



12 004

Բեյքուս

399-ԱԶ

ՀԱՃԵՆԼԵՒԱՐԸՆ ՆԱՀԱՊԵՏԻ

# ՄԱՐՏԻՐՈՍ ԱՂԱ ԿԵՐԹՄԷՆԵԱՆԸՆ

ԹԷՐՃԻՄԷԻ ՀԱԼԸ



ՀԵՐՄԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ  
ԲԵՐԺԻՄԷԻ  
40458


Շիմտի Ամեքիզատա օլուսի, 84 եաչընտա  
ալըը, վէ Մամըլթէյն վերեմիլէր խաս-  
թախանէսինէ փարա տէվչիբիւ կօլլայօր-  
իչպու քիթապտան օլան հասըլաթը տա-  
խի Մամըլթէյն խասթախանէսինէ թախ-  
սիս էթմիչ տիրո

«Խասթա իտիմ պէնի գիյարէթ էթտինիգ» Մաթ. 25. 36

ՏՊԱՐԱՆ "ԱԶԱՏ,"

ՊԵՂՈՒՔ

1931



ՄԱՐՏԻՐՈՍ ԱՂԱ ԿԵՐՔԵՆԵԱՆ

Հոգ - հայաստանի Արարած 457

243

Բարսեղ - Գրիգորի  
1885 - հուլիս: *DD*

**ՄՈՒԳԱՏՏԵՄԱ**

Հաճի Մարտիրոս աղա կերթմենեանը սէպովեթիմտէն թանրորմ: Քիւչիւք Տէր Պետրոս Բանանայ օլմազտան, (տահա Պարոն Թորոս իքէն) Մարտիրոս աղա իլէ միւմաիլէհին մէքթէպինտէ պիրլիքտէ օգուր իտիք, մէրգում պէնտէն պիր գաչ եաչ պէօյիւք օլտուղու հալտէ թագսի: Բիմիզին գալֆասը հալինտէ պանա եազը տէրսի վէրաիյինի տէրխաթր էտէրիմ: Շէհրիմիզտէ թէրպիլէլի, փազ սիյրէթ սահիպի պիր կէնճ հալինտէ ճիւմլէտէն սէվիլմիլ իտի: 1879տա պանա Հաճրն քիլիսասընտա չօպան օլմազ իւզրէ էլ գօտուզլարընտա խըզմէթ պիթտիյի կիպի իլք տէֆա քէնտիսի թէպրիք էյէտի: Աւետարանական քիլիսանըն միթէպէր վէ միւֆիտ պիր ազասը իտի: Քիլիսանըն, տիրէքլէրինտէն պիրիսի վէ չօպանըն մուինի իտի, բուհանի մէճլիսլէրի սէվէր, վէ չօգ տէֆա իթթիհատա Ֆախրի մուրախիաս հալինտէ Մարաչա վէ Այնթապա չօպան իլէ պիրլիքտէ կէտէրիտի: Ճիւմլէ վաիղ վէ խօճալարըն միւշարէքթիինի սէվէր վէ անլէրին տօստու իտի: Քահանայաւորը եպիսկոպոսլարը թալթիֆ էտէր վեհափառ Սահակ կաթողիկոսու սէվտա օլմուչ կիպի հիւրմէթ վէ ինթիրամ իլէ զիքը էտէր: Հէօքիւմէթ մէմուրլարը իլէ ճնահազ մամօնատան տօսթլար էտինն էմիր միւճէպինճէ պուլունուր իտի: Ճիւմլէտէն զիյատէ ֆագիլլէրի սէվէր միւճթաճլարա չէվգաթ

Իլէ խղճմէթ էտէր: Մէշղուլ պիր Թիւճճար իքէն Հա-  
 ճընտա վէ Ատանտա պիր Փագիրի տարտա կէօրսէ  
 մաղաղայը պըրագըր անա եօրտըմ էտէր իտի: Պու  
 մախսուսիյէթ ինին նէթ իճէսի իտի քի շու սիննի շէյ-  
 խուխէթ ինտէ Մամըլթէյն խասթախանէսի իչիւն Ամե-  
 րիգաթա փարա Թօփլամայը տէրահտէ էտուպ պին-  
 լէրճէ տալէրլէր կէօմտէրէպիլմիշ տիր: Իւմիւտ էտէ-  
 րիղ քէնտինի պիլէնլէր պու ըէսալէյի օգուճաղ իլէ  
 տահա զիյատէ միւթէէսիր օլուպ մէղքիւր խասթախա-  
 նէյէ տէվամի մուավէթտէ պուլունաճաղտըրլար:


Ս. Հ. ՏԵՎՐԻՅԱՆ

Պէյրութ, Սուրիա



37523-67

ՀՈՒՆԻ ԿՆԻՍՏԱՆԻ ԿՆԻՍՏԱՆԻ  
 ԿՆԻՍՏԱՆԻ ԿՆԻՍՏԱՆԻ



Վ. ՍԲ. Ս. Հ. ՏԵՎՐԻՅԱՆ

ՀԱՃԵՆԼԵԼԱՐԸՆ ՆԱՀԱՊԵՏԻ  
ՄԱՐՏԻՐՈՍ ԱՂԱ ԿԵՐԹՄԵՆԵԱՆԸՆ  
ԹԵՐՃԻՄԷԻ ՀԱԼԸ

ՍԵՐԿԻԻՉԻՇՏԻՄ

1- ԻՆՃԻ

ՍԷՊԱՎԷԹԻՄ

Պէնիմ սէքսէն սէնէլիք հայաթը աճիզիմ  
էլվան թէլլէր իլէ էօրիւմիւշ պիր գուժաշ կիպի  
օլուպ' թաթլը վէ աճը՝ խօշ վէ նախօշ՝ սէվինճ-  
լի վէ քէտէրլի՝ պիր, չօդ միւթէնէվի վազատլարը  
հավի տիր պէն պուրառա անըն թաֆսիլաթ վէ  
թէֆէրրուաթընտան սարֆը նազար իլէ, սատէ-  
ճէ՝ մուխթասարէն աթիիւլ զիքիր խուսուսաթը  
նազլ էտէճէյիմ:

ՍԱԼԵՄԵՉ ՎԷ ԼԱՂԸՊԸՍԵՉ

Սնասըլ Հաճընա նէրէտէն կէլտիյիմիդէ՝ վէ  
լազըպըմըզ կէրթմէնեան թապիրինին մանա-  
սը նէ օլտուլունա տայիր՝ պիր մոււայէն մա-  
լիւմաթ պուլմուշ տէյիլ փսէք տէ, Մաըաշ իլէ

ԻՆ  
Պ Գ

Զէյթուն շէհիրէրի մէյասէսինտէ Գէրթմէնլի պիր նամ պիր գարիյէ պուլունտուղունտան, էճատարմըգտան պիրիսի օրատան Հաճընա նագլըխանէ էթմիշ օլտուղու էթիմալ տըր: Հաճընտա պիր Փամիլեայը կէլտիյի մահալըն իամի իլէ եատ էթմէք ճարի պիր ատէթ իտի. Մէսէլա՝ Սըսցոնք, Իզմիրցոնք, Սըվղընցոնք, Զէյթունցոնք, Ղըրմէնք, Ղարատաղենք, Տարտաղանենք, Տաղիստանեանենք, Աճէմոնք Մուշենք՝ վէ սայիրէ, հէփ պու Փամիլեալար քէնտիլէրին եա էճատարընըն կէլտիքլէրի մահալըն իամի իլէ մուսաէմմա օլմուշ իտիլէր:

**ԷՊԷՎԷՅՆԻՄ**

Փէտէրիմին իամի Աւետիք Կէրթմէնեան օլուպ՝ վալիտէմ Զաքարիա Գիւփէլեանըն քէրիմէսի խաթուն իտի: Մնլէրտէն տէօրտիլ՝ զիւքիւր իքիսի ինաս ալթը էվլատ թէվէլիւտ օլմուշ իսէտէ, էլեվմ՝ սալթ պէն վէ պէնտէն օնեէտի եաշ քիւշիւք օլան պիրատէրիմ Կուտանթին էֆէնտի հայաթ տա պուլունույօրուպ:

**ԹԱՐԻԻԻ ՎԷԼԱՏԷԹԻՄ**

Հաճընտա պէնիմ գէմանը սէպավէթիմտէ՝ վէ քիլիսալարտա վէ նէտէ Փամիլեալարտա վէլատէթ տէֆթէրի թուլտուղլարը ատէթ օլմատըղընտան, հանկը թարիլստէ տօղտուղումա

տայիր մուսայէն պիր գայտ պուլամամըշ իսէմտէ, վուգաթը սայիրէտէն թարիլի միլատըն, 1847 ունճու սէնէսինտէ Կիլիկիանըն Հաճըն գասապասընտա թէվլիտ օլտուղումա գանմըշըմ: Գէգալիք՝ եէվմի վէլատէթիմ տալի նամալիւմ իսէտէ, վալիտէմ գատիկ էյամընտա վագը օլտուղունու սէօյլէմիշ օլտուղունտան, սէնէյի մէգըիւրըն Ապրիլ այընա իսապէթ էթմիշ օլտուղու իթիմալտան պաիտ տէյիլ տիր:

**ՎԱՎԹԻՁ ՕԼՄԱՄ**

Առաքելական քիլիսանըն ատէթինճէ՝ վէլատէթիմտէն պիր գաշ կիւն սօնկրա՝ պէնի Ս. Գէորգ քիլիսայա կէօթիւրիւպ վավթիգ էտէրէք, իամիմի պիր հարիգտէ՝ գազէյէն միւնթէրիք օլմուշ պիրիճիք ամուճամըն գէքրինէ Մարտիրոս թէսմիյէ էթմիշլէր, պէնիմ հայաթըմ՝ խուսուսա էսարէթտէ կէշիրտիյիմ չարչարանքլը գըսմը, Մարտիրոսլարըն անվալընա միւշապի օլտուղունտան, պու իամի պանա վէրէնլէր՝ պիր նէվ փէյղամպէրլիք էթմիշտիրլէր.

### ԷՊԷՎԷՑՆԻՄԻՆ ԹԱԼԻՄ ՎԷ ԹԷԷՍԻՐԼԷՐԻ

Եւթմիշպէշ սէնէ ագտեմ, վալիտէյնիմիզ շիմաիքիլէր կիպի միւթէալլէմ տէյիլ իտիլէր, օլ վագըթ անլէրին իմի վէ մէզհէպի մալիւմաթլարը մահտուտ եախօտ նագըս իտիլէր. լարին, իման վէ իթիգաթլարը սաֆի վէ սաղլամ իտիլէր, պիգէ քրիսթիյան վէ փագ էօմբիւն իլք տէրսինի անլէր վէրտիլէր. պէնտէ էյէր էյի պիր մախսուսիյէթ վար իսէ անըն թէմէլինի վալիտէյնիմ գօմուշ տըր: Պէն տահա քիւշիւք իքէն, հէր ազշամ եաթմագտան, վէ հէր սապահ ույանտըգտան սօնկրա, եիւզիւմ շարգա միւթէվէհճիհէն էյիլիպ գալգարագ, սէճտէ էթմէյի, սօֆրատա թաամտան էվվէլ եիւզիւմէ խաշ չըգարըպ, «անուն Հօր եւ Որդույ եւ Հոգւոյն Սրբոյ» տէյէրէք Երրորդութիւնա աուա էթմէյի, թաամ պիթտիյինտէ «Օրհնեալ եւ Ասուած» տէյիպ շիւքը էթմէյի, պիր ազ պէօյիւտիւյիւմտէ ազշամ սապահ վագթընտա եկեղեցիէ կէթմէյի, «Հայր Մեր»ի վէ սայիրէ ազօթլարը էօյրէնիպ սէօյլէմէյէ, վէ դայրիհիւմ կրօնահան ֆարգ վէ ֆագիլէթլէրի տօգրուտան վէ աօլայըտան վալիտէյնիմտէն էօյրէնիշ իտիմ: Գէգալիք տէյիլ սալթ մէզհէպի իլա ախլագի ֆարգ վէ ֆագիլէթլէրի տախի իլք տէֆա անլէր պանա էօյրէթմիշ իտիլէր:

Մէսէլա եալան սէօյլէմէմէյի, քիւֆիւրպազ օլմամայը, հէր հալ ու քէյֆիլէթտէ հագիգաթը սէօյլէմէյի, ֆէնա չօճուզլար իլէ իւլֆէթ էթմէմէյի, էյի չօճուզլարա ըէֆագաթ էթմէյի, տէօյիւշիւպ չէքիշմէմէյի, քիւշիւքլէրէ շէֆգաթլը պուլուճուպ, պէօյիւքլէրէ հիւրմէթլի վէ իթաաթլը օլմաղը վէ դայրիհիւմ պու ճիւմլէ մուգատտէս ֆարգլարը վէ անլէրին իճրասը իլէ, փագ վէ հէրքէստէն միւսթահսէն պիր ախլագ սահիպի օլմաղը պիգէ էօյրէթտիլէր: Էյ օղլուճ փեսերիյիմ քերպիյեսիմի սիւնջէ վէ վալիսէյի թալիմիմի ղէսս երմէ:

### ՄԷՔԹԷՊ ՀԱՅԱԹԼՍ

Փէսէրիմին սէպավէթինտէ՝ չաճընտա վէ հէր եէրտէ միլլի մէքթէպ եօգ հիւքմիւնտէ իմիշ, օգույուպ եագմազ իսթէյէնլէր եա վանքլարա կիթմէլի, ետա պիր էհլի սէնաաթըն թիւքեանընտա խըզմէթ էտէրէք էօյրէնմէլի ի ափլէր. փէտէրիմ քէնտիսի օգույուպ եագմայը տայըսը Տէր Պետրոսուն թէվասիւթիւ իլէ, Մէրէսճեան նամ քահանանըն չուլհա թէզկեանընտա պէշ սէնէ խըզմէթ էտէրէք էօյրէնմիշ տիր: Պէն փէտէրիմտէն իգպալլը պուլուճուտում Ղերա պէնիմ էյամըմտա, եանի պու թարիխտէն իւշ բուպ տեհիր էվէլ շէհրիմիգտե իւշ պէօյիք քիլիսամըզ. հէր պիրինէ մախուա պիրէր

ճէսիմ մէքթէլէրի մէվճուտ իտի, պիզիմ Մ. Գէորգ մէքթէպ վէ քիլիսամըզ, 1844 թարի- խինատէ ինչա էտիլմէյէ պաշլանտըզը հարտէ պէնիմ մէքթէպ վագթըմտա եափըլմըշ պիթմիշ իտիլէր: Պու Ս. Գէորգ քիլիսասը վէ մէքթէպի շէհրիմիզին միւթէտարանընտան Մահտեսի Մարտիրոս աղա Մանկրեան վէ խալիֆի Մարգիս աղա Թուրսարգիսեանըն երեսփոխանըզլարը զէմանլարընտա վէ անլէրին եօրուլմագ պիլմէզ հիւմմէթ վէ դայրէթլէրի իլէ ինչա էտիլմիշ իտիլէր:

Հաճըն պիր պէօյիւք հայկական մէրքէզ օլտուղընտան, էհալիսինին տախի թէայիւշլէրի իչիւն վիլայէթին հէր թարաֆընա տաղըլըպ, թիճարէթ վէ սէնաաթ իլէ մէշղուլ օլմայա մէճպուր օլտուղլարընտան մէքթէպլէրին վէ թալիմ ու թէրպիյէնին էլզէմիյէթինէ ախէր մահէլլէրին եէրլիլէրինտէն տահա էվվէլ ույանմըշ իտիլէր: Պէնիմ սէպավէթիմտէ պէօյիւք մէրքէզ շէհրլէրտի պիլէ, պինլէր վէ օնպինլէրճէ քիմսէլէր օզուլմագ պիլմէզլէր իքէն, հաճընտա մէվճուտ օլան չօճուզլարըն էիւզտէ տօգսան պէշի մէքթէպ թալէպէսի օլմուշ իտիլէր:

Սթանպօլտա Փաթրիկխանէ վէ ազգային իշխանութիւն պիլէ 1860 ատէք, եանի սահմանադրութիւն զէմանընատէք, զաւառլարտա ազ-

գային մէքթէպլէր խուսուսունտա վազիֆէսիզ իտիլէր, Հաճընտա Միացեալ շիքէթի 1880տէ իշէ պաշլատը վէ փօլօթիքի սէպէպլէրտէն էօմրիւ օն սէնէտէն ուզուն օլմատը:

Փրօթէսթան մէքթէպլէրի հէր եէրտէ օլտուղը կիպի, Հաճընտա տախի, անլաշըլան լիսան, Ամէրիգա փրօկրամը իսթիմալլարը իլէ կէրէք օղլան կէլէք որզլարմըզա գըյմէթլի իըզմէթլէրտէ պուլունտուղլարը ինքեար գապուլ էթմէզ իսէտէ, Հաճընտա անլէր 1869տան սօնրա մէյտանա կէլտիլլը:

**ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ՄԷՔԹԷՊԻՆՏԷ ՄՈՒԱԼԼԻՄԻՍ**

Պու թարիխտէն 75 սէնէ էվվէլ՝ եանի պէն, Մանկապարտեզ խարճը պիր քիւշիւք չօճուզ իքէն, էպէվէյնիմ պէնի, Սուրբ Գէորգ մէքթէպիտէ խօճալըզ էտէն տիրացու Թորոս վարժապետին մայէթինէ վէրտիլէր: Մուամիլէհ փէտէրիմին տայըսը Տէր Պետրոս Գըրգեաշարեանըն մախտուլու իտի: Հէման օլ սըրատա, փէտէրի վէֆաթ էթտիյինտէն, Տիրացու Թորոս քահանայ թախսիս օլունուպ, փէտէրինին իամի իլէ Տէր Պետրոս թէսմիյէ օլունտու: Քէնտինի փէտէրինտէն թէֆրիք էթմէք իչիւն՝ անա « Պզտիկ Տէր Պետրոս » տէնիլիը իտի. Անըն զէմանընտա՝ քէնտիսի գատար գապիլիյէթլի

պուլունմատրղընտան ճէմիյէթին իպրամը իւզէրինէ՝ քահանայութիւն իլէ պիրլիքտէ, վարժապետ ֆարզընը տախի պիր վագըթ տէվամ էթմէյէ ըազի օլտու: Օլ վագըթտա Հաճընտա խօճա պուլունմայօր իտի, պուլունսա պիլէ անլէր պիլկիսիզ վէ ճահիլ քիմսէլէր իտիլէր: Տէր Պետրոս՝ կէնճ, օրթա պօյլու, սաղլամ վիւճիւտլիւ, քիպար պագըշլը, քեամիլ թապիաթլը, էհլի թագվա պիր խօճա իտի: Տէյիլ սալթ պանա՝ իլլա ճիւմլէ շայիրալէրէ սէվկիւլիւ պիր մու՛ալլիմ իտի: Շէհրին տիկէր իքի մէքթէպլէրին խօճալարընտան ֆաիզ օլտուղու իչիւն, հագընտա միւֆթէխիր իտիք:

ՏԷՐՍ ՔԻԹԱՊՈՐՄԸԶ

Սէքսէն սէնէ էվվէլ՝ հէնուզ իլմին շաֆտըը սէօքիւմէմիշ իտի, իլմի նօգթայը նազարտան՝ հիչ պիր քիթաս ըմըզ եօզ իտի. ֆէրականութիւն, թուաբանութիւն, Աշխարագրութիւն միսիլու էն պայաղը մէքթէպ եախօտ աէրս քիթապլարը պիլէ, հէնուզ թապ ու նէշը օլունտուղու տուլուլմամըշ իտի. Սթամպուլ վէ Իզմիր կիպի մէրքէզ շէհիրլէրտէ պուլունույօր իտի իսէ Հաճընա կէլմէմիշ իտիլէր: Սաղմոս, Ժամագիրգ, Աւեսարան, Գործի Առաքելոց, Նարէկ վէ սայիրէ: Օլ վագթըն ատէմլէրինտէ մէքթէպ ի-

չիւն իքի մագսէտ վարըտը. պիբինճիսի, չօճուղա տիւզ օգուլուպ եաղմայը էօյրէթմէք, իքինճիսի, քիլիսա թալիմաթը վէ խըզմէթլէրինէ ալըշտըրմագ: Սբ. Գէորգուն բարեպաշտ ճէմիյէթի սօնրաքինէ էհէմիյէթի ախէր մէքթէպլէրտէն զիյատէ վէրիը իտի:

ԻԼՔ ԳԻԹԱՊՈՐՄԸԶ

Իլք քիթապըմըզ էլ պէօյիւքլիւլիւնտէ վէ շէքլինտէ պիր թախթա փարչասը իտի. Ա. Բ. Գ. ի պիր քեաղըտա եազըպ մէզքիւր թախթայա եափըշտըրտըգտան սօնրա, պիր տէլիք տէլիպ, պիր մըզտար գայթան կէչիրտիքտէն սօնրա անը պօյնումուզա ապըլար իտի: Ա. Բ. Գ. ի էօյրէնտիյիմիգտէ՝ պիր հէճէլի քէլիմէլէր եազարլար իտի. վէ պէօյլէ տէվամ էտէրէք հէճէլէմէյի տախի էօյրէնիը իտիք. հէճէլէմէյէ պաշլատըղմըզ թարիխտէն իթիպարէն Ա. Բ. Գ. թախթասը պօյնումուզտան ալընըպ, եէրինէ պէգտէն տիքիլմիշ քիլիմ եա խալըտան էօրիւմիւշ պիր չանթա սասըլարտը, պունտան պէօյլէ օգուտուղումուզ քիթապլարը մէզքիւր չանթատա թաշըր իտիք: Քէգալիք, եազը տէրսի ալմազա գատիր օլտուղումուզտա պէլիմիգտէ թուճտան պիր տիվիթ, վէ տիվիտին տէրունինտէ միւրէքէպ վէ գարթալ գանատընտան

ալընմը թիւյլիւ գալէմէր թաշըր խտիք. մէք-  
 թէպի պիթիրտիքտէն սօնրա տախի, սայքի պիւ-  
 թիւն էօմիւր միւթտէթինտէ պէլիմիգտէ տիվիթ  
 թաշըմագ ատէթ օլտուղունտան անը թաշըյան-  
 լարա իսլամլար եազընը եախօտ եաւըմ ֆէիօ,  
 Գրիսթիանլար իսէ Տիրացու իւնվանընը վէրի-  
 լէր իտի: Տիվիտին տէրունինտէ մահֆուզ միւ-  
 ըէքէպէ, իփէք փիւսկիւլ թէլլէրի գօնտուղուն-  
 տան, միւրէքէպ հէմ տէօքիւլմէզ հէմտէ գօլայ  
 գօլայ գուրումագ իտի. պէլտէ թաշընըլան  
 պու տիվիտլէր կէրէք մէքթէպտէ կէրէք ախ-  
 ու իթատա վէ հէր եէրտէ մուհարրիրէ պէօ-  
 յիւք սուհուլէթ իտիլէր. օգույուպ եազանլա-  
 րըն չօգ օլմատըղը գէմանընտա՝ տիվիթ թա-  
 շըյանլար, քէնտի իշլէրինտէն պաշգա, չօգ տէ-  
 ֆա ախէրլէրէ տախի, մէքթուպ արգուհալ  
 վէ սայիւրի կիպի իշլէրինտէ անկարիյա իլէ իշ-  
 լէմէյէ մէճպուր իտիլէր:

ՄէքթէՊ Պինս.Մըզըն ԹԱՐԻՖԻ

Սբ. Գէորգտաքի պէօյիւք մէքթէպ՝ ասքէր  
 գըլասը կիպի ճէսիմ պիւր պինա իտի. Ֆարգը  
 տախիլէրի օլմայըպ սալթ պիւր կէօգիւ օլան  
 թէք պիւր օտա իտի. մէքթէպտէ 5-600 գատար  
 չօճուղար օգուր իտիլէր: Պինանըն թավանը  
 եիւքսէք օլտուղունտան, տիվարըն եարը եիւք-


սէքլիյինտէն պիւր շարտագ չէվըիւմիշ իտի. տա-  
 պանը պիւր արշըն եիւքսէքտէն պաշլայըպ, տի-  
 վարա տողու կէթտիքճէ գատիմ գէման թէ-  
 աթրօլարը կիպի եիւքսէլիւր իտի. չօճուղար,  
 սըրա իլէ վէ եան եանա պու գուրու թախթա  
 իւզէրինէ օթուրուրլար իտի: Մէքթէպին գանէ-  
 փա, սաճտալիա վէ մասա կիպի հիշ պիւր մէֆ-  
 րուշաթը իօգ իտի: տապանտա պիւր քէօշէ վար  
 իտի քի, օրասը՝ թախթալանմամը օլտուղու  
 հալտէ՝ պիւրագ գազըլարագ սինի շէքլինտէ օ-  
 ճագ հէյէթինէ գօնմուշ իտի. լաքին պու պէօ-  
 յիւք օճաղըն փուխարիսի եօգ իտի. չօճըն՝  
 սաթհը տէնիգտէն 3600 այագ միւֆթէլի օլ-  
 տուղունտան, գըշըն չօգ սօղուգ օլուրտու, քէօ-  
 միւր եազմագ ատէթի պիլինմէմիշ իտի. իմ-  
 տի ասքէր տէփօսու. մագամընտա օլան օլ ճէ-  
 սիմ պինայը գըղտըմագ իշլին չարէ օտուն եազ-  
 մագ իտի. հէր սապահ, հէր չօճուգ, մէքթէպէ  
 պիւր օտուն կէթիրմէլի իտի. պէօյիւք շայիւրիս-  
 լէր՝ սըրա իլէ օտունլարը քէսէրլէր, ազշամտան  
 մէգքիւր չուգուր միսիլու օճագտա՝ տիգիպ հա-  
 զըլարլար իտի. էրթէսի սապահ, օճաղը եազա-  
 ճագ պէօյիւք կէնճլէր էրքէնճէ կէլիպ, օտուն-  
 լարը եազարլար, թիւթիւն կէչէճէյի վագըթ  
 շայիւրտլէր կէլիւրլէր, մէքթէպ պաշլար իտի.  
 պինա դայէթ պէօյիւք վէ եիւքսէք օլտուղուն-  
 տան, թիւթիւն շէքվասը չօգուգ իշիտիլմէզ

իտի. թիւթիւն գալմըշ օլսա պիլէ՝ կէնդէ վէ պա-  
 շա վէրտիյի աղըը հիսապա ալընմադ իտի. շա-  
 յիրտալէր՝ շիմտիքիւէր կիպի նազիկ (վէ նէգա-  
 քէթլու) տէյիլ իտիլէր: Գար վէ պուզլարըն իւ-  
 գէրինտէն չօզլար եալըն այազ եիւրիւր կէլիւր-  
 լէր, օճագտա պիւր տագիգէ գըզտրգտան սօնկ-  
 րա, կիտիպ գուրու թախթա իւգէրինէ օթուրուր-  
 լար իտի. պազըլար՝ էվլէրինտէն գուզու եա օդ-  
 լազ տէրիսինտէն պիւր փօստ եախօտ պիւր քիւ-  
 չիւք մինտէլ կէթիւրիւրէր իտի. լաքին չօզլար  
 հիչ պիւր շէյ գուլլանմայըպ, էն սօղուգ կիւն-  
 լէրտէ պիլէ, օլ գուրու թախթալար իւգէրինտէ  
 օթուրուր իտիլէր. չօզ իւշիւյէնլէր՝ բուխսաթ  
 իլէ կէտիպ այազլարընը աթէշէ կէօթէրիպ կէ-  
 րի կիտէր իւգէրինէ օթուրուրլար իտի. մէք-  
 թէպտէ՝ պաղտաշ գուրուպ օթուրմագ, մէմնու  
 օլուպ, օթուրմագ իչիւն եալընըգ միւսաիտ  
 թարգ՝ տիգլէրի պիւքիւպ այազլար իւգէրինէ  
 օթուրմագ իտի: անճագ եազը եազանլար սօլ  
 այազլարընըն իւգէրինէ օթուրուպ սազ տիգլէ-  
 րինի տիքէրէք անը մասա եէրինէ գուլլանմալը  
 իտիլէր:

**Մէքթէպիմիքիւն իսօճասը պիւր, օտառը պիւր**

Մէքթէպիմիքիւն իսօճասը պիւր, օտառը պիւր,  
 լաքին թալէպլէրին սայըսը 5-600 գատար  
 իտի. պու շայիրտալէրտէն տէրսէ այնի տէրէճէ-

տէ օլանլարը պիւրլէշտիրիպ, թագսիմ թէշքիլ  
 էթմէք ատէթ տէյիլ իտի, մէքթէպտէ գաշ շա-  
 յիրտ վար իտի իսէ, օլ գատարտա թագսիմ վար  
 իտի. եախօտ հէր շայիրտ՝ վէրիլէն տէրսի միւ-  
 տէրիսինին հուզուրունտա այրը պաշընա թէ-  
 մամէն օգումալը, վի էօյրէնմիշ օլտուղու թէ-  
 պէյուն օլտուգտան սօնկրա տէրսի տէյիլշիմէ-  
 լի իտի: Թէք պիւր, միւտէրրիսին՝ 5-600 գատար  
 շայիրտալէրին տէրսլէրինէ կիւնտէ 3 տէֆա վա-  
 գըթ վէրէպիլմէսի՝ պիւր թապի միւմքիւն տէ-  
 յիլ իտի: Պինայէն ալէհ, իսօճայա եարտըմ էթ-  
 մէք իչիւն՝ գալֆալար իսթիխտամ էտիլիւր իտի:  
 Խօճա՝ հէր սէնէ մէքթէպիւնի պիթիւրէճէք օլան  
 պէօյիւք վէ միւստայիտ շայիրտալէրտէն պիւր թա-  
 գըմ գալֆալար ինթիխապ էտիպ, անլէրտէն սօն  
 սէնէլէրինտէ քէնտիսինէ եարտըմ էթմէլէրինի  
 մաթլուպ էտէր իտի. վէ ալէլ ումոււ մաթլու-  
 պու՝ մուհապլէթլէ գապուլ օլունուրուտու: Գալ-  
 ֆալար իւճքէթ իլէ տէյիլ ֆախրի իշլէր իտի-  
 լէր: պիւր նէվ մէքթէպ միւտէթիւնտէ՝ քէնտի-  
 լէրէ էտիլէն ճապա խըզմէթլէր, վէ ալարզլարը  
 թալիմու թէրպիյէյէ մուգապիլէ էթմիշ օլուրլար  
 իտի. շու հալտէ՝ մէքթէպիւն մուա՛լլիմի էվլէի,  
 պիւր, լաքին մայէթիւնտէ 50-60 մուալիւնի եա-  
 խօտ գալֆալարը օլուր իտի, պու մագսէտ իլէ՝  
 մէքթէպտէ մէվճուտ շակիրտալէր, օնարա թագ-  
 սիմ էտիլիւր, վէ հէր օն շայիրտ պիւր գալֆանըն



մասայեթինտէ պուլունուր իտի. դալֆալար՝ քէնտիլէրէ թէսլիմ օլունան շայիրտին տէրսլէրինտէն մատա, աթվար ու հարէքէթլէրինէ տախի մէսուլ օլուրլար իտի: Սասթա հալլէրինտէ՝ գիյարէթ էտէրլէր, մէքթէպտէն Ֆիրար էթմիշ իսէլէր՝ պուլուպ մէքթէպէ կէթրիրլէր, հէմէյի հէմֆէնա, հէր ճինս հալէրինտէն խօճայա մալումամթ վէրիրլէր իտի: Չօճուգլարըն տէրսլէրի կիւճ լիսանը գրաբար օլուպ, շիմտի օլտուղու կիպի՝ մէքթէպտէ ըահաթլըգ վէ էյլէնճէ օլմատըղընտան, Ֆիրար չօգ տէֆա վուգու պուլուր իտի. պէն քէնտիմ վագըթ վագըթ մէքթէպտէն Ֆիրար էտիպ, շէհրին մէ՛մուլ օլունմաղ պիր սէմթինտէ, տէմիրճի թիւքանընտա սագլանըպ՝ պէօյիւք պիր քէօրիւյիւ շէքէր իտիմ. լաքին էնճամ պիր կիւն դալֆա պէնի օրատա պուլուպ, սըրթընա չալարազ մէքթէպէ կէօթիւրտիւ. Ֆագաթ եթիշէնէ դատար, թըրնագլարըմ պօյնունտա, եիւղիւնտէ քէնտի հսէրլէրինի պրագմըշ իտիլէր:

**ՄԷՔԹԷՊՏԷ ԻՍԹԻՊՏԱՏ**

Եթմիշ պէշ սէնէ էվվէլ չօճուգլարըն գըյմէթի պուլ գէմանտա պիլինտիյի կիպի պիլինմիշ տէյիլ իտի. չօգ տէֆա վալիտէյին օղլունու խօճայա թէսլիմ էտէրիքէն «էթի սէնին քէմիյի պիղիմ» թապիրինի գուլլանարազ թէսլիմ էտէր

իտիլէր. մէգըիւր թապիրիլէ վալիտէյն չօճուղու թէքտիր էթմէք պապընտա խօճայա պիհուտուտ սէլահիյէթ վէրմիշ օլուրլար իտի, նիչէճահիլ խօճայար պուլ միւսիլլու վէրիլէն սէլահիյէթտէն քէսալի ճէսարէթ էտէրէք, չօճուգլար իլէ միւսթէպիտանէ մուամէլէ էտէրլէր իտի. օլուր օլմաղ սէպէպլէր իլէ գէվալլը չօճուղու հապս էտէր, աճ պըրագըր, ուղուն վագթ պիր այաղը իւղէրինտէ տուրտուրուր. թափնոց իլէ տվճունա, տէյնէք իլէ այաղընա, շամար իլէ եիւղիւնէ վուրուր. Ֆալախատա տապանընր տէօյէրաշըգլար շարոցունու պօյնունա տագըպ՝ պիլթիւն մէքթէպ հուղուրունտա ըիսվայ էտէր, վէ սայիրէ. պուլ միսիլլու վահշի մուամէլէ իլէ չօճուգ իսլահ օլմատըգտան մատա՝ խօճատան, մէքթէպտէն, վէ օղումագտան իբրահ էտէրլէր իտի. մէքթէպէ կիթմէյի մահպուս խանէտէն պէթէր սայարլար իտի. շու սէօղլէր չօճուգլարըն հիսսիյաթընր անլաթմաղա քեաֆի տիր՝

Ուրբաթըմ ուրբաթ, սէվսիյիմ Եաբաթ  
Ի՛ի կէօղիւմ կիրակի, իւլումէնիմ ԵրկուԵաբթի:  
տէրլէր իտի:

**ՄԷՔԹԷՊԻՄԻՉՏԷ ԻԼԹԻՃԱԹ**

Պգտիկ Տէր Պետրոսուն՝ պէօյիւքլիւյիւ վէ սէվիլմէսինին պիր սէպէպի պուլ իտի, մուլմալիէն՝ թապէն հալիմ վէ լաթիֆ իտի. սօն չա-

րէ հալինստէ մէճսուրիյէթ օլմատըզճա, տէյնէք  
 քուլլանմազ իտի. Յիսուս, պաշ խօճա, քէն-  
 տինստէ թէճէսուս էթմիշ կիպի շօճուզլարը տէօյ-  
 մէտէն իսէ, անլէրի նասիհաթ վէ օրհնութիւնու  
 իլէ իթաաթա կէթիըր իտի: Անտէ էօյլէ պիր  
 ուլֆիյէթ վէ ըուհանի թէ՛սիր վար իտի քի, թե-  
 էսիրինին թահթընա տիւշէն շայիրտ՝ էյի օլմա-  
 մազ էտէմէզ իտի: Թէճրիւպէ պուսուս իսպաթ  
 էթմիշ տիր՝ Հաճընը պիլմիշ օլանլարա մա՛լիւմ  
 տիրքի, Տէր Պետրոսուն մէքթէպինտէն միւնթէհի  
 օլանլար՝ շէհրին էն էյի սընըֆը օլան ատէմ-  
 լէրի իտիլէր: Տէյիլ սալթ վալիսէ Գիլիսանըն  
 իլլա Աւետարանական Գիլիսանըն տախի, էն տին-  
 տար վէ Գիլիսայա Փա՛ իտէլի ազալարը, Տէր Պետ-  
 ըոսուն թալէպէլէրինտէն օլտուզլարը ինքեար  
 օլունմազ պիր Հագիգաթ աըր: Միւմաիլէն՝ պիր  
 թագըմ էյի ատէմլէր բարի Գրիստոնեալար եէ-  
 թիշտիրտի: էյվան՝ քի ուզուն եաշամայըպ 45 սին-  
 նի սուլարընտա պիր սաթլըճանա գուրպան օլտու:

**ՄԷՔԹԷՊԻՄԻՉԻՆ ՔԻԻՐԷՅԻ ՀԱՎԱՍԸ**

Սբ. Գէորգ քիլիսասընա մախսուս օլանմէք-  
 թէպիմիգին, Տէր Պետրոսուն զայրէթի իլէ՛ քիւր-  
 րէյի հավասը՝ ախլագի վէ ըուհանի իտի: Միւ-  
 մալիէհին զէմանընտա մէքթէպ տու՛ա իլէ, պաշ-  
 լար, տուսիլէ խիթամա կէլիը իտի: Տէնիլտի-  
 յի կիպի մումաիլէհին մէքթէպտէն մագսէտի

իքի իտի. պիրինճի, տիւզ օգույուպ եազմազ,  
 իքինճի՝ քրիսթիյան թալիմաթընըն էսասընը  
 էօյրէթմէք. հէր իքիսինտէ միւէսսէր օլտու:  
 Միւմաիլէհին մէքթէպի պիր Աստուածաբանա-  
 յին իտատիյէսի սայըլըր իտի: Անըն շայիրտ-  
 լէրի կերէք մէքթէպտէ իքէն, վէ կերէք մէք-  
 թէպտէն մէգուն օլտուգտան սօնկըա, քիլիսայը  
 սէվէն քիմսէլէր իտիլէր. վագաա անլէր ալիմ  
 օլմատըլար. չիւնքի օլ վագթ հէնուզ իլմին զոն-  
 չէսի աշըլմըշ տէյիլ իտի. խօճա ըուհանի ի-  
 տի, տէրս քիթապլարը ըուհանի իտիլէր. մագ-  
 սէտ էյի իտի, մէքթէպտէն չըգանլարտա էյի  
 ատէմ օլտուլար: էյվան՝ քի սօնկըատան Սթամ-  
 պօլտան կէլէն խօճալար պէրապէր կէթիըտիք-  
 լէրի քիթապլարը, ուսուլու ճէտիտլէրի իլէ, Տէր-  
 Պետրոս կիպի, էյի ատէմլէր եէթիշտիրմէտիլէր.  
 չիւնքիւ՝ սալթ իլմ, մէքթէպտէն էյի ատէմ  
 մէյտանա կէթիըէմէտի:

**ՄԷՔԹԷՊԻՄԻՉՏԷ ԻՆԹԻՉԱՍ**

Սէս իլէ մէշգ էթմէք մէմնու իտի. լա-  
 քին պու տէրէճէ իթաաթ էթտիրմէք գօլայ  
 տէյիլ իտի. խօճա տըշարը չըգտըղը սըրալար-  
 տա՝ մէքթէպ համամլարա թահվիլ օլունմուշ  
 կիպի օլուը իտի իսէ տէ, «խօճա կէլիյօր» տէն-  
 տիյի կիպի, էօյլէ պիր սիւքիւթլիւք օլուըտու  
 քի, երէ տիւշէն պիր իյնէնին, սէսինի իշիտէ-

պիլիը իտին: Մէքթէպին չանը եօզ իտի. սէս չօղալսա սիւքիւթ էթտիրմէք իչիւն վարժապետ գալըն պիր տէյնէկ իլէ տապանը տէօյէր իտի. խօճա դալէպէ էտէմէզ իսէ գալֆալար թափնոցլարը էլլէրինտէ խօճանըն իմտատընա եէթիշիրլէր իտի: Չօզ սըրալարտա չան եէրինէ պիր տէմիր փարչասը իսթիմալ էտէրլէր իտի. պու տէմիր փարչասը կոչնակ տէմէք իտի: Մէքթէպին սաաթը տախի եօզ իտի. սաաթ եէրինէ կիւնէշ իսթիմալ օլուսուր իտի. կիւնէշ տօղտուղունտա մէքթէպ տուա իլէ պաշլար իտի, կեւնէշ պաթմագ իւզրէ իքէն իսէ, տէմիր փարչասընա վուրուլտուղու կիպի ճիւմլէ շայիրտլէր այաղա գալգար եիւքսէք սէս վէ մագամ իլէ տուա էթտիքտէն սօնկրա սէսի շիրին շայիրտլէրտէն պիրիսի իլէրի կէլիպ եիւքսէք պիր մէվգիտէն շու աթիտէքի սէօզլէրիլէ մէքթէպտէն կիթմէյէ էմիր վէրիր իտի, եանի, Ա.ուաջին կարգ, կարգապէս, եւ թիկնապան եւ ամէնայն մանկուճ հրամայեցէք խոնարհութեամբ: Պու սէտա իւզէրինէ իլք թագսիմ, օն շայիրտ, (գալֆալարը էօնտէն) ասքէր կիպի պիրի պիրի արտը սըրա արշ էտիպ տըշարը չըգարլար իտի:

Անտէն երկրորդ, երրորդ եւ չորրորդ վէ թա մէքթէպ պօշալանա գատար պիրէր պիրէր ճիւմլէ թագսիմլէր տավէթ էսիլիպ նիգամ ի-

լէ տըշարը չըգարլար. եօլտա մահալլէ արալարընտա պիլէ տաղըլմայըպ ասքէրլէր կիպի էվլէրինէ գատար նիգամլը կիտէր իտիլէր:

Հէր սէնէ պահար վագթընտա պիւթիւն մէքթէպի շէհրին ճիւլարընտա վագի թէփէլէրտէ պուլունան Սուրբլարըն մատուրլարընտա Տէր ողորմիա չաղըրթմագ իչիւն կէօթիւրիւրլէր իտի. էօյլէ սըրատա տախի չօճուղլար շէհիրտէն տաղա վէ տաղտան շէհիրէ կէտիպ կէւլերլէր իքէն ասքէրլէր կիպի նիգամ իւզրլ. եէօրիւրլէր, եիւքսէք սէս իլէ Աղօթք արգ էտէրլիր իտի. պու Ֆուրսաթլարտան պաշգաջ Զատիկ, Ծնունդ վէ բարիկենդան կիւնլէրի տախի չօճուղլարա թաթիլ Ֆուրսաթը օլուր իտի. մէքթէպ սէնէնին պաքի կիւնլէրինտէ աչըզ օլուր իտի իսէտէ, եազ վագթընտա շիրէ, պիշիրմէք իչիւն պաղա՝ վէ պուղտայ չըգարմագ իչիւն թարլայա Փամիլիա իլէ կէտէնլէր մագուր թութուլուր իտի:

Օղլանլար՝ պէշ եա ալթը սէնէ գատար պիր միւտտէթ, պէօյլէ պիր էօմիւր կէչիրտիքտէն սօնկրա, էօյրէնտիլինին ճիւմլէսի՝ տիւզ օգուլուպ եագմագ օլուր իտի. քէգալիք՝ օլ վագթըն մէքթէպլէրի քիլիսալարըն մալը վէ թանթը իտարէլէրինտէ օլտուղունտան, պահս էսիլտիլի վէճիլէ, քրիստոնիական կրթուլիւն տախի վէրիլմիշ օլմագ իլէ, մէքթէպ խիթամ



Թիճարեթտէն պիտապէր իտիլէր, ալէլ ումում  
օլ քէօյլէրին սէնաաթքեար վէ թիւճճարլաբը  
Հաճընլը իտիլէր: Անլէրին էվլէրինի եափան  
եափուճու վէ հաճճարլարը, դապլարընը գալայ-  
լայան գալայճըլաբը, պալթալարընը վէ սա-  
պանլարընը եափան տէմիրճիլէրի, էլպիսէլէրի-  
նի տիքէն թէրգիլէրի, փամուգ վէ եունլարընը  
պօյայան պօյաճըլաբը, աթլար իշիւն, էյէրճի  
վէ սէմէրճիլէրի, այագ դապլարընը տիքէն քէօշ-  
կէրլէրի, հասըլը քէլամ, հէր նէվ սէնաաթ-  
քեարլարը Հաճընլը իտիլէր: Փէտէրիմ անլէրին  
մանըս վէ սլգլէրինի տօգուր իտի: Օլ գէման  
Սմէրիգա պեգի, Մանշէսթը պասմասը, տիւրլիւ  
պէ տիւրլիւ էվլօփա վէ Սմէրիքա Ֆէթթըրի  
մաթահլարը, պիլինմիշ տէյիլ իտի: Անլէրին  
էվրօփասը Հաճըն, ուտալաբը Հաճընլը իտի-  
լէր: Փէտէրիմ մէգէիւր քէօյլէրտէ, քէնտի  
սէնաաթընը իշլէմէք իլէ պէրապէր, անլէրէ  
գահվէ, շէքէր, թուգ, սապուն միտիլու մա-  
թահլարը տախի սաթուպ, պէտէլինէ փամուգ  
եուն, գախրէ վէ սայիրէ սաթուն ալըր իտի:

Պէնիմ իշիմ փէտէրիմին տէֆթէրինի թութ-  
մագ, վէ քէօյլէրտէն ալտըղը փամուգ վէ եուն  
միտիլու իսամ մալլարը հայվանըմըգա եիւք-  
լէյիպ, Հաճընա տաշըմագ իտի:

Վալիտէմ եալընըղ վէ իշի դայէթ չօգ իտի:  
էվտէ թասամ փիշիրիւր, հէր պիւր դաշ կիւնտէ

սէպգավէթ իչիւն պաղչէյէ կիտէր իտի: Հոֆ-  
 թատա պիր կիւն էքմէք փիշիրմէյէ ֆուրու-  
 նա ախէր պիր կիւն չամաշըր էթմէյէ չամա-  
 շըր խանէյէ կէթմէլի իտի: Եագ վաղթոտ հար-  
 մանտան, կիւղտէ պաղտան չըգան մահսուլաթը  
 փիշիրի, գըշ իչիւն տէր ամպար՝ էտէր իտի:  
 Վալիտէմ՝ հէփ պու թատաար գապիլ օլմայան  
 ախէր իշլէրինտէն պաշգա՝ պէնիմ քէօյլէրտէն  
 թաշըտըգըմ փամպուգ վէ եուն միւսիլլու խամ  
 մաթահլարը եայգար, փագլար, էյիրի, տարար,  
 պօյար, փէտէրիմ իչիւն տօգուամայ հագըր է-  
 տէր իտի: Փէտէրիմ կէլտիյինտէ անլէրտէն  
 պէգ, ալաճա, շալվար, ապա վէ սայիրէ տօ-  
 գուր մէվսիմինտէ եինէ մէգքիւր քէօյլէրէ  
 պէրապէր կիտէր սաթար եէնի մալ ալըր կէ-  
 լիւր իտիք:

Առակաց քիթապընըն 31 ինճի պապընը  
 հէր օգուտուղումտա, Մէլիֆ Լէմուէլին սէօլլէ-  
 րինի, եա՛նի վալիսէսինին անա քալիմ էր-  
 սիյի վանիյի, վալիտէմին վէ եալընըգ պէնիմ  
 տէյիլ իլլա ճիւմլէ հաճընը Հայ վալիտէլէրի-  
 միգին մէշուլիյէթլէրինին թասվիրինի օրա-  
 տա կէօրիւրիւմ: Մէլիք Լէմուէլին վալիտէսի,  
 պէնիմ վալիտէմտէն 3000 սէնէ գատար էվէլ  
 եաշամըշ իքէն, պապտա օլան թարիֆինտէ՝  
 դան էտէրսին, վալիտէմ իլէ հէմասըր եաշա-  
 յըպ մէրգումէնին մէշուլիյէթլինի պանա թըպ՝

Դը օլտուղու կիպի վասֆ ու թարիֆ էտիյօր:  
 Միւշարիլէհանըն շիրինտէն պիր դաշ իպարէ  
 պուրտա իսթիխրաճ էտէլիմ:

Ճագիլէրի գարը ֆի՛մ պուլապիլի,  
 Անըն գըյմէրի ճէվահիրսէն չօգ զիյասէ սիր:  
 Չէվնինին գալալի անա՝ իքիմաս էսէր.  
 Վէ դանիմէրի էսիֆ օլմագ:

Մէրգումէ անա պիւրիւն միւսսէրի էօմրիւնէ,  
 Քէմլիֆ էթմէյիպ էյիլիֆ էսէնէֆ սիր:  
 Եափաղը վէ էրէն արար վէ, սիլէսիյինի էլլէ-  
 րի իլէ իւլէր:

Յանէսի խալընա քամ վէրիւր . . . . .  
 Քիւնարէրին էյի օյսուղունու անկար,  
 Չըրաղը կէնէլէյին սէօնմէգ:

Էլլէրինի իյէ ուգասըր,  
 Վէ ավունու իլէ էօրէէյի քուրար.  
 Յանէսի խալըր իչիւն գարսան գօրգմագ,  
 Չիւնի պիւրիւն խանէսի խալընըն իֆի գաք  
 էլալիսէսի վար.

Քէնսինէ էօրքիւլէր եափար,  
 Էլալիսէսի սիւլպէնս վէ էրդավանի սիր:  
 Չէվնի . . . գափուլարսա մալիւմ սիր  
 պէգ օգուր սաքար.

Վէ քիւննարլարա գուււագ վէրիւր.  
 Յանէսի խալընըն եօլլարընա սիգգաք էսէր  
 Վէ քէնպէլիլիֆ էմմէյինի եմմէգ:

1861ՏԷ ՆԻՇԱՆԱՆՄԱՍ

Օղլան էվլաար օլան Հաճընլը Հայլարըն շայանը սէնա իլք Փարզլարը՝ օղլանը մէքթէպէ կէօնտէրմէք, իքինճի Փարզլարը՝ պիր սէնաաթ էօյրէթմէք, իւշիւնճիլ Փարզլարը իսէ՝ մէրզու- մա միւնասիպ պիր զըզ պուլուպ նիշանլամագ օլուր իտի:

Նիշանլանմագ՝ օղլան վէ գըզըն նիսպէթէն կէնճ վագթընտա իճրա էտիլտիյինտէն, պու իշտէ անլէրին ըէյինէ միւրաճաաթ էտիլմէզ ի- տի. պու իմթիյագ՝ փէտէր ու մատէր, ահըպպա վէ ագրապայա մախուս իտի: Էլպէթ իլք սէ- լահիյէթ փէտէրին իտի:

Օլ թարիխտէք՝ Հաճընտա, գըզլարը օգու- մագ իշիւն մէքթէպէ կէօնտէրմէք ատէթ օլ- մայըպլ՝ տահա զիյատէ ապէս իտի: Լաքին օլ սէնէ Պզտիկ Տէր Պետրոս Գըրգևաշարեան, քէն- տի իքի հէմշիբէլէրինտէն պաշգա՝ օն գատար ախէր գըզլարըն վալիտէյինի գանտըրըպ ան- լէրի մէքթէպիւնէ գապուլ էթմիշ իտի: Պիր կիւն փէտէրիմ, պու մէքթէպ զըզլարընտան պէրիսինի թէսատիւֆէն կէօրիւր վէ իլք պա- գըը իլէ խօշլանմըշ օլտուղունտան թէֆթիշէ թէշէպպիւս օլունուր. փէտէր վէ վալիտէմ քէն- տիլէրճէ թահսին էթուիքտէն սօնրա, փէտէրիմ մէսէլէյի տայըսը Տէր Պետրոս հէվալէ էտէր:

Տէր Պետրոս՝ Փամիլեամըզըն քահանասը Տէր Կարապետ Զէյթունցոնցը իսթիշարէյէ տազէթ էտէր: Մէրգումէ Օր. Տիրուհի օլուպ, շէհրի- միզին միւթէպարանընտան հաճի քալուստ աղա թուրսարգիսեանըն Գէրիմէսի իտի: Փահանալա- րըն իլք իշի, պու իքի Փամիլանըն եէքտիկէ- րինտէն գաշ կէօպէք եըբագ օլտուղունու պուլ- մագ օմուշ տըր. եէտի կէօպէքտէն զիյատէ օլտուղունա վէ քիլիսաճա հիշ պիր մանիի շէրի- սի օլմատըզընա գանտըգտան սօնրա, Տէր Կա- րապետին թուրսարգիսեանլարա միւլաճաաթ էթմէսինէ գարար էտէրլէր: Գըզըն փէտէրի Գալուստ աղա իտի իսէտէ, անընտա փէտէրի հաճի Մանուկ աղա հայաթտա շտուղունտան, ատէթ իգտիգասը Տէր Կարապետ հայր, իլք տէ- ֆա անա միւրաճաաթ էտէր: Ֆագաթ՝ թուրսար- գիսեան Փամիլեասընտա՝ սինճէ տահա պէօյիլք պիր զըզ հալա նիշանլանմամըշ օլտուղունտան, ատէթ միւճիպի պիր վագթ սապր էտիլմէք լազըմ կէլիլ: Սլթը այ գատար սօնրա, մէրգու- մէնին նիշանլանտըզը իշիտիլտիյինտէ, Տէր Կարապետ հայրըն իքինճի միւրաճաաթը գապուլ էտիլիլ, պունուն իւզէրինէ հէտիյէ վէ նիշան իլէ կիտէրլէր, պահպանիշի օգունուպ նիշան օրհնութիւնը պիթէր:

Պէօյլէճէ պէն՝ օն իքի եաշընտա, Օրիորդ Տիրուհի թուրսարգիսեան տօգուզ եաշընտա

օլտուղոսուղ հալտէ, պուստան 68 սէնէ էվվէլ էպէվէյնիմիդ պիդի նիշանլամըշ աըրլար, Ինթիխապը պիդ քէնտիմիդ էթմէտի իսէքտէ, իշթէ 68 սէնէտիր թաքաֆէն պիր շէքվամըդ էտիլմէմիշ տիր:

ՓԵՏԵՐԻՄԻՆ ՎԷՖԱԹՐ

Պէնիմ փէտէրիմ վէ Տիրուհինին տէտէսի հաճի Մանուկ աղո, պիդի նիշանլատըդտան սօնրա, տէօրթ սէնէ դատար խընամի մուհապպէթինատ տէմ սիւրէր իքէն 1865 տէ հէր իքիսիտէ վէֆաթ էթտիլէր:

Փէտէրիմին վէֆաթը, պանա իլը էն պէօյիւք պիր տարպէ իտի. պիրատէրիմ կոստանթին՝ 3 հաֆթալըդ պիր պէպէք իտի, պէն էօքսիւզ, վալիտէմ տուլ գալտըզ, փէտէրիմ կէնճ էօլտիւ, Փամիլիա գայկըսը պանա գալտը: Զէնկին տէյիլ իսէտէ, շիւքիւր պօրճտա պըրազմատը: Անըն վէֆաթընտան սօնրա՝ քէօյլէրէ կիտիպ ախս ու իթա էթմէք ատէթիմիդի թէտրիճէն թէրք էթտիմ: Հաճընտա պիր թիւքեան քիւրալայը վէօյիւ միւշթէրիլէրիմիդի մէրքէզէ կիւմէյէ ալըշտըրտըմ:

Փէտէրիմին պէնի վագթընտա քէնտի ումուրունա ալըպ, թիճարէթ ուսուլունու վէ տէֆթէր թութմայը էօյրէթտիյինտէն տօլայը մէմուէն վէ միննէթտար գալմըշըմ:

1866 ՏԱ ԻՇԹԻՐԱ ԷԹՏԻՅԻՄ

63 ՍԷՆԷԼԻՔ ԱԻԵՏԱՐԱՆԸՄ

Գալա քիլիսանըն ճիվաբընտա Թուրսարգիսեանլարտան պիր Փամիլիա վար իտի, պէն անլէրէ վեսացու օլտուղտան սօնրա չօդ տէֆա կիտէր կէլիւր իտիմ, 1866տա Այնթապտան Հաճընա կարապետ իամինտէ պիր քիթապճը կէլմիշ վաթանը ասլիսի օլան Թարսուսա կիտիյօր իտի, մէզքիւր, Թուրսարգիսեանըն խանէսինտէ միսաֆիր օլտուղու հալտէ անա պիր դաշ տէֆա թէսատիւֆ էթտիմ, եէտինստէ Գիթապը Շէրիֆ նուսիլէրի օլսւպ սաթիյօր օլտուղունու սէօյլէտի. լաքին քիթապլար թիւրքճէ օլուպ, փրօթէսթանլար եէտիյլէ թապ ու նէշը էտիլտիյինտէն, Հայճա Ազիզ Գիթապ իլէ միւթապագաթտա օլմատըզլարընը պազը միւթասիպ քիմսէլէր իւտէա էթմէքտէ իտիլէր. պէն իսէանլաշըլըր լիսանտա օլտուղսւ իշիւն օգուամայ իշթիյազ շէքիյօրուտում: Շիւպհէմի հալլ էթմէք իշիւն, քիթապլար արասընտան՝ սէվտիյիմ պիր Աւիտարան ալըպ քիթապճընըն մուսատէսի իլէ, Տէր Պետրոսա կէօթիւրտիւմ, միւմաիլէհին՝ լիսան Քարգրնսան պազգա պիգիմ խօրանսաֆի Աւեսարանսան հիշ պիր Քարգ եօզ սուր տէմէսիյլէ, շիւպհէմի հալլ էտիպ Աւետարանը իշթիւրա էյլէտիմ. իշթէ 63 սէնէ-

տիր, կերէք վաթանտա վէ կերէք էսարէթտէ  
Օ՛ պիղէ տէլիլ վէ նուր օլմուշ տուր, հալա ա-  
նա մալիք օլտուղուսուղա մէսրուրուզ:

ԻԶՏԻՎԱՃԸՄԸ

Միլատրն 1868ինտէ՛ պէն՛ օն տօզուզ, Տէ-  
րուհի օն ալթը եաշընա կիրմիշ իտիք. օլ վագ-  
թըն ատէթինճէ՛ հէր իքիմիզտէ սիննի պիլուզա  
վասլ օլմուշ սայըլըր իտիք, սալը մէզքիւրուն  
Նոյեմբեր այընտա՛ վալիտէմ, սայիր ագրապա-  
մըզ իլէ իսթիշարէ էթսիքտէն սօնկրա, էնիշ-  
տէմիզ Յակոբ ազա խօճա Սւագեանը՛ զայն  
փէտէրիմտէն ըուխսաթ իսթէմէյէ կէօնտէրտի.  
անլէք՛ պիրլիքտէ գօնուշուպ, իզտիվաճ կիւ-  
նիւմիւզիւ գարար վէ թային էթտիքտէն սօնկ-  
րա, տիւյիւն իշիւն թէտարիգաթա միւսպաշե-  
րաթ էտիլտի:

Հաճընտա՛ տիւյիւն կիպի էօյլէ ալէնի  
պէօյիւք թէճէմմիւլէր իշիւն, էն միւնասիպ  
եէր՛ տամլարըն պաշը սայըլըր իտի, հաճընըն  
էվլէրի՛ տաղըն սըրթընտա ինշա էտիլտիյին-  
աէն, աշաղըտաքի էվին տամը՛ եօգարիքի էվին  
սուՖասը իտի. տիւյիւնլէլի՛ օլ կէնիշ վէ տիւզ  
տամլարըն պաշընտա՛ քէշի գըլը իլէ տօզուն-  
մուշ՛ չուլտան չատըրլար իգամէ էտէրէք իճըա  
էտէրլէր իտի. չատըրըն ալթընտա՛ տիւզ տամ  
իւզէրինտէ՛ ախէր չուլլար քիլիմլէր վէ անլէ-

37523-67

37523-67



Տէր Եւ Տիկին Մարտիրոս Ա. դա Կլ. րքմէնեան

րին իւզէրինէ մինտէլէր սէրէրլէր իտի. պիւ-  
թիւն էթրաֆը պէօյլէ տէօչէյէրէք օթուրուր-  
լար իտի. տամըն օթասընը օյունճուլարա  
թախօիս էտէրլէր իտի: Տէրվիշլէր կիպի ֆըր-  
լանարագ ուզաղա եօրկուն ֆըրլայան քէօչէք-  
լէր. տէֆճիլէր, դավալ չալան չօպանլար, ալայ  
չէքէն էրքէքլէր, դօլ դօլա օյնայան կէնճլէր.  
րաքս էտէն կէլինլէր վէ կէնչ գըզլար, փաւա  
սաչան փէտէր վէ վալիտէլէր, աթըլան փարալա-  
րը գափըչան Վիշիւք չօճուզլար, վէ սաիրէ  
օյունլարընը չատըրլն մէրքէզինտէ իճրա էտէր-  
լէր իտի:

Տիւլիւն իշիւն էտիլէն թէտարիգաթըն պիրի-  
սէտէ օլ մագսէտէ օտունա կէթմէք իտի. կէնճ-  
լէրին չօգ արգու վէ քէյֆ էթտիքլէրի խուսուս-  
լարտան պիրիսի տէ պու տիւլիւն օտունունա  
կէթմէլէրի իտի: Պիր ագչամ ճիւմլէ ագրապա  
վէ գօնշուլուգտա պուլունան կէնճլէր՝ հէր քէս,  
քէնտի հայվանընա ըագիպէն պիրլիքտէ կիւլ-  
պէնկ չէքէրէք շէհիրտէն կէտէրլէր իտի. պէ-  
րապէրլէրինճէ տիւրլիւ տիւրլիւ լէզիզ թաամ-  
լար վէ պիւա շիւպհէ շարապ տախի կէօթիւ-  
րիւրլէր իտի. պիւթիւն կէճէ ուլումայըպ՝ գէֆք  
ու սէֆա իլէ կէշիրտիքտէն սօնկրա, հայվան-  
լարընա՝ էն էյի նէվտէն մէշէ օտունու վէ պիր  
իքի եիւք սարը չամ իլէ եիւքլէնէրէք ալտէթ  
էտէրլէր իտի: Սապահլայըն էրքէն, շէհրին

գարշըսընտա վագի տաղըն թէփէսինտէն սը-  
 գըլան թիւֆէնք սէսլէրի՝ անլէրին կէլիշինի  
 իխպար էտէր իտի. ուզագտան սուարի ասքէր-  
 լէրի կիպի կէօրիւնիւրլէր իտի. Ենլէրին կէ-  
 թիւրտիքլէրի օտուկն սալթ տիւյիւն վագթընտա  
 տէյիլ իլլա ուզուկն վագթ եագամագ իլէ տիւ-  
 քէնմէզ իտի. պու օտուկնլարւան պիւր իքի-  
 եիւք՝ գըզ էվինէ, լաքին՝ պաքի ճիւմլէսի օղ-  
 լան էվինէ հէտիյէ էտիլիւր իտի: Թէէհիւլ է-  
 տէն պիւր կէնճին հիշ տէյիլ պիւր ուզուկն միւտ-  
 տէթ եագամագը օտուկն պու եօլտա թէէմին է-  
 տիլիւր իտի:

Տիւյիւն թէտարիքի վագթընտա՝ կիւվէյի  
 ֆուրսունա տէնկլէր իլէ ուն կէօնտէրիւր իտի.  
 կէնճ չատընլար օրատա քիւլիւյէթլի էքմէք  
 փիշիւրիւրլէր իտի: Ախէրլէր՝ սօզագտա պէօյիւք  
 պագըր գագանլարը գուրուպ, պիւթիւն կէճէ  
 հէրիսէ փիշիւրիւրլէր իտի. պուկնլարըն պէօյիւք  
 գըսմը ֆուգարայա թէվգի օլուկուր իտի:

Տիւյիւնտէ տավէթլիլէրին եէմէսի իշիւն,  
 Հաճըն գավուրմասը, փրինճ փիւլավը, պուղլա-  
 մալար, գուզու սօլտուրմալարը չէշիտ չիշիտ  
 լէզիզ թաամլար վէ չէրէզլէր վէրիլիւր իտի. պու  
 գիյաֆէթլէրտէ օլ վագթ, շարապ գուլլանըլ-  
 մագ իտի տէնիլէմէզ իսէտէ սէրիսօլլուգ փէք  
 նատիւր վուզու պուլուր իտի տէնիլէպիլիւր: Շա-  
 րապը՝ չօզճա Բահաննալար վէ սիննինի ալմըշ

էրքէքլէր գուլլանըրլար իտի, անլէրտէ սէրիսօ  
 օլաճագ տէրէճէյէ կիտէնլէր տէյիլ իտիլէր:

Պիգիմ տիւյիւնիւմիգտէ՝ լագըմ կէլէն թէ-  
 տարիքաթ կէօրիւտիյի կիւպի, վալիտէմ տա-  
 վէթլիլէրէ իսպէր էթմէք իշիւն էվտէն էվէ  
 կիտէն միւթտէճիլէր իսթիլտամ էյլէտի. ան-  
 լէր Աւետարանտա տէնիլտիյի կիպի «Հէր շէյ  
 հագըր տըր տիյիւնէ կէլինիզ» իլան էտէրլէր:

Նիքեան վագթըր դսրարը գաթի օլուզուսի-  
 տա, ագրապամըզտա թէճրիւպէքեար գատըն-  
 լար՝ կիւվէյի թարաֆընտան տիւյիւնտէ կէյ-  
 մէք իշիւն տիքիլմիշ ետէքլի էլպիսէյի ըէսմի-  
 յէյի ալըպ, թանթանաիլէ գըզըն իսանէսինէ կի-  
 տէրէք անլէրի մէրգուճէյէ կէյտիւրիւրլէր, իշ-  
 տէ պու վագթտա՝ գըզ հալինտէ պաշընտա  
 կէյտիյի ֆէսի թէպտիլ էտիպ, եիւզիւնէ եաշ-  
 մագ պաղլայըպ պաշընը կէլինլէրէ մախսուս օ-  
 լան սէրէնտէզիլէ էօրթտիւլէր, քէզալիզ ալ-  
 նընը, պ՛յնուկնը, գուլաղընը կէօքսինիւ վէ  
 գօլլարընը ալթուկն վէ կիւմիւշ էտավէթ իլէ  
 միւզէյէն էթտիլէր:

Այնի վագթթտա՝ պիւր թագըմ կէնճլէր՝ պէ-  
 նի վէ սաղտըճըմը էլպիսէլէրիմիգտէն սօյուպ,  
 չատըրըն ալթընտա՝ եիւքսէք սէս իլէ մէթի-  
 յէլէր վէ թէրէննիւմլէր իլէ եըյգատըզտան  
 սօնկրա էլպիսէյի ըէսմիյէմըզի կէյտիւրտիլէր,  
 պու այինլէր իլէ պէնի Թագաուր օծիլ էթմիշ

օլուսի, պաշտման թան գօտուլար, քէզալիք՝ սաղ-  
տըճըմըն պէլինէ գըլըճ պաղլամագ իլէ, անը՝  
պանա պիր սատրագամ թային էթմիշ օլտու-  
լար, լաքին, նէ չարէ քի քէնտիլէր վէ կէլէն  
ճիւմլէ տավէթլիլէր, չատըրըն ալթընտա՝ մին-  
տէլլէր իւզէրինէ պաղտաշ գուրուս րահաթ օ-  
թուրմուշ իքէն, պիզէ օթուրմայր եասագ էտիս  
տիւշիւնին խիթամընա գատար՝ էլ կէօլիւստէ  
այագտա տուրմայա մէճպուր էթտիլէր:

Պէօլէճէճէ՝ տիւշիւն խօշ պիր սուրէթ իլէ՝ Կի-  
րակի ազշամա գատար տէվամ էթտիզտէն սօն-  
րա, կէճէ եարըսը կէլինի լալմայա կէտէճէյի-  
միզ իլան օլունտու: Հէրքէս, պիր արշընա եա-  
գըն ուզունլուգտա՝ եաղլը սարը չամլարը տի-  
լիս մուճ կիպի էլլէրինէ մաշալա հալինտէ ա-  
լարագ, գարանլըզ սօգագլարտան՝ սըրա սըրա  
թուրսարգիսեանլարըն խանասինէ տօղրու չէ-  
քիլտիք. եօլտա պիրիսի պէն եաղլը չամտիլի-  
մի ալմամըլըմ մաշալլամը պանա վէր տէմիշ  
օլսա իտի, պէօլլէ պիրիսի պիլա շուսիէ ագըլ-  
լը գըղլարըն անմագ գըղլարա վէրտիզլէրի ճե-  
վապը ալմըշ օլաճագ իտի աղըպէթ գայն փե-  
տէրիմին խանէսինէ եէթիշտիք, գափուտա պիր  
միգտար նագ էթտիզտէն սօնկրա պիզի իչէրի  
ալտըլար. Շաֆագ աթմագտան եկեղ ցիյէ ե-  
թիշմէմիզ իճագ էթտիյինտէն Տէր Հայր խըզ-  
մէթինէ պաշալարպ պիրինճի պսակ արարողու-

թիւնու իճրա էյլէտի: (Իքինճի պսակ Եկեղեցի-  
տէ, իւշիւնճիւսիւ պիզիմ էվտէ օլաճագ իտի):

էվտէքի պսակտան տէր հալ սօնկրա, մաշա-  
լալարը եագըպ եօլա չըգտըզ. կէլինիմիզ փէտէ-  
րի թարաֆընտա կիւզէլճէ տօնանմըշ պիր աթա  
րագիս օլտու. փէտէրինին էմէքտար պիր  
խըզմէթճիսի աթըն պաշընտան չէքիյօթ  
իտի. իքի ախէր թիւրք խըզմէթճիլէրի իսէ հէր  
պիրի պիր եանտան եէօրիյօթ իտիլէր: Տէր Պա-  
պա, պէն վէ սագտըճըմ աթըն էօնիւնտէն մէ-  
լիք վէ սատրագամ հալինտէ եայա եէօրիւյօթ ի-  
տիք:

Քիլիսայա վիսուլիմիզտէ՝ պիզտէն պաշգա՝  
պիր գաշ ախէր պսակ օլաճագ կիւվէյի վէ  
կէլինլէր տաշի օլտուղունտան, պիզի՝ պիրպի-  
րիմիզէ գարըշտըրմամայա թէճըուպէքեար թէ-  
ալիւգաթլարըմըզ տիգաթլը պուլունտուլար.  
զիրա հէր քէս նիշանըլը իքէն թէմասէ կէլմէք  
ատէթ օլմատըղընտան, պիթ թասի եէքտիկե-  
րիմիզի պիլմէզ իտիք, նըշանլըմըզ գըզ իքէն  
կէօրմիւշ իսէք պիլէ, պաշը վէ եիւզիւ էօր-  
թիւլմիւշ օլտուղունտան, կէլինլէրէ սէս չը-  
գարմագ նէհի օլտուղունտան, քիլիսանըն իշի  
գարանլըզ վէ գալապալըզ գայէթ չօգ օլտուղուն-  
տան վէ պէօլլէսի գալապալըգտա կէլինի եան-  
լըշ կիւվէյի իլէ նիքեան էթմէք սէսվիյէթի  
ախէր վագըթլարտա վուզու պուլմուշ վէ եինէ

պուլմասը միւսթէմիլ սայրլտըղընտան թէճ-  
րուպէքեար ազրապամըզ թէրքիմիդի վէրիպ  
վադիֆէսիզ օլամազլարըը:

Հիչ պիր սէհվիյէթ օլմազսըզ՝ իքինճի պը-  
սակըմըզ, Գիլիսատ ք իֆա էտիլիպ, խըզմէթ  
պիթտիքտէն սօնկրա՝ տիշարը չըզտըզ. եինէ,  
քէմաֆը սապըզ՝ կէլին աթտա, պիղլէր էօնիւն-  
տէն՝ եէօրիյէրէք-կէթտիք. Գիլիսատան պիր  
քաչ Գահաննայ պիր սիւրիւ տիքացուլար թէ-  
րէննիւմ վէ թէզաննիլէր իլէ պիզիմ մէրտի-  
վանա վասըլ օլտուզ. Գալուստ Սղանըն Յ խըզ-  
մէթճիլէրի գանաաթ պախշ հէտիյէլէր ալտըզ-  
տան սօնկրա կէլինի պիղէ թէսլիմ էտիպ կիթ-  
տիլէր, կէլին՝ եօզարը չըզտըղընտա, վալիտէմ  
գափուտա գարշըլայըպ քէնտինէ պիր էլմա  
աթտը, կէլինտէ փէշին պիր ֆիլճանտա հազըր-  
լանմըշ շիրէյէ փարմազընը պաթըրըպ գափուլա  
տօզուլտուրտու. պուլտա մազսէտ եէքտիկէրի  
իլէ հիւսնիւնալ իլէ կէշինէճէքլէր տէյու վատ  
էթմէք իմիշ: Պուլտան սնկրա կէլին իշէրի  
ալընըպ շէնլիքլէր վէ թէպըրէքլէր տէվամ էտիլ-  
տի:

Իքի կիւն սօնկրա Գահաննա էվիմիզէ կէ-  
լիպ իւշիւնճի պասիլը էֆա էթտիքտէն սօնկրա  
ալընմտան խաչը չէգտի. վէ Գիլիսատան վէ-  
րիլէն էլպիտէ իլէ պիրլիքտէ կէրի Գիլիսայա  
կէօթիւրտիւ պուլտու իլէ նիքեանըմըզ սապիթ

տիւլիւնիւմիզ իսէ՝ ըէսմէն վէ ալէնէն խի-  
թամփէզիը օլտու:

Փէտէրի միւսթէրէմիմ պէնիմ թէզէվվիւ-  
ճիւմիւն կիւնիւնիւ կէօրէմէտէյի պանա միւ-  
ճիւպի քէտէր պիր վապաա տըր. լաքին համտ  
օլտու Քի միւսէնէ վալիտէմ 1868տէ պէնի է-  
վէրտիքտէն պաշգա 1894ճի սէնէտէ տախի  
պիրատէրիմ կոստանթինին Օրիօրդ Գրիստինէ  
Ս. Տէվիրեան իլէ թէէհիւլիւնիւ կէօրմէյէ նա  
յիլ օլտու:

Տիրուհի վալիտէմին պագի էօմրիւնտէ  
եարտըմճըսը վէ թէսիլլէճիսի օլուպ, պիրլիք-  
տէ կէշիրտիքլէրի օթուզ տօզուզ սէնէ սիւրէն  
ալազալարը Գիթապը Շէրիֆտէ մէսքիւր Հոսլթ  
իլէ գայն վալիտէսի Նօյեմինին ալազալարը-  
նա միւշապիհ օլմուշտուր:

Վալիտէմին վէֆաթը թարիլի իլէրիտէ  
վէրիլէճէք տիր:

Պր. ՓԱՆՈՍ ԳԱՐԱԿԼՕԶԵԱՆ ԻԼԷ ՄԻԻԼԱԳԱԹԸՄ

Թարիլի միլատըն 1869ճու սէնէսինին պա-  
հարընտա՝ պիր սապահ, թիւքեանըմա կիսէր-  
քէն՝ կէօղիւմէ թէմիզ կէյմիշ քիպար պիր կէնճ  
կէօրիւնտիւ. ֆիքրիմտէն Մարաշըլը օլմալը, ա-  
լաճա կէթիւրմիշ օլմալը, էսնաֆտան քիմսէ  
կէօրմէզտէն պէն կէօրիւլիմ տէյիպ, կէնճէ՝  
«Պիրառէր Մարաշըլմըսընըզ» սօրտու «էվ-

վէթ» տէտի «էյի մալ կէթիրտի<sup>ո</sup>նիզմի» սորտողումատա «էվէթ մալըն էն էյիսինի կէթիրտիմ» տէտի «կէօրէ պիլիրմիյիմ» տէտիյիմտէ «էվէթ պուլուրսուն» տէյիպ, Մնըչեան լարըն էվինտէն քիրալատըզը օտասընա կէօթիւրտիւ: Հանը մալընըզ սորտողումատա էլինէ պիր Քիթապը Շէրիֆ ալըպ «Պէնիմ կէթիրտիյիմ մալ պուրատա օլան մալ տըր. պու մալ Ֆանի վէ կէչիճի, Եսկիյէն վէ թէլէֆ օլան նէվտէն օլմայչպ, բուհանի վէ էպէտի մալ տըր,» տէտի. պէն տէ քիթապճը Կարապետ էֆ. Թարսուսլուտան թիւրքճէ պիր Աւետարան սաթըն ալմըչ օլտողումու վէ օգումայը չօգ սէվէր իտիյիմի քէնտինէ սէօյլէտիքտէն սօնկրա, աֆվ էտէրսինիզ թիւքէնիմի աչմալըյըմ, վագթընըզ օլուրսա օրայա պուլուրուն գոնուչուրուզ տէյիպ այրըլտըմ:

Մէգքիւր կէնճ Մարաշտա Գարամանլը նամ մահալլէտէն Պրն. Փանոս Քարակէօգեան իտի. քէնտիսի օրատա Ամէրիգալըլարըն քիւչատ էթտիյի իլմի իլահի մէտրէսէնին թալէպէլէրտէն օլտողու հալտէ ուզուն պիր թաթիլտէ թէպչիրի պէշարէթ իչիւն Հաճընա կէօնտէրիլմիչ իտի:

Հաճընա այագ պասան իլք փրօթէստան Մր. Գաֆինկ նամ Ամէրիգալը պիր Միսիօնէր իտի. միւմաիլէն գէվճէսինի Սարգիս Գաբամա-

նուկեան նամընտա պիր վաիզ, Աւետիս Կէօգիւ Կիւչիւքեան նամ պիր կէնճ խօճա լէ խըզմէթճիլէրինի Այնթապտան պարապէր կէթիւրմիչ իտի. Հաճընըն զարպ թարաֆընտա պուլունան թարլատան պիր արսա սաթուն ալըպ մէքթէպլէր ինշասընա միւպաշիրէթ էթտիիսէտէ զօրպաճըլարըմըզ տէրէ պէյի Գօգան Օղլունտան բուխսաթ ալարագ ճէպրէն շէհիրտէն թարտ էթտիլէր. պէն օլ վագթ 12 Եաշընտա օլտողում հալտէ իգտիհամ արասընտա օլուպ չատըրլարընը սէօքէրքէն գազըլարընը շէքտիյիմի տէր խաթր էտիյօրում: Պու վագաա 18. 1տէ վուգու պուլտու:

186 յտա պանա թիւրքճէ Աւետարանըմը սաթան քիթապճըլը հիսապա ալմագ իսէք, Մր. Գօֆէնկ վագաասընտան սօնկրա Հաճընա այագ պասան իլք փրօթիսթան վաիզ պու իլմի իլահի թալէպէլէրտէն Պրն. Փանոս Քարակէօգեան օլմուչտու: Պրն. Փանոս Մնըչեանլարըն օուասընը պըրագըպ, շէհրին մէրքէզինտէ պուլունան Պօռանեանլարըն կէնիչ պիր օտասընը իսթիճար էթմէք իլէ օտասընը հէմ մէքթէպ հէմ վագ երի հալինտէ գուլանտը:

Հաճընտա պիր թագըմ միւթէասիպ քիմսէլէր, Մր. Գաֆինկէ էթտիլէրինի պու կէնճ իչիւն տախի սընամայա չըգըշտըլար Եանի ճէպրէն անը Հաճընտան Մարաշա կէօնտէրմէք

խթանիւնք. լաքին 1861տէ վէնտիւնքէ միւս  
սաստէ կտէն Գուգանլը տէրէ պէյլէրի 1865տէ  
սիւրկիւն օլմուշ տէօրթ սէնկտէն պէրու Օս-  
մանլը հլլքիւմէթի թէէսիս օլմուշ օլտսւղուն-  
տան նալիլի մէրամ օլմատըլար:

Պրն. Փանոս թաթիլ միւստէթի պիթտի-  
յինտէ մէքթէպտէն ավտէթ էյլէտի. իքի սէնէ  
տահա օլուտսւղտան սօնկրա Հաճընտան իլք  
տէֆա վաիգ սօնկրա չօպան օլմայա տավէթ  
օլոււնուպ, տավէթի գապուլ էթմէք իլէ չօպան  
թախսիս օլունտու, պէօյլէճէ Հաճընտա Աւետա-  
րանականլարըն իլք չօպանը միւմաիլէն Պատ.  
Փանոս Քարակէօգեան օլտու. լաքին եազըգ քի  
էօմրիւ զըսսա օլտու, Օ՝ 1875ին Հոկտեմբեր  
այընըն 19ճը կիւնիւնտէ շիտտէթլի պիր սաթ-  
լըճանա գուրպան կէթտի:

### ԹԻԱՏՏԻ

#### ՉԷՎՃԷՄԻՆ ՊԵՆՏԷՆ ԱԼԹԸ ԱՅ ԱՅՐԸԼՄԱՍԸ

Հաճընտա 1869-75 սէնէլէր մէյանէսինտէ  
թալիմի կէնճլէր արասընտա Քիթապը Շէրիֆի  
օգուճայա վէ թէթէպուլ էթմէյէ շէտիս պիր  
արգու ույանմը իտի, պոււնլարտան չօլարը  
Պգտիկ Տէր Պետրոսուն թալէպէլէրտէն իտի-  
լէր, միւմաիլէն Տէր Պետրոս վէֆաթ էթմիշ  
իտի. պաքի Հաճընտա պուլունան Քահաննա-  
լար Քիթապը Շէրիֆին միւնտէրիճաթ վէ թա-

լիմաթը խոււուսունտա վեամիլէն ճահիլ վէ  
պիլկիսիգ քիմսէլէր իտիլէր: Պու ճահիլ վէ  
միւթասըպ Քահաննալար Ալլահըն քէլամընը  
թէֆթիշ էթմէք հասրէթինտէ օլան թալիմի  
կէնճլէրին մալիւմաթընա մուգապիլէ կտէպիլ-  
մէյէ վէ անլարին արգուլարընը էգնա էթմէյէ  
գատիր օլմատըլարը հալտէ, անլէրի մէնն էթ-  
մէք իչիւն սէրթ վէ ճէպրի թարիգլէր թութ-  
տուլար. մէգքիւր միւնէվվէր կէնճլէրին չօգ-  
լարընը թարիֆ օլունամագ թէատտիյէ մագ-  
հար էթտիլէր: Օլ թէատտիլէրին թալսիլաթը  
ուզուն վէ յագսէտիմիգ ճիւմլէսինի թարիֆ էթ-  
մէք օլմատըլընտան զայէթ մուլթասարէն պէ-  
նիմ թէճրիւպէմտէն պիր քաչ սէօգ եազալըմ:

Քայնվէտէրիմ շէրիմիգին միւթէպարանըն-  
տան օլտուղունտան տիկէր սահիպի նուֆուգ  
միւթէասըպ գօրպաճըլար պէնի քէնտինէ շէք-  
վա էթմիշ օլմագիլէ զուրուրունա տօգանաճազ  
սէօզլէր իլէ պանա տօղրու հիտտէթինի ույան  
տըրմը իտիլէր: Պէնի վէ Տիրուհիյի խանէսի-  
նէ չաղըրմը իտի. ուզուն պիր միւքիւալէմի-  
միգ օլտու. պանա ամիրանէ սէօյլէյիպ, կի-  
րակիլէրի վագ տինկլէմէյէ կէթմէմէյէ վէ Քի-  
թապը Շէրիֆի օգուճամայա վատ էթմէմի թա-  
լէպ էտիյօր իտի. պէն օլպաիլտիյի գատար լէ-  
թաֆէթ վէ հիւրմէթ իլէ ճէվապ վէրիպ հիտտէ-  
թինի թէսքին էթմէք իսթէտիմ իսէտէ օլմա-

տը. Գայն վալիտէմ տախի քէնտիսի իլէ միւլթ-  
 թէֆիքէն մէմուլիմին զայրը սիթէմ վէ հագա-  
 րէթտէն սօնկրա պէնի առէթա գաթը ալագա  
 թէհտիտի իլէ խանէլէրինտէն չըզըպ կէթմէյէ  
 մէճպուր էթտիլէր. լաքին Տիրուհի օրատա  
 գալուր: Պու հալ վալիտէմէ տախի թէէսիը  
 էթտի. մէրգումէ տախի պէնի միւսթարիպ է-  
 տէճէգ հալ ու հարէքէթտէ պուլունտու իսէտէ,  
 Բէլամուլլահը օգումագ պիը գապահաթ օլմա-  
 աըղընա վէ ա՛ըն իլէ քէնտիլէրին տիւշիւն-  
 տիւշիւ կիպի իւզէրլէրինէ պիը շէրէֆսիլիք  
 կէթիըմէմիշ իսիյիմէ գանտըղըմտան մէպտէմի  
 թէպտիլ էթմէտիմ. Տիրուհիյի էվիմիգէ կէօն-  
 տերմէմէլէրի պանա տէյիլ լաքին վալիտէ-  
 մէ չօգ աղըր պասըյօր իտի, պէն իսէ ցն-  
 ճամ հագիգաթ գալէպէ էտէճէյինէ իթիմա-  
 տէն սարսըլմայըպ թէատտի էտիլտիքճէ տա-  
 հա գիյատէ քէլամը օգույուպ անտէն թէսիլի  
 օլույօր իտիմ:

Պու հալ ալթը այ գատար տէվամ էթտիկ-  
 տէն սօնկրա Տիրուհի չօգ աղատըղընտան վա-  
 լիտէսի գօճասընըն տիգգաթընը ճէլպ էտէր.  
 Գալուստ աղա զըզընը չաղըրուպ աղլամասը-  
 սուվալ էտէր. Տիրուհի սուվալընա ճէվապէն,  
 «Սլլահ» էյէր պէնիմ տաիմա էվինտէ գալմամը  
 միւնասիպ կէօրսէ իտի պէնի օղլան խալգ է-  
 տէր իտի. մատէմքի՛ զըզ խալգ էթմիշ սէնտէ

պէնի Անա զէվճէ տէյու վէրտին, պէնիմ պոր-  
 ճում կէտիպ գօճամ իլէ եաշամագ տըր» տէր,  
 Տիրուհիին պու ճէվապը իւզէրինէ փէտէրի  
 կիւճէնիպ «Հայտէ սէնտէ կէթ» տէր:

1883տէ Հաճընտա պէօյիւք պիը եանկըն  
 օլտու, սայիր չօղլարընքի կիպի պիղիմտէ խա-  
 նէմիգ միւհիթէրիք օլտուղունտան Գայն փէտէ-  
 րիմին խանէսինէ իլթիճա էթտիք. օլ վագըթտա  
 քէնտիսինի պիւս պիւթիւն թէպտիլ օլմուշ  
 պուլտուգ, պիգէ օգույուպ տինկլէմէյէ եասագ  
 էթմէք իսթէտիյի քէլամը հէր օգուտուղու-  
 մըղտա ինթիըրամ իլէ օթուրուր տինկլէր իտի:

**ԷՎԼԱՏՐՄԸՉ**

Թարիխի Միլատըն 1870ճի սէնէսինտէ իլք  
 օղլումուգ տօղտու. Անա փէտէրիմին գիբրինէ  
 Աւետիս թէսմիյէ էյլէտիք. օլ թարիխտէն  
 սօնկրա աիլէմիգէ թէտրիճէն եէնի քիւշիւքլէր  
 իլավէ էտիլէրէք ճէման օնիքի էվլատըմըգ օլ-  
 մուշ իսէ պու կիւն սալթ իքինճի օղլումուգ  
 Սբրահամ էլլի պէշ սիննինտէ հայաթտա տըր.  
 էվլատըմըղտան սէքիգի թապիի էօլիւմլէ էօլ-  
 տիւլէր, լաքին իւշիւ շէհէրտէ թէլէֆ էտիլտի-  
 վէր, քի անլէրէ տայիր իլէրիտէ մալիւմաթ վէ-  
 րէճէյիգ: Պու սօնկրաքիլէրի վագը օլանլար  
 պիղի եէրէմիյա կիպի Ֆիղանա մէճպուր էտէր  
 իսէ տէ, Սլլահտան Յոբ կիպի սապըրըլ օլմա-

յա ետրտըմ նիյաղ էթմիշիգ: Մէմավի փէտէ-  
 րիմիգ պիր թագրիպ Յոր մլւսիւլլու պիգէտէ  
 դայ օլանլարըն եէրինէ թօրունլար վէրէրէք  
 թէսէլլի էյլէմիշ տիր: Միւթէվէֆա Աւետիս  
 օղլումուգտան՝ եէտի, Աբրահամտան պէշ, գը-  
 դըմըգ Հաճի Մարիամտան պիր, ճէման 13 թօ-  
 րունլարըմըգ հայաթտա տըրլար: Պունլարըն  
 տէօրուիւ 1928ինճի սէնէ գարֆընտա մէսուս  
 րէֆիք վէ րէֆիքէլէր իլէ թէէհիւլ էթտիլէր-  
 իւմիւտ էտէրիմ պագիլէր թէտրիճէն արգատան  
 կէլէճէքլէր իլահի պէրէքէթ իլէ ճիւմլէսի մա-  
 մուր վէ մէսրուր օլաճագլար:

**ՍԻՎԱԶԱ ՍԷՅԵԱԶԱԹԸՄ, ԲՆՏԱՆԻՔ ՔԷԼԻՄԷՍԻ**

1879տա պիր տավատան տօլայը պիր տօս-  
 թա վէքեալէթէն Սիվագա կէթտիմ. օրանըն  
 միսիօնէրլէրինտէն հայասէր Մր. Հապըրթըն  
 խանէսինտէ պուլունուսում. միւմաիլէճ՝ «Մար-  
 տիրոս եղբայր ընտանիք ունի՞ս» սօրտու. տիւ.  
 շիւնմէքսիգ պիրտէն «Ոչ» տէտիմ: Պիգիմ Կիլի-  
 կիատաքի միսիօնէրլէրիմիգ թըքախօս օլտուգ-  
 լարընտան Մր. Հապըրթըն հայճա գօնուշ-  
 մասընա հայրան օլուպ տուրույօր իտիմ իսէտէ  
 պիգիմ Հաճըն հայճասը պօգուգ օլտուղունտան  
 քէնտիսի կիպի թէմիգ էրմէնիճէ սէօյլէյէմէյօր  
 իտիմ. պիր պաշգա կիւն օղլու Րէյէ կիւգէլճէ  
 նասիհաթ էտիյօր իտի. էթտիյի պիր գուսուր

իչիւն անը թագիր էտիյօր իտի. չօճուգ կիթ-  
 տիքտէն սօնկրա փէտէրինէ՝ «Պատուելի երբ որ  
 Հաճըն երթամ ես ալ գաւակներուս այդ խրատ-  
 ները պիտի տամ» տէտիմ, Մր. Հապըրթ թէս-  
 ճիւպ իլէ պանա պագըպ «Մարտիրոս եղբայր  
 դուն ընտանիք չունիմ ըսիր, այդ գաւակները  
 ուսկից առած ես» տէտիյինտէ, նէ խաթա էթ-  
 տիյիմի պիլտիմ. լաքին քէնտիմի թէպրիյէ է-  
 տէճէք չարէմ եօգ, ալչագլանըպ Հաճըն հայ-  
 ճամըգտա ընտանիք լուղէթինի գուլլանմատը-  
 դըմըգտան մանասընը անկլամամըշ օլտուղու-  
 մու իգըարա մէճպուր օլտում. լաքին օլ լու-  
 դէթին մանասընը էօյրէտէն պիր էճնէպի  
 օլտուղու իչիւն չօգ գօրումա կէլտի. պու ճիւմ-  
 լէ իլէ էյէր Ատանատա ես Գայսէրիտէ վէ ես.  
 տա Այնթապտա տօղմուշ օլտա իտիմ հալիմ  
 տահա պէթէր օլտ.ճաղընը հիսապ էտէրէք թէ-  
 սէլլի օլտում: Վէ պիրտէ տավա վէքեալէթինի  
 օգումագ իլէ էօյրէնմէմիշ իքէն, տէրուհտէ  
 էթտիյիմ կիւճ տավայը գազանաճագ էհլիյէ-  
 թիմ իչիւն իֆթիխար էտիյօր իտիմ:

Պու տավա միւնասիպէթի իլէ Սիվագ վա-  
 լիսի տէօվլէթլու Սուրըրի վաշայը վէ մայէ-  
 թինտէ քիւչիւք օղլունու կէօրիւպ թանըմագ-  
 լըղըմ սօնկրատան Ամերիգայա կէլտիյիմտէ նէ  
 պէօյիւք պիր խայրս ետրատըղընը թարիֆ  
 էթմէյի մահալըմախսուսունա թէէլիւր էտէլիմ:

1880ՏԷ ԱՏԱՆԱՅՐ ԹԻՃԱՐԷԹ ՄԷՐՔԷՉԻ ԷԹՄԷՄԻՉ

1880տէ Հաճընտաքի թիճարէթ իշիմիդ պէօյիւտիւլինտէն վէ պիրատէրիմ Կոսթանթին կէլիպ եէթիշտիլինտէն, Ատանայր մէշք էթմէյէ կիթտիմ. թիճարէթ իշիւն մէյտան պէօյիւք ֆուրսաթ չօգ օլտուղունու կէօրմէքլէ տէրհալ պիր թիւքեան իսթիճար էտիպ իշէ պաշլատըմ. պիրատէրիմ Հաճընտաքի ումուրումուղու պիր վագըթ իտարէ էթտի իսէտէ՝ Ատանա ումուրու քէնտիսինին տախի կէլմէսինի իճապ էթտիրտի: Պինայէն ալէն Հաճընտա պիր վէքիլ պրագարագ իքի պիրատէր պիրլիքտէ Ատանա ումուրումուղա էհէմմիյէթ վէրտիք. Պէյրուլթ, Գայսէրի, Հալէպ վէ սաիր Անատօլու վէ Սուրիանըն պիր չօգ շէհիրլէրինտէն հաթտա Ալմանիեանըն Համպուրկ շէհրինտէ պուլունան թիւճարլար իլէ մուամէլէտէ պուլունուպ թիճարէթիմիդի թէտրիճէն պէօյիւթտիւք: Ատանատա պէլլի միւսլիւմանլարըն իսանէլէրինի վէ մագազալարընը սաթուն ալըպ աիլէմիդի եագըն Հաճընտա գըշ վագթը Ատանատա սագլատըգ: Պու մուվաֆագիյէթլէր պագըտար ֆիքիլլի քիմսէլէրին հասէտինի ույանտըրըպ ալէհիմիդտէ պուլունատուլար վէ քիւլլիւլէն պի էսաս իֆթիրալար էթտիլէր իսէտէ, պիդի պիր փօլիթիքի չամուրա տիւշիւրմէք արղուլարընա մուվաֆագ

օլմայարագ հէր տէֆատա ագըպէթ խէճիլ վէ ըիւսվայ օլտուլար. վագաա օլ վագըթլար հիւքիւմէլին էրմէնիլէրէ տօղրու փօլօթիգասը չօգ ֆէնա իտի: Հէօքիւսէթ քէնտիսի մուսպիրի քեադիպլէրի խաֆիյէ մէմուրիյէթլէրինտէ իսթիլտամ էթտիլինտէն պիր չօգ պիսուշ քիմսէլէրին ֆիղուլի եէրտէ մաֆ օլմալարընա սէպէպ օլտուլար: Պու միսիլլու մուղուլարըն իսպարաթլարը չօգ սէֆա միւճիւպիւ իսթիհգա նէվտէն իտիլէր, անլէրտէն իլէրիտէ պիր եա իքի միսալ վէրէճէյիգ:

1894 ՏԷ ՊԻՐԱՏԷՐԻՄ ԿՈՍՏԱՆԹԻՆԻՆ  
ՕՐ. ՔՐԻՍՏԻՆԷ ՏԷՎԻՐԵԱՆ ԻԼԷ ԻՉՏԻՎԱՃԸ

Թարիլի միլատըն 1894ճի սէնէսինտէ պիրատէրիմ Կոստանթին էֆէնտիլի էվէրմէք մագսէտիլէ մաֆամիլեա ճիւմլէմիգ եագ մէվսիմինտէ Հաճընա կէթտի: Ատանատաքի էվ վէ ումուրումուղու իշճիմիդ Պր. Նագարէթ Գօփուշեանա հէվալէ էթմիշտիք: Շէհրիմիդին սօղուք սուլարը, սէրին հավասը, անըպպա վէ ագքապամըղըն խօշ միւլագաթլարը իլէ պիւթիւն եագ վագթտա մէսըուր պիր էյամ կէշիրտիքտէն սօնկրա Սեպտեմբեր 13 տէ տիւլիւն գէյնէթի միւպաշէրէթ էյլէտի: Բըրտէթտէքի Ամէրիգան մէքթէպինին պէօյիւք սալօնունտա պէօյիւք պիր իղտիհամ, նուլքլար վէ թէրէննիւմ.

լէրտէն իպարէ պիր սօշէլ մէճլխտէն սօնկ-  
 րա էրթէսի կիւն Հայ Աւետարականլարըն պի-  
 րինճի Բիլիսասընտա նիքեան ալինի խըղմէթի-  
 նէ միւպաշէրէթ Կտիլտի: Խըղմէթտէ իշթիրադ  
 էտէն էֆէնտիլէր. Ամերիգալը միսիօնէր Պատ-  
 Մարթին, Սիս վաիգի Պատ. Սարգիս Թօրեան,  
 Հաճընտաքի Չինճի Բիլիսանըն վաիգի Պր. Ստե-  
 փան Յովհաննէսեան իլէ պիրինճի Բիլիսանըն  
 չօպանը Պատ. Տէվիրեան իտիլէր: Նիքեան  
 խըղմէթինի մէղքիւր բահիպլէրին էն մուսինի  
 օլան Պատ. Թօրեան իճրա էթտիքտէն սօնրա,  
 Պատ. Տէվիրեան Խուրուճ քիթապընըն 5նճի  
 պապ 40ճը ալէթինտէ օլան «Վէ սաւնա Զադ-  
 Զա կէօսթէրիլէն նումուսէլէ կէօրէ Եափմադա  
 Զիգգաթ էլլէ» յէլամընտան քէրիմէսինէ միւ-  
 նասիպ իխթարաթտան սօնրա խըղմէթ խիթամ  
 օլտու: Պու նիքեան պինիմքի կիպի թանթանալը  
 օլմալըպ սատէ վէ սաֆի իտի:

ԱՏԱՆԱՏԱ Է՛ ԿԷ ԷՎՐԱԳՐՄԵՋՐԵՆ ԹԷՀՐՐՐԻՍԻ

Պիգ տահա տիւյիւն քէյֆինի պիթիրմէզ  
 տէն Ատանատան էսէֆէնկիգ պիր խապէր կէլ-  
 տի: Օլ կիւնլէր Թիւրք հէօքիւմէթի էրմէնլիւր  
 ալէհինտէ օլտուղընտան պիր թագըմ մուգուլար՝  
 խաֆիյէ մէմուրլարը օլույօրլար իտի. մաթէէ-  
 սիւֆ պուսլար՝ ալէլուսուս էրմէնի կէնճլէրին-  
 տէն օլուպ՝ պիր չօգ միլլէթտաշլարընը միւս-

թարիպ վէ միւթէզարուր էտիյօր իտիլէր. իշ-  
 թէ պէօյլէլէրտէն պիրիսի պիգի փօլթիքի  
 միւթթէհիմ էթտիրմէք էֆքեարը Ֆասիտէսիլլէ  
 կէօյէ Ատանատաքի խանէմիգտէ սիլահ սագլա-  
 մըշըգ տէյու իխպարաթտա պուլուսուր. հէօ-  
 քիւմէթ տէրհալ գապթիյէյէ հէվալա էտէր,  
 մէզքիւր մուխպիրի քեազիպէ գարը էսվապը  
 կէյտիրէրէք խանէմիգէ կիլիլլէր. խանէմիգ  
 վազթըյլէ Ատանանըն հիւքիւմտարը մագամըն-  
 տա օլան մէշուր Նաֆի պէյին գօնաղը օլմագ  
 իլէ հավլուսուգտա կիւզէլ պիր մէրմէր տէօշէմէ  
 վար իտի, տէօշէմէյի սէօքիւպ փարէ փարշա է-  
 տէրլէր. անտէն խանէմիգին Եօգարը վէ աշաղը  
 դաթընը թէհարի էտէր իքէն, մագագատա Մար-  
 սէլեատան կէլմէ տափպաղլարըն իսթիմալը  
 իշիւն սաթարղըղըմը պիր նէվ թուգ թօրպա-  
 լարընը էլտէ էտիպ, թօփլար հէօքիւմէթ գօ-  
 նաղընա կէօթիւրիլլէր. զիրա մէզքիւր թօր-  
 պալարըն միւնտէրիճաթընը կէօյէրշիլէ զանն  
 էտիպ անըն իլէ պարութ Եափըյօրուգ իտտիա-  
 սընտա պուլուսուրլար. պուսուս իւզէրինէ էվ-  
 րագը մէլգիրէ պուլմագ պէհանէսի իլէ մագա-  
 գամըղը տախի գափարլար, վէքիլիմիգիտէ  
 մահպուս էտէրլէր: Հէօքիւմէթին՝ պիգի Հաճըն-  
 տա պուլուպ, թահթըլ հըֆգ Ատանայա կէօ-  
 թիւրմէլէրինէ մէյտան վէրմէմէք իշիւն, տէր-  
 հալ Եօլա րէվան օլուպ՝ սէրիյէն Ատանայա

կէթտիմ. Վալի փաշա եւնի կէլմիշ օլուպ, պիզի պիլմէզ օլտուղունտան, իլք տէֆա պիզի թանըյան իսլամ վէ քրիսթիան մէճլիսի իտարէնին տիկէր ազալարըյա խաֆիյէն կէօրիւշտիւմ: Անլէր մէսէլէնին թահգիգաթտա օլտուղունտան խիթամա կէլմէզտէն կէօրիւնիւր իսէմ, մագնուն հալինտէ գանունէն մահպուսիյէթիմին իճապ էտէճէյինի սէօյլէյիպ կէօրիւնմէմէյի թավսիյէ էթտիլէր: Թահգիգաթ նէթիճէսի՝ կիզլի սիւահըն չըգմամասը, էվրագը մուզիրէ չըգմատըղը, կէօյէրչիլէ տէտիքլէրի՝ տօգթօրլարըն թաստիզի իլէ Մարսիլեա թուղու օլտուղու թէպէյուն օլտուղունտան մէյտանա չըգտըգ, մէզքիւր տօսթլար իլէ պիրլիքտէ Վալի փաշանըն հուղուրունա կիթտիք: Անլէր պիզիմ Ատանանըն մարուֆ թիւճճարլարընտան օլուպ՝ էտիլէն ազվիյէթին սըրֆ պէօհթէն օլտուղունու վալիյէ սէօյլտիլէր. պիզիմ էշրար մագուլէտէն օլմատըղըմըղը թաստըգ վէ թավսիյէ էթտիլէր:

Պու արատա Վալի փաշա պէնիմ Մարաշա, Հաճընա, Գայսէրէյէ քէշէտէ էթմիշ օլտուղունմ թէլէկրաֆլարըն սուրէթինի կէթիթտիրիպ անլէրէ տաիր իգահաթ իսթէտի. օլ թէլէկրաֆլար մէզքիւր իւշ շէհիրլէրտէ պուլունան վէքիլլէրիմիգէ Ալմանեայա կէօնտէրմէք իշիւն մուլ սաթուն ալմալարընա տաիր էմիր եախօտ

փիւցա պիլտիրմէքտէն իպարէ իտիլէր: Ալմանեատան փիւցա իշիւն հէր օգգայա 20 դըշ. վէրին տէնիլմիշ իտի: Վալի պիլմէք իսթէյօր իտիքի օլ իւշ շէհէրէ նիւշիւն Փարգլը Ֆիյէթլէր վէրմիշիմ. զիրա պէն Մարաշա՝ «Մումու էլլիյէ ալ» Հաճընա՝ «Մումու սէքսէնէ ալ» Գայսէրիյէ՝ «Մումու 120յէ ալ» տէմիշիմ. պուլուն Ֆարգլը Ֆիյէթ օլմասը փարօլա իմա էտիօր տէյօրտու: Ճէվապէն իգահ էտիպ տէտիմքի՝ պու Փարգ մէզքիւր շէհիրլէրտէ պաթմանլարըն Փարգընտան իլէրի կէլիյօր. Համպուրկուն էմրի օգգասը 20 դըշ. տան ալմամըգ տըր, Մարաշ պաթմանը իքի պուչուգ օգգա տըր, 2 1/2 տէֆա 20 = 50. Հաճընա պաթման 4 օգգա տըր, 4 տէֆա 20 = 80. Գայսէրիտէ պաթման 6 օգգա տըր, 6 տէֆա 20 = 120.

Պու իգահաթտան սօնլրա մսուս՝տէ էթտիլէր, մաղազամըղը աշտըգ վէ թէքրար իշէ պաշլու տըր:

1896ՏԱ ՊԻՐԱՏԵՐԻՄ ԿՈՍՏԱՆԹԻՆԻՆ ԱՄԵՐԻԳԱՅԱ  
ՀԻՃՐԷԹԻ

Թարիլի միլատըն 1895 վէ 96ճը սէնէլէրինտէ գըրմըղը Սուլթան Համիտին էմրի իլէ իճրա էտիլէն էրմէնի գըթալը օլ տէրէճէ տէհշէթլի օլտու քի Ֆուրսաթը օլան հէր էրմէնի թէրքի վաթան էտիպ տիյարը էճնէպիյէ ֆի-

րար վէ իլթիճա էտիյօր իտի. սիրատէրիմ տախի այնի սէպէպտէն նաշի Ատանատա օլան ումուրտան վէ էօմիւրտէն վազ կէշիպ սիր սէնէ էվվէլ Ամէրիգայա կիթմիշ օլան գայն- փէտէրի իլէ մուխապէրէ էտէրէք, մուճաիլէհին վէ քէնտիսինին Ֆամիլեասընը թօփլայըպ թէր- քի տիյար էյլէտի: Պիրատէրիմին պու մուֆա- րագաթը կէրէք միւսինէ վալիտէսինէ վէ կէրէք պանա դայէթ կիւճ օլմուշ իսէտէ, հայաթ վէ մէճաթ մէսէլէսի օլտուղունտան սապր էտիպ տայանմաղա մէճպուր իտիք. վազաա նէ պէն նէ տէ պիրատէրիմ թիւրքիւ կիւճէնտիրէճէք հիշ պիր հալու հարէքէթտէ պուլունմուշ տէյիլ իտիք, պուլունանլարատա իշթիբազըմըզ եօզ իտի. լաքին թիւրք հէօքիւմէթի գապա- հաթլըլարը գապահաթսըզյարտան թէֆրիգ էթ- մէյիպ, ճիւմլէսինիտէ գօվալատըղընտան. սօյ- տուղունտան, էգտիյինտէն վէ էօլտիւրտիւլին- տէն պիրատէրիսի վէ էմսալլարընը թագպիէ վէ մէնն էտէմէզ իտիք:

### 1900 ՏԷ ՓԱՐԻՉ ԱՆՐԿԻՍԻՆԷ ԿԻԹՄԷՄ

1900ճի սէնէտէ իտի Փարիզ սէրկիսի քիւ- շաա էտիլտի, Ատանատան՝ ինկիլիզճէ վէ Ֆրանսըզճա լիտանլարընը պիլէն պազը էրմէնի տօսթլարըմըն սէրկիյէ կիթմէյէ օլան գարար- լարընտան պէնտէ թէշվիք օլունուպ, օլ Փուր-



Մարտիրոս Աղա Կերքմէնեանը՝ վալիէսի

առթիւ պիրատերիմիւ կէօրիւ յէյէ տախի վագ-  
թըմ օլուր տիւշիւնտիւմ: Թիւրք հէօքիւմէթի  
խարիճէ գուշ պիւէ ուշուրմայօր իքէն, զըսսա  
պիր միւթտէթ իշիւն կիտիպ կէլմէք իսթէյէն  
լէրէ փասսափօրթ վէրիլէճէյի իլան օլունտուղու  
հէրքէսին թէաճիւպիւնէ սէպէպ օլույօրտու:

Եօլա չըգմագտան պէն աիլէմիղի, խու-  
սուսա վալիտէմի Հաճընա կէօթիւր մէլի իտիմ,  
եօլտա՝ Բիրազ տաղընտան էնէր իքէն, միւսի-  
նէ վալիտէմ սարփի վէ Ֆէնա պիր մահալտա  
հայվան իւզէրինտէ տուրամայօր իսի. հայվան-  
տան աշաղը ալտըմ, լաքին օլ Ֆէնա եէրտէ ե-  
յա տախի կիտէմէտիյինաէն քէնտիսինի սըրթ-  
լայըպ կէշիւրմէյէ մէճպուր օլտոււմ. արգամտա  
կիտէր իքէն պօյնուճա եաշ տամլալարը տիւշ-  
տիւշիւնիւ հիսս էտիպ, վալիտէ պու եաշ տամ-  
լալարը նէ տիր եօգսա աղլայօրմուսուն տէյու  
սօբտուղումտա կէզլէմէյէ մուզթէտիր օլմայըպ  
Յակը նահապեւին «Պէնի էվլատսըգ պըտգ-  
տընըգ, Յովսէփի եօգ Շմաւոն եօգ Բենիամինի  
տէ ալաճագսընըգ» տէտիյի կիպի «Կոստանթին  
եօգ, սէնտէ կիտիյօրսուն, պէն էօլիւրիւմ հիշ  
պիրինիգ ճէնագէմտէ հաղըր օլմայաճագսընըգ»  
տէտի. վէ Ֆիլվագը գօրգտուղու կիպի օլտու:  
Մէրգուճէ՝ փէտէրիմին վէֆաթընտան 42 սէնէ  
սօնրա եանի 1907տէ, հէր իքիմիղինտէ դայ-  
պուպէթինտէ Հաճընտաքի խանէմիղտէ վէֆաթ

էտիպ իսթիրահաթընա կիրմիշ տիր. պիզ ճէնա-  
ղէսինտէ հազըր պււլունմատըզ իսէտէ՝ էվլատ-  
լարըմ Աւետիս վէ Աբրահամ ճէսէտինի շէրէֆ  
իլէ Սբ Գէորգ քիլիսասընըն հավլուսունտա գո-  
ճասընըն եանընտա տէֆն էթտիրմիշ աիրլէր:

Յամիլեայը Հաճընտա եէրլէշտիրտիքտէն  
սօնրա՝ Ատանայա էնտիմ. փասսափօրթ իշիւն  
թային օլունան միւտտէթին պիթմէսինէ սալթ  
պիր կիւն գալմըշ օլտուղունտան, վէ պէօյլէ  
սըրատա թիւրք մէմուրլար բիշվէթ ալմայը  
էյի պիլտիրլէրէնտէն, հայլը մէւշքիլաթ շէք-  
տիմ իսէտէ՝ ազըպէթ սօյուլմագսըզ փասս-  
փօրթումու էլտէ էտիպ վագթընտա արգատաշ-  
լարըմ իլէ եօլճու օլմաղա գատիր օլտում:

Վափօրումուզ իզմիր լիմանընտա պիր  
վագթ գալաճաղընտան՝ շէհիրի կէզմէյէ վէ պա-  
զը տօսթլարըմըզը գիյարէթ էթմէյէ գարար  
էյլէտիք, սէր փօլիս իսկէլէտէ փասսափօրթու-  
մուզու վէ իֆատէմիզի ալտըգտան սօնրա պիր  
փօլիս ըէֆագաթըյլա Վալի Փաշայա կէօնտէր-  
տի. ֆագաթ արապաճը պիզի սէրտայ կէօթիւ-  
րէճէք եէրտէ փօլիս իտարէսինէ կէօթիւրիւպ  
գապթիյէյէ թէսլիմ էյլէտի. պիզէ պիր օտա  
կէօսթէրիպ օրատա մահպուս էթտիլէր. ազ  
սօնրա գօմիսէր կէլիպ, եէտիմտէ մէվճուս  
300 Օսմ. լիրամըզը ալրպ գացայա գօյտուլար.  
վէրտիյիմիզ իֆատէնին սահիհ օլուպ օլմա-

տըղընա տայիր Ատանայա վէ Հաճընա եազըպ,  
պա մագպալթա ճէվապ ալտըլար վէ հիշ պիր  
ֆարգ եա գապահաթ պուլամատըզլարընտան,  
18 կիւն սօնրա փասսափօրթըմը վէ 300 լիրամը  
թէմամէն կէրի վէրիպ պիզի սալտըլար. շու 18  
կիւն գարֆընտա շէքտիյիմիզ գօյուլ վէ էն-  
տիշէյի թարիֆ էթմէյէ հաճէթ եօգտուր:

ԼԻՍԱՆ ՊԻԼՄԷՏԻՅԻՄՏԷՆ ԵՕԼՏԱ ՉԷՔՏԻՅԻՄ  
ՉԱՂՄԷԹԼԷՐ

Բարիզտէ տօսթլարըն մուսավէնէթիյիլէ թի-  
քէթիմի ալրպ թրէյնէ կիրտիմ. լաքին լիսան  
պիլէն հիշ պիր եօլճուլա թէստտիւֆ էթմէտի-  
յիմտէն, փէրուշան օլտում. նէ Ֆրանսըզճա նէ  
Խնկիլիզճէ պիր լուղէթ պիլէ պիլմէզ իտիմ. էհ-  
թիյաճըմ օլտուղունտա քիմսէյէ պիրշէյ սէօյլէ-  
յէմէյօրտում եանըմա կէլիպ սէօյլէյէնլէրէ թի-  
քէթիմի վէ Ամէրիգատաքի պիրատէրիմին էտ-  
քէսինի կէօսթէրիյօր իտիմ: Շմէնտէֆէր Հավլու-  
րա կէլմիշ՝ խսպէրիմ օլմամըշ, Ամէրիգա եօլ-  
ճուլարը օրատա չըզմըշլար, պէն թրէյնտէ գալ-  
մըշըմ, թրէյն հարէքէթ էտիպ, հայլը կէթտիք-  
տէն սօնկրա Քօնտօգտօր եանըմա կէլիպ պանա  
սէօյլէտի, պիրատէրիմին էտրէսի օլան քեա-  
ղըտը էլինէ վէրտիմ, թէլաշէ իլէ սէօյլէմէյէ  
պաշլատը պէնտէ քէնտինէ գօյուն կիպի պա-  
զըպ նէ տէտիյնի անլամայօրտում, էնճամ

«Ամէրիգա փարթի՛ փարթի՛» տիտիյինտէն  
 Ամէրիգա վափօրու կէթտի տիյօր գան էլլէտիմ-  
 ազըպէթ պէնի պիր սթասիօնտա չըգալըպ գար-  
 շըտան կէլէն պիր թրէյնէ ազտարւա էթտիլէր  
 վէ արթըգ պու սօն թրէյնին դօնաօղթօրու պա-  
 նա Ամէրիգայա կէլէճէք վափօրա գօյանա գա-  
 տար մուգայէթ օլտու:

Օվկիանոստա չէքտիյիմ գահմէթտէն պահա  
 էթմիյէճէյիմ առէմիյն պիրիսի տէնլգ եօլճու-  
 լուգունուն պին պիր գահմէթի վար էն գօլայը  
 պօղուլմագ տըր տէմիշտիր: Տէնիգտէ միտէ պու-  
 լանթըսը չէքիլիբ հալ տէյիլ լաքին այաղըն գա-  
 րայա պաստըղըն կիպի հէր շէյ կէչիյօր:

**ՏՕԳՈՒԶ ՍԷՆԷ ՍՄԷՐԻԳՍՏԱ ԳԱԼՄԱՄ:**

Ալիս Այլէնտէ վիսուլիմտէ՝ տօքթօրլար եօլճու-  
 լարը սօյուպ կէօղլէրինտէր պաշգա վիւճիւտլէ-  
 րինին հէր եէրինէ պազըպ մուայէնէ էթտիք-  
 լէրինի կէօրտիւլիւմտէ պէնտէ տախի պու գու-  
 սուր պուլուպ կէրի կէօնտէրիլէր գօրգումտան  
 տօքթօրլարտան պիրիսինին տիգաթընը՝ պա-  
 նա ճէլպ էտիպ իքի գօլլարըմը կէրտիմ, ալու-  
 ճումսու սըգտըմ, պիր էլիմի կէօքսիւմէ վուրա-  
 րագ պու՛ պու՛ նիտա էթտիմ, տէմէք իստէյօր  
 իտիմ քի պէնի մուայէնէյէ հպճէթ եօգ.  
 պէն թուրփ կիպի սաղլամ պիրիսի իմ. լաքին  
 տօգթօր պէօյլէ իշարէթտէն ալմատը թէրս

թէրս պանա պագիյօր, գօրգտսւմ քի տիվանէ  
 գանն էտիպ պէնի թիմարխանէյի կէօնտէրէ-  
 ճէք, լաքին էօյլէ էթմէտի. պիրտիւյէյէ չէօք-  
 տիւ, պիր առէմ կէլիպ գարըմըգտա տիգիլտի  
 պէնի անա գաթըպ օտատան տիշարը էթտի,  
 նէրէյէ կէօթիւրէճէք տիւշիւնիյօրտում, ախէր  
 պիր օտայա պէնի գափաթտը դալիպէ պուրա-  
 տա մահպուս էտէճէքլէր տէտիմ. լաքին ազ  
 սօնկրա, պաշգա պիր տօքթօր կէլիպ մուայէնէ  
 էթտի, գուսուրսուգ պուլսուրունա չօգ սէվին-  
 տիմ:

Արգում Նիւեօրգտա պիր գաչ կիւն գալըպ  
 շէհրէ կ'չմէք իտի լաքին արգումը քիմէ ան-  
 լաթմալը իտիմ: Ատէմին պիրիսինին պիր էօ-  
 քիւզիւ վարըմը. հէր ըասթ կէլտիյի քիմսէյէ  
 էօքիւզիւն աղզընը աշըպ տիշինի կէօսթէրիբ ի-  
 միշ. էօքիւզ պունա շլ տէրէճէ ալըմըշտըրքի  
 հէր նլգէման պիր առէմ կէօրսի քէնտիլիյին-  
 տէն աղզընը աշըպ տիշինի կէօսթէրիբ իմիշ. պէն  
 տէ թամ անըն կիպի հէր քիմէ ըասթ կէլսէմ  
 պիրատէրիմտէն կէլէն էտրէսի կէօսթէրիյօրում:

Նիւեօրգտա չօգ գալմատըմ թրէյն հազըր  
 իմիշ հէման պէնի թրէյնէ գօտուլար եօլա ըէ-  
 վան օլտուգ էն պէօյիւք կիւճիւլիւմ աճ իտիմ,  
 վիարամ վար իտի, լաքին թատմը նէրէտէն ա-  
 լըրլար նասըլ ալըրլար եա պուլուրլար պիլէմէ-  
 տիյիմտէն աճ գալտըմ: Պիր գատըն պիր քիւ-

չիւք զըզ իլէ թրէյնտէ թաամ էտիյօրլարըտը, պիւթիւն էօմրիւմտէ օլ թաամա հասրէթ չէք-տիչիւմ գատար աճլրգ հիսս էթտիյիմ խաթըմա կէլմէգ. պագըշըմտան գատըն աճլրղըմը նէթի-ճէ էտիպ պիր միգտար վէրտի, փարա վէրէճէք օլտոււմ ալմատը: Ագըպէթ Պէնկհէմթընա եէթիշ տիք, կէճէ եարըսը իտի: Արապաճը կէլտի էտ-րէսի օգուլուպ կէրի վէրտի, էլիսի եիւզիւնէ գօյուպ անկլաթմագ իստէյօր իտի քի պիրա-տէրիմ ուլուլօր. պէնտէ կէթտիմ գափուլու չա-լարագ անկլաթտըմ քի գափուլա տէօյէր ու-յանտըրըրըգ, եինէ օլմատը, պէնի օրատա պը-րագրպ կէթտիլէր. չօգ տիւշիւնտիւմ, պու մէ-սէլէյի հսլլ էտէմէտիմ. շաֆագ սէօքէր իքէն արապաճըլարըն պիրիսի կէլտի, պէնի արապալա ալտը կէթիւրիւպ պիր մահալա չըգարտը, փա-րա իսթէյօր անկլաթտը, ճէպիմտէն պիր ալուճ տօլուսու չըգարտըմ. Ալիս Այլէնտտէ փարամը Ամէրիգա փարասընա թէպտիլ էթտիլէր իտի, լաքին պէնիմ փարանըն գըյմէթիւնտէն խապէ ըրիմ եօգ. արապաճը ալճոււմտան իսթէտիյի գա-տարընը ալտը կէթտի, պէն եինէ գալտըմ օ-րատա, կեահտապիր պիր փօլիս կէչիյօր էտրէ-սի վէրիյօրոււմ, պագըյօր, պուրատա տուր, իշա-րէթ էտիպ կէտիյօր իտի, ագըպէթ անկլատըգ քի էլիմտէքի էտրէս էվ էտրէսի տէյիլ, պիրա-տէրիմին թիւքեանընըն էտրէսի տիր: Սապահ

օլտու, ճամլարտան իչէրիտէ մալլարը կէօրտիւմ. արթըգ օրատա հայլը պէքլէտիքտէն սօնկրա պի-րատէրիմի էօթէտէն եավաշ եավաշ եէօրիւլէ-րէք կէլտիյիսի կէօրտիւմ. հէր էնտիշէմ խի-թամ պուլտու: Պիրատէրիմ պէնի ալըպ էվէ կէօթիւրտիւ, օրատա կէրէք քէնտինին վէ կէ-րէք գայն փէտէյիւնին Փամիլեթլարը իլէ կէօ-րիւշիւպ շաղու մէսրուր օլտուգ: Վեր. Ս. Տէվը-եան օրատա տէյիլ իտի. միւմտիլէն պէնի գար-շըլայըպ Ալիս Այլէնտէն ալմագ իչիւն Նիւեօր-գա կէթմիշ իմիշ. լաքին հէր նասըլ իսէ եէկ-տիկէրիմիգէ գափուլմամըըգ:

Պիր գաշ հաֆթա կէչտիքսէն սօնկրա, Վեր. Տէվրեան թէքրար Նիւեօրգա Ալէնտէք իտի: Քէնտինէ տէտիմքի «Ալիս Այլէնտէ մէմուրլար պէնի օրատան թէգ սսվտըլար, Նիւեօրգ շէհրինի կէօրէմէտիւմ, պէնի պու տէֆա պերա-պէր կիօթիւր հավէսիմի ալանա գատար կէղէ-յիմ» կէթտիք. պիր հաֆթա գատար Նիւեօրգ-տա կէչիւրիւպ պիր թաղըմ էսփի տօսթլար իլէ կէօրիւշտիքտէն սօնրա՝ եինէ Պէնկհէմթընա կիթմէք իչիւն թրէյն ալտըգ. եօլտա էսնայը սէօնպէթտէ անլատըմ քի մարաշը Մընչըրեան-լար Փիթըրսըն շէհրինտէ եաշայօրլար, Տիկին Մընչըրեան Սիգ վաիզի Պատ. Սարգիս Թօրեա-նըն քէրիմէսի օլտուղունտան, մէքըումէյի կէօրիւպ ալտէթիմտէ փէտէրինէ խապէրինի

կէօթիւրմէք իսթէտիմ. Վեր. Տէվրեան վազթ կէճէ օլտուղունու, Կրիստոմըս կիւնլէրի օլտուղունտան սօգազար գար վէ պուզ իլէ գափլը օլտուղսենու սէօյլէտի իսէտէ, տինլէմէտիմ շանթամը ալտըմ տըշարը չըգտըմ. եէր պիլմէզ լիսան պիլմէզ իքէն իլք կէտիպ գափուլարընը չալտըղըմ էվ Մընչըրեանլարըն էվի օլտուղունտան պունու պիբ միւճիգէ սալըպ մէսըր օլտուլմ պիբ գաչ կիւն օրատա գալտըգտան սօնրա թրէյն սլըպ Պէնկհէմթընա կէթտիմ:

Ախէր պիբ տէֆա Նիւեօրգտան կէլիբ իքէն Ալպանիտէ Վեր. Տէվրեանըն մախտուլու Պր. Յովնաթանըն Մասէչուսէթին Սփրինկ Ֆիլտ նամ շէհրինտէ դօլէճտէն միւնթէհի օլույօր օլտուղունու իշիթտիյիմտէն, մէզքիւր մահալա կէտիպ իմթիհան զիյնէթինտէ հազըր օլմագ իսթէտիմ. Ավիգօ էսնալարընտա իքի թարաֆլը ալընան թիքէթ ուճուզ սիւշտիւյիւնիւ պիլտիյիմտէն, թիքէթ մէմուրունս՝ կիտիպ կէլմէյէ թիքէթ վէր տէտիմ, օտա վերտի. հիսապ էթտիմ քի ֆիյէթ ֆարգ էթմէտի. մէսէլէյի անկլաթմագ իսթէտիմ, լիսան պիլմէտիմ, հայլը չապալատըմ. էնճամ ուճուզ լուկէթինի էօյրէնմիշ իտիմ «Ուճուզ թիքէթ վէր» տէտիմ, ճէվապէն պունտան ուճուզ օլմագ սիտի, ազըպէթ վազ կէչտիմ:

Ախէր պիբ վազթտա պիբ պէրպէրէ

թրաշ օլմայա կէթտիմ, թրաշը 25 սէնթ գափուտունտա եազմըշ իտի, թրաշ էսնասընտա պիբ շէյլէր սօրույօր իտի, անլամայօր իտիմ իսէտէ «Եէս, եէս» տէտիյիմի պիլիյօր իտիմ, վէ տէտիմ, մէյլէր ֆազլա շէյլէր էթմէյի սօրար իմիշ, պիթտիյինտէ պէնտէն 1 տօլար վէ 25 սէնթ իսթէտի. պէն գափուտա 25 սէնթ իլանը կէօսթէրտիմ, վէրմէյէճէյիմի կէօրտիւյիւնտէ չանթէմի ալըգօտը, սօգաղա վարըպ փօլիս՝ փօլիս՝ չաղըրտըմ, ազըպէթ վազ կէչիպ շանթայը թէսլիմ էյլէտի:

Սէնէլէր իլէ Ամէրիգատա պուլունանլարտան տահա ֆազլա Ամէրիգանըն պիբ չօգ շէհրիլէրինի կէլտիմ: Թիւրք հէօթիւմէթինէ հիշ պիբ վազըթ իթաաթսըզ պուլունմուշ տէյիլ իքէն «հէօթիւմէթճէ մէմնու օլան տիյարա» կէլմէքլէ, գապահաթլը օլտուլմ, զիբա փասփօրթըմ՝ սալթ Փարիգէ գատար կէլմէյէ միւսախտ իքէն Ամէրիգայա գատար կէլմէք իլէ գապահաթլը թութուլաճաղըմ պէլլի իտի: Պու խուհաթլը թութուլաճաղըմ պէլլի իտի: Պու խուսուտա կէօրիւշիւպ գօնուշմայա Վօշինկթօնտա օլան թիւրք սէֆիբրինի կէօրմէյէ կէտիպ Ամէրիգանըն փաթախթընը տախի կէօրտիւմ:

Վօշինկթօնտա միւթէմէքքիւն պիբ Այնթապլը տօսթ իլէ կէտիպ սէֆիբրի պուլտուգ. գօնուշուպ փասսափօրթ իսթէտիմ, միւմախիլէս պէնի գօնսօլօսա գըլաղուզլատը: Գօնուշարագ անկլա-

տըմքի սէֆիր Սիվազլը տըր, իսմի Սուլըրի փաշա տըր: Օլ զէման պէնիմ 1879տա, Սիվազա կէթտիյիմի վէ Սուլըրի փաշայը վէ օլլու Սուլըրի պէյի կէօրտիւլիւմիւ սէօյլէտիմ: Պրազըպ կէտէր իքէն «փասափօրթու ալմագտան եարըն պէնի կիւնէ կէօրիւն» էմը էյլէտի. էմրի միւճիւպ էրթէսի կիւն պէթէքբար կէթտիմ, պու տէֆա միւմաիլէն պիր տօսթ իլէ կիպի պէնիմ իլէ գօնուշտու: «Սէնին Սիվազտա կէօրտիւլիւն վալի պէնիմ փէտէրիմ իտի, եանընտա կէօրտիւլիւն պէյ տէ պէն իտիմ» տէտի. տիւնքի կիւն՝ պէրապէրինիգճէ պիր պաշգասը օլտուղունտան, տէյէճէյիմի սանա օլ ատէմին եանընտա տէմէք իսթէմէտիմ: Մանա տօսթանէ տէրիմքի շիմտիլիք Թիւրքիյայա կէթմէ. գիրա Մէրսինէ չըգաըղըն կիպի փասափօրթունու էլինտէն ալըրար, սէնի Ամէրիգայա նիւճիւն կէթտին տէյէրէք մահպուս էտէրլէր, սօյարլար էգիյէթ վէրիլէր»: տէտի....:

Սէֆէրին պու իսթարը իւգէրինէ՝ Թիւրքիյայա կէթմէքտէն վազ կէչտիմ, պիրատէրիմին Թիւրքեանընտան պիր Թագըմ իսալը վէ սայիր Թունաֆիյէ մալլար այըրըպ՝ Բագէսթըրտա Բլէյթընտա ախպուիթա իլէ մէշղուլ օլտում: Պէօյիւք պիր իշ էթմէտիմ իսէտէ սուհուլէթ իլէ մէսարիֆիմի չըգարտըմ, պու հալտէ մուգատտէրին կէրի կէթմէք իւշիւն աշաճաղը գա-

փույու պէքլէր իքէն, Սէլանիք վագասար վուզու պուլտու: 1908տէ կէնճ Թիւրքլէր հէօքիւմէթին տիգկինինի էլլէրինէ ալտըլար, հիւրըիյէթ իլան օլունտու, խարիճի մէմլէքէթլէրէ իլթիճա էտէնլէր վաթանա ագըշըպ կէթտիլէր. պէն տախի պունու էն էյի ֆուրսաթ սալլպ Ամէրիգատա պուլունան պիրատէրիմէ վէ ճիւմլէ տօսթլարըմա վէտա էտէրէք վաթանա եօլճու օլտում:

1909 ՏՍ. ԱՄԵՐԻԳԱՏԱՆ ՎԱԹԱՆԱ ԱՎՏԷԹԻԾ

Օլմագ իւգրէ 1909ունճու սէնէնին Յունվար այրնտա Նիւեօրգու պրագտըմ: Իգմիր լիմանընա վիսուլիմիգստէ՝ վափօրա պիր Թիւրք մէմուր ալընտըղընը կէօրտիւմ. եանաշըպ գօնուշարագ պուլտումքի, գոգան սանճաղընա մութասարըֆ Թային օլմուշտուր, պէն տախի ալլէն Հաճընլը օլուպ՝ Ատանա Թիւճճարլարընտան օլտուղումու քէնտիսինէ պիլտիրտիմ՝ պու Թէսատտիլֆ տախի մուգատտէր իլէ օլուպ՝ իլէրիտէ պու տօսթլուգ սայարընտա նէ պէօյիւք պիր պէլատան գուրթուլտուղում մահալը մախսուսունտա նագլ օլունաճաքտըր:

Ատանայա վասլ օլտուղումուգտա՝ ումուր վէ էմլագըմըղը կէօգտէն կէչիրտիքտէն սօնկրա, չօգ էյլէնմէյիպ 1909 Փետրվար այրնտա Հս.

ճընա եօլճու օլտուճ: Իսթիգպալա կէլէն պէօ-  
 յիւք պիր իգտիհամ իլէ շէհրիմիգէ կիրտիք, ֆա-  
 միլեամըզ, ահրպպա վէ ազրապամըզ շազ ու  
 մէսրուր օլտուլար. Հաճընտաքի հայլարտան  
 մատա՛ քէօյլէրտէն միւսլիւման տօսթլարը-  
 մըզտան չօզլար խօշ կէլտիհնէ կէլտիլէր. Աւե-  
 տիս օղլում պէսլի պիր տանա վէ պիր գօյուն  
 պօղազլայըպ էթլէրինի ֆագիլլէրէ ճապա տա-  
 դըթտը: Պու առէթ Աւետարանտա միւսրիւֆ  
 էվլատըն թէմաիլինտէ օգուտուլում ուզ առէթէ  
 միւշապիհ իտի:

Պու էսնատա Հաճընտա վ: ճիվաբընտա  
 պուլունան կէրէք իսլամ վէ կէրէք խրիստիան  
 լարըն փիր իսթիարլարընա պիր տավէթ վէրիպ  
 անլէր իլէ էյլէնճէլի պիր վագթ կէշիրտիք.  
 Թնլէր արասընտա Սր. Գէորգ քիլիսանըն երես-  
 փոխանը Սարգիս աղա Թուրսարգիսեանտան վէ  
 Տէր Յակոբ Քայրծայրեանտան թէրճումէի հալ-  
 լէրինէ տայիր պիր միքտար մալիւմաթ եազըպ  
 վէրմէլէրինի թալապ էյլէտիմ: Տէր Յակոբ քա-  
 հանանըն սիննի եիւզիւ միւթէճավուզ Սարգիս  
 աղանընքի տօգսան տօգուզ իտիլինի սէօյլէ-  
 տիլէր:

Սարգիս աղա Թուրսարգիսեան քէն-  
 տի թէրճումէյի հալինտէ, Սր. Գէորգ քիլի-  
 սասը հազգընտա աթիտէքի մալիւմաթը եազ-

մըշտըր:

«Մէգքիւր քիլիսանըն եէրինտէ պիր մա-  
 տուր վար իտի. երեսփոխան Հաճի Մարտիրոս  
 աղա Մանէրեան թարիխի միլատըն 1844ինտէ  
 անը սէօքտիւրտիւ ճիվարընտան պաշգա ֆագ-  
 լա արսալար սաթուն ալըպ ինշա էթտիրիլիքէն  
 քէնտիսի վէֆաթ էյլէտի, եէրինէ Պետրոս ե-  
 պիսկոպոս Միլքոնեան պէնի երեսփոխան ին-  
 թիխապ էյլէտի՝ պէն Թօմարգատան ուսթա  
 կէթիրտիմ ինշաաթըն էքսիլինի եափտըրտըմ.  
 պինայը պաշլայըպ պիթիրմէք օն սէնէ ալտը:  
 Պէնիմ շիմտի սիննիմ 99 օլտուճ» տէյօր:

1909 ԱՊՐԻԼ 14ՏԷ **ԿԻԼԻԿԻԱ ԱՓԷԹԻ**

Իքի մահ Հաճընտա ֆամիլեամ վէ ազրա-  
 պամ իլէ մէսուտ վագթ կէշիրտիքտէն սօնկրա,  
 Ասանատաքի ումուրում իւզէրինէ էնէճէյիմ  
 վագթ կէլտի. օլ արատա Կիլիկիա իթթիհատը  
 Ատանատա ինիգաթ էտէճէյինտէն Հաճըն քիլսա-  
 սը թարաֆընտան մուրախխաս ինի իխապ օլուն-  
 մուշ իտիմ. Ապրիլին 13ճի կիւնիւ չօպան, վաիզ  
 վէ տիկէր մուրախխասլար Հաճընտան հարէքէթ  
 էյլէտիլէր, այնի կիւնտէ պէնտէ պէրապէր եօ-  
 լա չըգմազ իսթէտիմ իսէտէ իվլատարըմ ա-  
 թըմը պաղա կէօթիւրտիւքլէրինտէն էրթէսի  
 կիւնէ գալմայա մէճպուր. օլտուճ, Ապրիլ 14ճիւ

կիւն Յակոբ աղա Բէմբէեան իլէ Հաճընտան չըգտըզ, վախզէրէ եէթիշմէք իչիւն սիւրաթ իլէ կէտիյօր իտիք. 15ինճի կիւն Սիսէ եէթիշտիյիմիգտէ յագսէտիմիգ շէհրէ ուղրամայըս սօղրու կէչմէք իքէն, ալթըմտագի աթ կէտմէք իսթէմէտի. իլլա Սիսէ կէթմէյէ գօրլատը, աղըպէթ պէն մաղրուպ օլուպ, մէյլինէ թապի օլտում. վագթ ագշամ, եէմ վագթը օլտուղունտան, օլմալը իտիքի աթ շէհրէ կէթմէյի ինատէտիյօր տիւշիւնտիւմ. լաքին պիւա շիւպնէ պուտախի իլանի տէլալէթ իտի տէյու ինանըըմ. Սիսէ վիւսիւլիմիգտէ պիր թագըմ Հաճընլըլար պէնի գարշըլայըս աղիմ հէյաճանտա օլտուգլարընը անկլաթտըլար:

Ատանտա իղթիշաշ օլտուղունտան կիլիկիա օվապընտա պուլոււնան քէօյլէր դասապալար աթէշէ վէրիւմէքտէ հէր եէրտէ թիւրքլէր ըասթ կէթիւրտիքլէրի քրիստիյանլարը վուրուպ էօլտիւրմէքտէ քէնտիլէր տախի հէր ան էթրաֆտաքի քէօյլիւլէրին հիւճիւմիւ իլէ Սիսին տախի վուրուլաճաղընտան գօրգմագտա օլտուգլարընը գօրգու վէ էնտիշէ իլէ նագլ էյլէտիլէր: «Վախզէրի կէօթիւրին քէրպանտան նէ՞ խապէր վար» սուալ էյլէտիմ, «Անլէր կէչտիքտէն սօնկրա Ատանա անվալընը անկլատըզ, թօփանլը գօճա իսմինտէ պիր պիրատէր արգալարընտան սայի կէօնտէրտիք, տանա պիր խսուպէր կէլմէսի»

տէտիլէր:

Հաճընլըլարա սիգ պուրատա պէքլէյին տէյիպ սօղրու հէօքիւմէթ գօնաղընա գօշտում: Պիգմիրտէն պէրապէր կէլտիյիմիգ մութասարըֆը կէօրմէք իսթէտիմ, միւմաիլէն սէրայը պրագմըշ խանէսինէ կէթմէք իւզրէ իքէն եօլտա գափուշտում. պէնի կէօրտիւլիւ կիպի թանըյըս օտախի Հաճընտան սէլամէթ կէլտիյիմէ թաճիւպ էյլէտի, իքի գափթիյէ վէրիպ Ատանայա կէօնտէրմէսինի իսթիրհամ էյլէտիմիսէ կիլլէմէյիպ գաթլը ամմ օլտուղունու սէօյլէյիպ կէտէմէգ օլտուղումուպիւտիւրտի: «Հաճընա կէրի կէտէյիմ» տէտիմիսէ «Հիչ պիր եէրէ կէտէմէգսին» ճէվապ վէրտի. մալ միւլը Ատանտա, աշալ էվլատ Հաճընտա հիչ պիրինէ կէտէմէյէճէք պիր տուգագտա թութուլմագ պանա նէ տէրէճէ կիւճ կէլմիշ օլտուղու խայալ էտիլէպիլիւ. «իմտի նէ՞ էմր էտէրսինիգ» սօլտում, «շիմտիլիք սօղրու մանասթըրա կէթ. վագթ վագթ կէլ պէնի կէօր պագալըմ նէթիճէսինէ օլուր» տէյիպ այրըլտը. պէնտէ կէրի չտըշույա էնիպ Հաճընլը հէմշիրէլիւրէ իլան էթտիմքի ճիւմլէսի Վանքա չըգսընլար, էօյլէ էթտիլէր:

Վանքա վիսուլիմիգտէ Սիսիլիւրի Հաճընա պիր սայը չըգարըյօրլար պուլտում. «Կիլիկիյա էլտէն կէտիյօր Զէյթունա տախի խապէր էտիպ եէթիշին» մէյալընտա պիր մէք-

թուայ եագմըշար իտի. պէն անլերէ հէմ էֆ-  
քեար օլմատըմ. պու հէմ Հաճընը հէմ Զէյթու-  
նու թիւրքլէրէ մաֆի էթտիրմէք տէմէքտիր տէ-  
յիպ մէնինէ չալըշտըմ իսէտէ տինկլէմէյիպ սա-  
յիյի եօլա չըգարտըլաբ, անտէն Վէհափառ Սա-  
հակ կաթողիկոսու արատըմ միւմաիլէհի գուշ օ-  
տասընտա գափանմըշ կէօղ եաշը տէօքէրէք  
տուա էտիյօր պուլտում: Կէօնտէրիլէն սայինին  
նէ տէհէթլու պիր թէհիլքէ հասլ էտէճէյինի ի-  
գան էյլէտիմ: Սիսիլէրտէն ալը եթէր պիր  
գաշընը չաղըրթաը. պիրիքտէ մէսէլէյի դօ-  
նուշտուգ անլէրտէ թիւրքէյի կէօրտիլէր-  
օլգէման Հաճընա աթիտէրի մէֆհուճտա փա-  
րիօլալը պիր թէլէկրաֆ քէշիտէ էթմէյէ գա-  
րար էյլէտիք: «Շիմտիլիք Զէյթուն գալսըն.  
եէտինիգտէ օլան ագճէյի սալթ Հաճըն իշիւն  
իսթիմալ էյլէյին: Սայի վէ թէլէկրաֆ այնի  
վագըթտա եթիշտիքլէրինտէն Հաճընլըլար մագ-  
սէտիմիգի անկլայըպ տէր հալ շէհրին էթրա-  
ֆընա գարագօլ թային էտէրլէր խարիճտէն քիմ-  
սէյի իշէրիյէ ալմագլար. մէթերիսլէր եափըպ  
հիւճիւմ վուգու պուլուբսա մուգավմէթ էտէճէք  
հէր չարէյի էլտէ էտէրլէր:

Փագաթ Հաճըն իլէ Սիսին ալագասը քէ-  
սիլտի օրատա նէ կէշիպ տէօնտիլէյինիւ անկ-  
լայաճագ չարէ պուլունամատըղընտան նէ էն-

տիշէլէրտէ օլաճաղըմ խայալ էտիլէպիլիբ:

Վաիլլէրին արգասընտան կէտէն սայի տա-  
խի կերի կէլմէտի, գավալը ֆէրպանա եթիշ-  
միշ մէքթուպու վէրմիշ լաքին պիշարէլէր Սաղ  
կէշիտտէ հիւքիւմէթ եախօտ միւտիւր վաը կէ-  
րի կէթմէքտէն իսէ միւտիւրէ կէտէլիմ գարար  
էտէրլէր. գըթալ հէօքիւմէթին էմրի իլէ օլտու-  
ղունու պիլմէյէրէք սաղ կէշիտէ կէտէրլէր: Խա-  
նա էնէրլէր. թիւրքլէր կէլիպ սիլահ արարլար  
պուլամատըղլարընտա եիւքլէրինտէ պուլունան  
փարալարը իսթէրլէր փարալարընտա վէրիւ-  
լէր, միւտիւր՝ քէօյին ճիվարընտա պուլունան  
տէվէճի գէյպէկլէրի չաղըլըպ, «պէն քէօյտէն  
կէտիյօրում սիգէ պէշ սաաթ վագթ վէրիւրիմ  
պէն կէլէնէ գատար քէօյտէ հիշ պիր կէաՎուր  
պրագմայըն ճիւմլէսինի էօլտիւրիւն տէր» կէ-  
տէր. անլէրտէ Հաճընտան կէլէն 22 վաիգ խօ-  
ճա վէ մուրախասլարտան պաշգա օլ քէօյէ սէ-  
նէլէրտէն պէրու կէտիպ իշէյէն սէնաաթ էհ-  
լի ճիւմլէ Հաճընլըլարը ճէման 72 հայլարը պի-  
րէր պիրէր վուրուպ էօլտիւրիւրլէր. ճիւմլէսի-  
նի արապայա տօլտուրուպ պիր տէրէյէ կէօ-  
թիւրիւպ տէօքէրլէր, գաթիլլէր երրագլաշտըր-  
տան սօնկրա Ֆէքէ վաիգի Հաճընլը Պատ. Աս-  
տուր Թօփալեանըն գէվճէսի պայիլըն հալտէն  
այըղըպ. իշինիգտէ էօլմէյէնինիգ վա'րմը սու-  
ալ էթմէսի իւգէրինէ կէօքսիւնիլ Սարգիս ի-

լէ պիւր Հաճընը քէօշքէր «պիւր սաղըզ» ճէվապ վէրիւրէր պու իւշիւ եարալը պէրէլի գարան-լըգտա Սիսէ տողրու եօլա չըգարլար. գարշը-տան թիւրք եօլճուլարը երրագտան կէօրտիւք-լէրինտէ՝ օթլար արասընտա էօլիւ կիպի եա-թարլար անլէր կէլիպ գանտա մուլէմմա հալլէ-րինի կէօրտիւքլէրինտէ էօլմիւշլէր Փարզ էտէ-րէք կէշիպ կէտէրլէր: Պու հալտէ անլէր Սիսէ կէլիպ դարա խապէրի վէրտիլէր:

Հաճըն իւզէրինէ պիւր գաշ պին վահշի թիւրքլէրտէն պաշգա Ֆուքէտէ պուլունան օր-տուտան ասքէր կէլիպ տէֆա պէ տէֆա շէհ-րէ կիրմէյէ վէ եագըպ քիւլ էթմէյէ չալըշը-լար իսէտէ միւլէսսէր օլսմաղլար:

Պու արատա, Համիտ թախթտան ալընըպ պիրաէրի Սուլթան Մուհամմէտ Ծինճի Բէշիտ ճիւլիւս էտէր, վէ պու եէնի ըէթիմ էսքիսինէ մուխալիֆ օլտուգլարընտան Միսիստէն Լուսթ-ֆի պէյ նամ պին պաշը Հաճընա եարտըմա կէտէր՝ Փէքէտէն կէլէն էսկի ըէթիմ ասկէրի վէ քէօլլիլէլէր Սր. Յակոբ տաղընտան հիւճիւմ էտէր իքէն, Միսիս թապուրու Սր. Սարգիս թէ-փէսինտէն Հաճընը գուրթարմայա կէլտիքլէրի-նի՝ անկատը: Հաճընըլար Զիլեան նամ Փա-միլեատան պիւր գարընըն պիւր էլինէ պիյազ պայլագ տիկէրինտէ պիւր մէքթուպ վերիպ Սր.

Սարգիս թէփէսինտէքի ասքէրլէրէ կէօնտէ-րիւրէր. Լուսթֆի պէյտէն ճէվապ ալտըգտան սօնկրա, մէթէրիսի գալտըրըլար, ասքէր Հա-ճընա կիրէր. սէվինճ իլէ ասքէրի գապուլ էտիպ իզըամ վէ իզգէթտէ պուլունուրլար՝ պու եօլ-տա Հայլար գըսսա պիւր վագթ տահա սուլհու սէլամէթտէ պուլունուրլար:

Պէնտէ պու հալտէ 40 կիւն գատար Սիսէ մէշագաթ չէքտիքտէն սօնկրա, պալատաքի էյի խապէր իւզէրինէ Հաճընա կէթտիմ:

Ազ պիւր միւտտէթ ըահաթ կիւնլէր կէշ-մէքտէ իքէն վիւլայեթտէն միւֆէթթիշ կէլիպ գարըշըզ կիւնլէրտէ էր պաշըլար քիմիեր օլտու-ղունու արատըլար, կէրէք թիւրք վէ կերէք Հայ-լարտան պիւր թագըմ կէնճլէրի տիվանը հարպա կէթմէք իւզրի էրզինէ կէօնտէրտիլէր, պէնիմ էվլատլարըմըն հէր իքիսինի տախի մագնուն հա-լինտէ կէօթիւտիլէր, ուզուն թահգիգաթտան սօնկրա հէր իքի միլլէթտէն եանի իսլամ վէ խը-րիսթիան պիւր թագըմ քիմսիլէր աստըլար. պա-զըլալընը գալապէնտ էթտիլէր՝ լաքին պիզիմ Աւետիս էէ Աբրահամ թէպրիէ էտիպ կէլտիլէր: Պու միւտտէթտէ անլէր գուրթուլուպ կէլէնէտէք պիւր նէ մուղայագալար կէշիքտիք խայալ էտի-լէպիլիւր: Եննէ պիւր էյամ ըահաթլըզ օլտու:

### ԳԱԹԼԻՄԷ ԳԱՍԹ ԷԹՄԷԼԷՐԻ

Ամէրիգատան ավտէթիմտէ անխոհեմաբար ուզուն պիր սիլ շափգա գօնտուս, ճահիլ էհալի ալասընտա շօգ գէնկին օլուպ Ամէրիգատան պիր սանտըգ լիրա կէօթիւրմիշիմ եօլլու պիր շաի- յէ եայըմըշարլ:

Մաթիէսիւֆ՝ օլ արատա Քիլիսա վէ մէք- թէպլէրէ մախսուս պիր միլլի մէսէլէտէն տօլայը՝ պիր Փամիլիանըն պիր եա իքի ազասըիլէ մէյա- նէմիգ աշըլտը, պէն Քիլիսանըն էքսէրիէթի թարաֆընտա իտիմ, հէօքիւմէթ մէսէլէյէ ալեան օլուպ միւսէլէհա իշիւն հէր շարէյի գուլլանտը վէ հաթտա պսնտուն իշիւն սէտարէթտէն մէ- մուրու մախսուս կէլտի: Իսթար վէ նասիհաթ քեար իթմէտիյինտէն, ամիրանէ մուամէլա է- տիլտի: Քիլիսանըն սէլամէթիինի իխլալ էթմէք իսթէյէն պու էֆէնտիլէր՝ մաղլուպիյէթլէրինի՝ Արժանապատու թիւնլարընա բօգունուլտու հի- սսպ էտէրէք Գալուստ Գըրըմեան իսմինտէ պիր ճահիլ կէնճէ էլլի լիրա վէրմէյի վատ է- տէրէք պէնի վուրմասընը արալարընտա թէրթիպ էտէրլէր, կէնճ Գալուստ պիր գաշ Չէյթուենլու աշգիյա պուլուպ, անլէրէ կէօյէ 750 լիրա իլէ Այնթապա մալ ալմաղա կէտիյօր օլտուղումու իխպար էտէրէք, գանտըրըր Հաճըն սէմթինէ կէթիւրի:

Կիլիկիա իթթիհատը Օսմանիյատա վէ Մաղ կէշիտտէ թիւրքլէրտէն թէլէֆ օլան չօպան վաիգ խօճա մուրախխասլարըն մուէլլիմ վագասսըն- տան տօլայը պէշ սէնէ եաս ու քէտէր չէքսիքտէն սօնկրա 19 ինճի սէնէնին Ապրիլ ալընսա տէֆա Այնթապա ինիգատ էտէճէյինի Քիլիսալարա ի- լան էթմիշ օլտուղունտան՝ միսիօնէր Տօքթօր Չէյմպըրս իլէ Հաճըն Քիլիսասը թարաֆընտան ի- քի մուրախխաս պիր վաիգ պիրլիքտէ Այնթապա կիթմէք իւզրէ եօլա չըգտըգ. հէօքիւմէթտէն պիր գափթիէ ալմըշ իտիք քաթըրճըլարըմըգտա Չէյթուենլու իտի:

Շէհրիմիգին ճիվարընտա ազրապամըգտան պիր գատըն աթըն պաշընա սարըլըպ պանա կէթմէ տէյու եալվարտը, լաքին սէպէպինի սէօյ- լէմէյէ գօգուղունտան աթը իւզէնկիլէյիպ եօ լումա տէվամ էյլէտիմ:

Խանչէր թապիր օլունան տէրէնին պաշընա եթիշտիյիմիգտէ եօլ սարփ վէ տար օլտու- ղունտան պիգ աթլարտան էնտիք լաքին Մըսթըր Չէյմպըրս վէ գապթիյէ էնմէմիշլէրիտի. անլէ- րին եէրի եիւքսէք օլտուղունտան փուսուտա օթուրուպ վուրմագ իշուն պիգի նիշան ալան աշգիյէյի կէօրմիւշլէր: Զափթիյէ աթտան էնմէք իւզրէ իքէն պիր մարթինի թիւֆէնք փաթլատը գափթիէյի ճանտըգ տիւշիւրտիւ, էմը էթտիլէր հէփիմիգ տուրսուգ: էօլիւյի սիւրիւքլէյիպ պիր

չալը տիպինէ աթաղար, աթրնը չէքիպ պիւ ա-  
 դաճըն տալընա պաղլատըլար: Տօքթօր Զէյթպըր-  
 սա «Սէն էճնէպիսին իշիմիգէ գարըշմա շու ա-  
 դաճըն տիպինտէ սիւքիւթ տուր, սէս չըգարըր  
 իսէն սէնի տախի էօլտիւրիւրիւզ» տէտիլէր:  
 Անտէն սօնրա պէնի էլէ ալրպ «Իխթիյար սէն-  
 տէ 750 լիրա վար, մալ ալմայա Այնթապա կէ-  
 տիյօրսուն, պիգէ գահմէթ վէրմէգտէն փարայը  
 չըգարըր վէրիւրիսէն սէնին նէֆսինէ զըյմայըզ  
 լաքին վէրմէգիսէն արար փարայը պուլուր սէ-  
 նիտէ էօլտիւրիւրիւզ» տէտիլէր. պէն ճէպիմ-  
 տէ օլան պիւր գաչ մէճէտիյէյի վէրիպ «Պուն-  
 տան պաշգա փալամ եօգ արայըն պուլուրիսէ-  
 նիգ հէմ փարայը ալըն հէմ պէնի էօլտիւրիւն,  
 պէն մալ ալմայա կէթմէյօրում. Միւլթիւնա  
 կէտիյօրում» տէտիմ. պէնի չըպլաթտըլար էլ-  
 պիսէմտէն պաշգա պէտէնիմտէ պաղմատըզ եէր  
 պըրագմատըլար. աթըմըն էյէրինի սէօքտիւլէր  
 քէգա գաթըրճըլարընհայվանլարընըն սէմէրլէ-  
 րինէ վարանատէք սէօքիւպ փարա արատըլար.  
 փարմաղըմտաքի եիւզիւք չըգմատըղընտան կա-  
 մա իլէ փարմաղըմը քէսմէք իսթէտիլէր, լա-  
 քին իշլէրինտէն պիւրիսի «տէյմէզ» տէտիյին-  
 տէն վագ կէչտիլէր. տիկէր արգատաշլարըմըզ-  
 տան պիւրիսինին օն պէշ լիրասը վարըմըշ  
 պուլտուլար ալտըլար

Պու արատա պիւր կէնճ յարթինինի չէքիպ

փարա օլսա օլմասա պէն սէնի էօլտիւրմէյէ  
 պուրայա կէլմիշիմ. նիշան ալտը սըգաճաղը  
 սըրատա Զէյթունլու աշգիյէլէրտէն պիւրիսիա-  
 թըլըպ «տուր» էմրի վէրալի. Գալուստ անշն  
 իլէ «պրագ վուրաճաղըմ» տէյէրէք ուղյաշըր  
 իքէն էօթէտէն ասըլ ամիւրլէրի կէլիպ արայա  
 կիրտի Գալուստա խիթապէն տէտի քի «Սէն  
 պիգէ 750 լիրասը վար տէտին, փարայը պու-  
 լամագիսէն շու թիւրք Զափթիյէյի էօլ-  
 տիւրտիւք, պու իխթիյարըտա էօլտիւրսէք նէ  
 ֆաիտէմիզ օլաճագ» Գալուստ վուրմայը  
 իսրար էթտիյինտէ «Սէն պունու էօլտիւրիւր-  
 իսէն պիգտէ սէնի էօլտիւրիւրիւզ սէնին շախսի  
 ատավէթին վարըմըշ պիգի եէթէր պէլայա սօզ-  
 տուն» տէյէրէք ճիտտէն գարշը գօտուզլարընը  
 կէօրտիւլիւնտէ, սախթէ պիւր տիպլօմաթճասընա  
 պանա խիթապէն «Պէնի թանըմայօրմուսուն  
 պէն Գալուստ Գըրմեանըմ, սէնի էօլտիւրէճէկ  
 իտիմ լարին օղլուն Աւետիս աղատան եէտիյիմ  
 էքմէք խաթըրմա կէլտի, Հայտէ սէնի օղլու-  
 նա պաղաշլատըմ, տէտի. պէնտէ՝ միւզագէլէթ-  
 տէն սախթէ պիւր մէմնունիյէթ սունտում, ալ-  
 նընտան էօփտիւմ, սէնտէ պէնիմ օղլումսուն  
 եէքտիկէրիմիգէ աֆվ էտէլիմ տէտիմ: Պու թէճ-  
 րիւպէ պանա նէ գատար աղըր օլտուղու խայալ  
 էտիլէ պիլիւր:

Պիգ կէրի Հաճընա տէնմէր իսթէտիք իսէ-

տէ էշքիյալար պըրադմատըլար, եօլուսուզա տէվամ էտէրէք օլ կիւն կէօքսիւնէ եթիշմէյէ գասիր օլտուգ. օրատա Տօգթօր Չէյնպըրս հէօքիւմէթէ կէտիպ վուգուի հալը իխպար էյլէտի, պիգ Չէյթուն վէ Մարաշ թարիգի իլէ Այնթապա կէթմէյէ ճհսարէթ էտէմէտիյիմիգտէն կէօրսիւն հէօքիւմէթի Չապթիյէյիմախսուսէ իլէ ուզագ պիր թարիգտէն եանի Ալպուստան Ատրեամանը տօլաշարագ կէթմէմիգի թէրթիպ էյլէտի:

Պիր կիրակի եօլտա գուլմայա մէճպուր օլտուգ, տօգթօր Չէյմպըրս պիր տուա խըզմէթի պաշատը, խըզմէթ էսնասընտա պէնի նիշան ալըպ էօլտիւրմէյէ մէրամ էաէն պիր գաթիլէ աֆվ էտիպ ալնընտան պուս էատիյիմ իշիւն մէթն ու սէնա էտիպ, պէօյլէ պիրաֆքեանի պիր թապիաթըմ օլտուղու իշիւն Ալլահա թէշէքքիւր էթմէմիգի թէքլիֆ էյլէտի: Միւմալիէն սէօյլէմէյէ ֆուրսաթ վէրտիյինտէ տէտիմ քի «Պէն իֆթիխարտան իսէ ալշագլանմայա, թէշէքքիւրտն իսէ իգրարա մէճպուրիյէթ հիսս էտիյօրըմ, գիրա գաթիլ օլաճաղըն ալնընտան էօփմէմ սախթէ վէ գօրգու նէթիճէսի իտի. պու ճիւմլէ իլէ տէրունիմտին անա գարշը ատալէթ վէ ինթիգամ ըուկու թաշըմայըպ Ալլահ քէնտինի իսլահ էյլէտի տէյու տուա վէ նիշագ էտէրիմ» տէտիմ:

Այնթապտան ալտէթիմիգ կէճիքտի, հէմ տախի երնէ տօղըու վէ գըսսա թարիքլէ կէլմէյիպ Ղարս Պագարը թարիգի իլէ կէլտիքպիգ կէրի կէլմէգտէն հէօքիւմէթ պիգի կէօթիւրէն Չէյթունլու գաթըրճըլարը պուլուպ շիգի սօյան վէ գապթիյէմիգի էօլտիւրէն աշգիյէ Չէյթունլուլար քիմլէր օլտուղունու թահգիգ էտէրէք անլէրի վէ Հաճընլը Գալուստ կէնճի թագիպ էտիպ թութմուշ, Գալուստ Գըրըմեանը գէնճիրպէնտ էտէրէք իսթինթագ իշիւն պիգիմ Այնթապտան կէլմէմիգէ պէքլէթմիշլէր: Պիգ Հաճընա վասլ օլուր օլմագ Միստէն մութասարըֆ փաշա իլէ միւսթանթըգ Հաճընա կէլիպ իսթինթագա պաշատըլար: Իլք տէֆա պէնի մէրգումէ կէօսթէրիպ «Պու իսթիյար քիմ<sup>օ</sup>տիր թանըրմըսըն» սօրտուգլարընտա «Խայր թանըմամ, կէօրմէմիշիմ վէ պիլտիյիմ ատէմ տէյիլտիր» տէյու եէմիինինէ ագ գալտը պէնիմտէ ինանասըմ կէլիյօր իտի: Անտէն պանա «Պու կէնճի թանըր<sup>օ</sup>մըսըն» սօրտուգլարընտա «Թանըրըմ, Խանշէրին պաշընտա պիգի սօյան Չէյթունլուլարըն արասընտա կէօրտիւմ» տէտիմ: «Չապթիյէյի վուրան պու իտի էօյլէ տէ<sup>օ</sup>յիլմի» սօրտուգլարընտա «Պէն քէտինի աշգիյալար արասընտա կէօրտիւմ, լաքին Չապթիյէյի վուրտուղունու կէօրմէտիմ» տէտիմ: Միւսթանթըգ չօգ շալըշտը քի վուրան Գալուստ իտի, տէտիրսին:

լաքին պէն հանկըսը վէ քիմ իտիյինիկէ օլմէտի-  
 յիմի իսրար էթտիմ: Գալուստա տէֆա զապթի-  
 յէյի քի՞մ վուրտու, սէն նէ տէրսին, տէտիք-  
 լէրինտէ՝ արգատաշլարընըն պիրինին իսմինի  
 վէրիպ վուրան քէնտի օլմատըղընը ինքեար  
 էթտի իսէտէ, քէնտիսիտէ անլէրտէն պիրիսի  
 օլտուղունու իգրար էթմէքլէ թութուլտու Պու-  
 արատա Հաճըն հայ լիսանը իլէ պանա «Պէն  
 էթտիմ սէն էթմէ օճաղընա տիւշտիւմ պէնի  
 գուրթար» տէտի, մէմուրլար պուսու թէրճիւմէ  
 էթմէյի պէնի մէճ գուր էթտիլէր, թըպզը տէ-  
 տիյինի թէրճումէ էթմէյէ մէճպուր իտիմ, զի-  
 րա օլատա օլան Հաճընը եէրլի շանտըրլար Հա-  
 ճըն հայճասընը պիղիմ գասար պիլիը օլտու-  
 ղունտան թէպտիլ թաղիը էթմէք պէնիմտէ  
 մահքիւմիյէթիմէ միւճիպ օլմագտան պաշգա  
 պիր Փոխտէսի օլամագ իտի: Պիր ազ  
 սօնկրա Գալուստ պանա տեօնիւպ «Տիլիմ գու-  
 րույօր սէն պիր սու վէր գիրա թիւրքլէրէ էմ-  
 նիյէթիմ եօզ զեհր գարըշտըրտըլար» տէտի. մե-  
 մուրլար պուսու անկլատըղլարընտա թեանճիւպ  
 էթտիլէրքի էօյլէսի պիր հալ ու քէյֆիյէթտէ  
 պիլէ Հալար թիւրքէ ինանմայըպ խասմի օլան  
 Հայա էմնիյէթ հտիյօր:

Միւսթանթըզ Գալուստա պու իխթիյարը  
 նիչիւն էօլտիւրմէք իսթիտին սուալ էթտիյին-  
 տէ Գալուստ, ճեվապէն իքի պիւրատիլէրին ի-

սիմլերինի վերիպ, «Բիլիսա մէսէլէսինտէ կիւ-  
 ճենմիշ օլտուղլարընտան պէնի Ֆիլան կիւն  
 Ֆիլան մահալա շաղըրըպ պու իխթիյարը էօլ-  
 տիւրմէմի հմը էթտիլէր վէ էյեր հմիւրլէրինի  
 իճրա էտեր պիթիլիը իսէմ ելլի լիւրա վէրմէյի  
 վատ էթտիլէր» տէտի: «50 լիւրայը ալար՞նմը»  
 սօրտուղլարընտա «խայր էօլտիւրմէտիյիմտէն  
 վէրմէտիլէր» տէտի:

Օլ էֆէնտիլէր հէօքիւմէթին քէնտիլերինի  
 տէրտէսթ հտէճէյինի անկլար անկլամագ ասըլ  
 զասպահաթլըսը այնի կիւնտէ վէ կեճէտէ զեհնէ  
 էլպիսեսի կէյերէք, Մերսինէ հնէր վէ օրատան  
 տիյարը էճնէպիյէ Ֆիրար էտէր: Անլէր զանն  
 էթտիլէրքի պէն ալէհլէրինէ տավա աշաճա-  
 ղըմ, պէն անըն քաշտըղընտան խապէրտար օլ-  
 տում իսթէսէ իտիմ թութուրապիլիըտիմ, լա-  
 քին գաշմասըիլէ մէսէլէնին զափանտըղընտան  
 մէմնուն օլտում. «Փասըզ գօվալայան եօզ  
 իքէն գաշար» քէլամտաքի սէօզ իթմամ օլտու:

Գալուստը պիր գաշ կիւն տահա մահպուս  
 սագլատըգտան սօնրա, զապթիյէյիմախսուսէ իլէ  
 Սիսէ կէօթիւրմէյէ եօլա չըգարտըլար, լաքին  
 ներեան գալտըղընը պիր տահա իշիթմէտիք: Բիմ  
 անա սէպէպ օլտու իսէ Ալլահ իսլահ էյլէսին:

Մաղթուլ զապթիյէնին վէտերի կէօյա  
 պու մէսէլէտէ ասըլ մագսէտ իսլամ էօլտիւր-  
 մէք իտի, պիւթիւն իշլէր հըմէնի օյուսու իտի,

պէշ օն էրմենի վար իքէն նիչիւն հիշ պիրի  
էօլմէյիպ պէնիմ օղլում գաթլ օլունսուն,  
տեյէրէք պէնիմ ալէհիմէ իգամէյի տավայա  
չըգըշոր իսէտէ, վէրիլէն իսթինթաղլար օլ գա-  
տար մուգնի կէօրիւնտիւքի հէօքիւմէթ մէր-  
գումա սէմի իթիպար էթմէտի:

### ՄԻԼԼԷԹԷ ՎԷ ՀԷՕՔԻԻՍԷԹԷ ԽՐԶՄԷԹԼԷՐԻՄ

1910 — 1915:

Րէժիմի ճէտիատէ թիւրք հէօքիւմէթի  
խրիսթիյանլարա միւսավի իմթիյազ վերտիլէր,  
իսլահաթը ումումի վատ էթտիլէր. օրտույա  
էրմէնի կէնճլէրինտէն ասքէր ալտըլար, հէօ-  
քիւմէթ մէմուրիյէթլէրինէ գապուլ էթտիլէր,  
պու միսուլլու իսլահաթը 1910 — 15 է տէք  
իճրա տախի էթտիլէր: Պու սըրատտ պէնիմէճ-  
լիսի իտարէյէ ազա գապուլ էթտիլէր. միւտ-  
տէթիմ պիթտիյինտէ պէլէտիյէ ըէիսի վէքիլի  
թային էթտիլէր:

Րէժիմի աթիգ էյամընտա Կիլիկիա աֆէ-  
թի նէթիճէսի պիր շօգ տուլ վէ էօքսիւղլէթ  
փէր փէրուշան օլտուլլարրնտան անլէրի գա-  
յըրմագ իւզրէ հէօքիւմէթ եիւզ պին լիբա  
թախսիս էյլէտի, մէպլաղը մէզքիւրուն 20.000  
լիրասընը Հաճընա կէօնտէրտիլէր, պիր մէճլիս  
ինթիխապ էտիլտի ըէասէթի պանա վէրտիլէր  
Ամերիգալըլարըն Գըրտէթտէ պուլունան մա-



ՄԱՐՏԻՐՈՍ ԱՂԱ ԳԵՐԹՄԷՆՅԱՆ

Ատանա վալիսի Ճէմալ Փաշանըն գէմանընտա  
մէնլիսի ումումի ազալըղընտա իրէն (1912)

նըսա վէ խալը խանէսինի սաթուն ալտըր,  
եուն վէ փամպուզ միսուլու խամ մաթահար  
սաթուն ալաբազ անլէր իլէ Ֆուզարայա իշ վէր-  
տիր: Պու Ֆարգլւրտան պաշրա Սմէլիգալուար  
Հանըն մէթէպինէ եարտրմ էթմէյեճէլէրինի  
պիլտիրտիլէրինտէ իտարէսինի իւզերիմէ ա-  
լուպ միլլէթ վէ քիլիսայա տախի խըզմէթ էյ-  
լէտիմ, պունլարտան պաշրա ասքերե թային  
վէրմէք իւզրէ քոնթրաթճը օլուպ էվլատարըմ  
իլէ սատագաթիլէ տէօվլէթէ վէ միլլէթէ խըզ-  
մէթլէր էյլէտիք

1912 ՏԷ ՎԻԱՅԷԹ ՄԷՊՈՒՍԱՆ ԱԶԱԼԸՂՄ

Վալիյի վիլայէթ ճէմալ Փաշանըն թահթի  
իտարէսինտէ պիր իսլահաթը ումումի գոմօսի  
յօնու թէշքիլ էտիլտիլինտէն հէր գազատան պի  
մէպուս իսթէնմիշ իտի, Հանըն գազասընտա  
մին զայրի լիագաթ պէնի ինթիխապ էտի  
կէօնտէրտիլէր, պու Ֆուրսաթ իլէ ճէմալ Փա  
շա հազրէթլէրի իլէ կէօրիւշիւպ թանըշմայ  
Ֆուրսաթըմ օլտու. պու թանըշլըղըն նէ թիճէ  
Արապիսթան սէվգիյէթինտէ ալիլէմիգէ  
պէօյիւք եարտըմ, օլտուգունու մահալը մա  
սուսունտա նագլ էտիլէճէք տիր:

Բէթիմի ճէտիտին թիւրք իսլահաթը  
էրմէնիլէրէ վատ էտիլէն հիւրըրիյէթ վէ մ  
սավաթ 1909 տան 1614 է գատար եանի ճիհ

մուհարէպէսի վագթընա գատար տեվամ էլլէտի-  
 ճիհան մուհարէպէսինտէ թիւրքլէր Ալաման  
 թարաֆընը թուժտուլար. էրմէնիլէր թիւրքիա  
 իչիւն Ալայլար թարաֆտարը օլմագ տահա խայր-  
 ւը օլաճագ հիսապ էթտիլէր. վագաա թիւրք-  
 լէրոէն տախի շօղլար ինկիլիզ վէ ֆրանսըզ  
 տալլէթլէոի իլէ պիոլէշմէք իսթէյօրլարըռը,  
 լաքին Սթանպօլուն թալաաթ վէ էնվէր մի-  
 սուլլու պաշ մէմուրլարը Ալաման թարաֆկի-  
 րի օլմագ իլէ թիւրք միլլէթինի արգալարըն-  
 տան սիւրիւքլէտիլէր. էրմէնիլէր քէնտիլէրէ  
 հէմ էֆքեար օլմայրա Ալայ թարաֆընա իշթի-  
 րագ սաղլատըղընը կէօրտիւքճէ անլէրի խա-  
 սիմ սըրասընա գօյուպ, ճէնուպտա ինկիլիզ  
 վէ Ֆըրանսըզ իլէ մուհարէպէ էտէրիքէն եա-  
 խօտ շէմալտա Բուսիա իլէ ճէնկլէշիրիքէն էր-  
 մէնիլէր արգալարընտան քէնտիլէրէ պէլա օ-  
 լապիլիբլէր հիսապ էթտիլէր, վէ զաթէնտէ  
 պիւր ֆուրսաթ իլէ պու միլլէթի մաֆհ էթմէք  
 մէրամընտա օլտուղլարընտան Ալաման իճատը  
 օլան սէվգիլէթ թէրթիպինի իճրայա գօտուլար,  
 նայիլի մէրամ տախի օլտուլար:

Թիւրքլէր ճիհան մուհարէպէսինէ կիրմէզ-  
 տէն պիւր գաշ մահ էվվէլ Սթամպօլտան մըխ-  
 տարլարըն հէր պիրիսինէ պիւր էվրագ կէլիւր,  
 մէզքիւր էվրագըն տէրունինտէ պիւր կիզլի էմր  
 պուլունուր պու կիզլի էմիրին զարֆը զըրմըզը

միւրէքէպիլէ եաղըլտըղը հալտէ, «իշարը ախէ-  
 րէտէք պու զարֆը աշաօըն» տէնիլիւր, աշան-  
 ւարը իտամ էթմէյի թէհտիտ էտէրլէր, անկլա-  
 յըլան Սթամպօլճա հանկը թարաֆը թուժաճագ-  
 ւարը հէնուզ զարարկիւր օլմուշ տէյիլ իտի, ա-  
 խիրէն «աշընըզ» էմրի կէլիւր, պուլուրլարքի Հա-  
 ճըն էհալիսի պէօլիւքլէրէ թագսիմ էտիլիպ հէր  
 տէֆասընտա քիմլէր սէվզ էտիլէճէք վէ հէրէյէ  
 կէօնտէրիլէճէք վէ սայիբէյէ տայիւր թալիմաթ-  
 տան իմիշլէր:

1915ՏԷ ԹԻՒՐԳԼԷՐԻՆ

ՀԱՅԼԱՐՏԱՆ ՍԻԼԱՀԱՐԸՆԸ ԱԼՄԱԼԱՐԸ:

1915ինճի սէնէնին պահար էյամընտա  
 Հաճընա Ավնի նամընտա Բուամանիյալը պիւր  
 թիւրք մէմուր կէլտի. շու մէալտա սիօյլէտի.  
 «Հաճընլըլար պու իրատէի սէնիյէ Մարաշտաքի  
 օրտույու հիւմայուն կէրէք Մարաշտա վէ կե-  
 րէք Աէյթունտա պուլունան խրիսթիյանլարըն  
 սիլահլարընը թէսլիմ ալտը, անլէր պիլա մու-  
 խալլէֆէթ իթաաթ էտիպ թէսլիմ էթտիլէր:  
 Այնի օրտու իւշ կիւն սօնրա Հաճընա կէլէճէք,  
 հեօքիւմէթ այնի էմրի թէպլէզ էթմէք իչիւն  
 պէնի հօտէն եօլլատը, էյէր իթաաթ էտիպ սի-  
 լահլարընըզը թէսլիմ էտիւր իսէնիզ մալիւմաթ  
 վէրէճէյիմ ասաքիրի շահանէ պուրայա ուղրա-  
 մագսըզ գարշըտաքի տաղտան կէչիպ Ատանայա

կէտէճէք տիր. մուղայյորինի գարար հտէր  
 խսէնիզ ասքէր Հաճընա կէլիւ սիւհալարընըզը  
 ճէպրէն տէվշիրեճէք տիր, սիզէ 24 սաաթ միււտ-  
 տեթ վէրիւրիմ, տէօվլէթին ասքէրինէ գարըը  
 գօյապէլիւր իսէնիզ մոււխալլէֆէթ էտեմսինիզ,  
 եօգ իսէ տահա էյի օլուր յի սիւհալարընըզը  
 թէսլիմ էյլէյին, ասքէր Հաճընա կիրմէքսիզ  
 գարըը թէփէլէրտէն կէշիպ Աստանայա կէթսին»  
 Պու թէքլիֆ իւզերինէ տաղըլըպ այնի կիւնտէ  
 Աստուածածին քիլիսասընտա թօփլանտըզ, ու-  
 գուն միւզաքերէտէն սօնկրա օսմանը օրտու-  
 սունա գարըը գօյաճազ թէտարիք վէ իգթիտա-  
 րըմըզ օլմատըղընտան սիւհալարը թէսլիմ էթ-  
 մէյէ գարար իյլէտիք. էրթէսի կիւն հէրատէմ  
 օլան սիւհալընը կէթիւրիպ գապիթէյէ թէսլիմ  
 էյլէտի. լաքին Ավնի գանաաթ էթմէյիպ սիզին  
 տահա չօգ կիզլի սիւհալընըզ վար տէյէրէք չօգ-  
 լարընը տայանըլմազ տէրէճէտէ տէօյտիւ. տի-  
 նի, իմանը, գուրանը իւզերինէ եէմին էտիպ  
 ասքէր իւչ կիւն սօնկրա կէլէճէք տէմիշ իքէն  
 անլէր այնի կիւնտէ շէհրի մուհասէրէ էթտիլէր.  
 գաթէն օլ սէնէ Հաճընըն գախրէսի գըսսա իքէն  
 ասքէր պիւր գաչ կիւն գարֆընտա մէվճուտ օ-  
 լանըտա եէյիպ թիւքէտիյօր իտի: Իքի իւչ պին  
 ասքէրին եէվմէյէ եէյէճէքլէրինի կէյէճէքլէրի-  
 նի, աթլարընըն եէմլէրինի, նալ վէ մըխարը

նը չատըը վէ շանթալարընը. տիւրլիւ պէ տիւր-  
 լիւ սըգընթը վէ էզլյէթլէրինի չէքմէք նէ գա-  
 տար կիւճ պիւր հալ օլտուգունու թէճրուպէսի  
 իլէ կէօրմէյէն անկլայամազ: Պէլէտիյէ բէյա-  
 սէթտէ օլտուգումուզ իշիւն պիզէ էտէլէն սը-  
 գընթը թարիֆ օլունամս.գ պիւր հալտէ իտի:  
 Օլ կիւնլէր Հաճըն՝ Րամատան եիւզ գաթ  
 պիթէր պիւր հալտէ իտի: «Ճէրէտա վէ աղլայըը  
 վար իտի»: Ճապիրլէր, տուլար վէ էօքսիւզլէր  
 «թէսէլի գապուլ էթմէյօրլար իւրի»: Մաթ. 2.  
 17. 18.

**ՍԷՎԳԻՅԷԹ, 1915ԻՆ ԵՍԶ ԷՅԱՄԸՆՏԱ**

Թիւրքլէր՝ հայլարըն սիւհալարընը ալտըզ-  
 տան, վէ պիւր գաչ պին նիգամի ասքէրլէր ին  
 հէր թարաֆտան շէհրի մուհասէրէ էթտիլէրտէն  
 սօնկրա, էօքսիւզլէրի տաղըտըպ՝ վանքը ասքէր  
 տէփօսու էթտիլէր, հէր ճինս մունտարըզլարը  
 լէվվէս էթտիլէր, միւթէպէրանտան չօպլարընը  
 օրայա ճէլպ իլէ, մահպուս էտիպ՝ բէնճիտէ  
 վէրտիքտէն սօնկրա, Սըապիսթանա սիւրկիւն  
 օլաճագլարընը թէպլիզ էթտիլէր: Պիւր եա իքի  
 կիւնտէն զիյատէ վազթ վէ: Ֆուրսաթ վէրլիմէ-  
 տիյինտէն՝ պիշարէ էհալի թէտարիքաթսըզ նա-  
 սըլ կիտէճէքլէր վէ նէրէյէ կէտէճէքլէրինի  
 պիլմէյօր իտիլէր:

Խապեր՝ սիւրաթ իլէ, էթբաֆտաքի միւս-  
 իւման քէօյլէրին Լհալիսի արասընա եայլը-  
 մա Իլէ չօղլար Հաճընա կէլտիլէր, պուռնլար-  
 տան պազըլարը՝ է թէտէն պէրու պապա տէտէ  
 տօթու օլտուզլարընտան, պէօյլէ պիր Ֆէլա-  
 քէ յէ ուղրատըղըմըգա աճընըպ, պիզէ իշթիրագ  
 կէթէրիյօրլարըտը, Հայլարտան պազըլար՝  
 կէթիւրէմէտիքլէրի մալլարընջ անլէրէ էմա-  
 նէթ պըրագիյօրլարըտը, (պաշգալար Ամէրիգա-  
 յըլար էէտինտէ պըրագիյօր իտիլէր.) գաթէն  
 պազըլարը պախչէլէրի էվլէրի վէ հայվանլարը  
 անլէրէ գալիյօր իտիլէր.

Ճիվարտան կէլէն քէօյլիւ թիւրքլէրտէն  
 պազըլարընըն մպգսէտի պիր լիրալըգ մալը  
 պիր մէճիտիյէյէ ալմագ իտի էօյլէլէրէ պու  
 էլէ կէչմէգ պիր Փուրսաթ իտի, վէ անը գուլ-  
 լանարլար

Պազըլար՝ Հայլարըն Ֆէլաքէթլէրինտէ ի-  
 գէրլէրինէ կիւմէք վէ քէյֆ էթմէք իչիւն կիւ-  
 միշլէր իտի:

Ախէրլէրի՝ թէպտիլի տին թէքլիֆ էթմէյէ  
 կէլմիշ իտիլէր կէնճլէրտէն պիր գաչը անլէրին  
 իղվարընա թութուլտուլար. լաքին էէնէ  
 սէվգիլէթտէն մուաֆ թութուլմատըլար:

Պիր թիւրք տօսթ՝ պանա այնի թէքլիֆ-  
 տէ պուլունտու, լաքին պէն սանա «պիզ հէր  
 րէնճիտէյէ րազըյըգ, լաքին տինիմիգի թէպտիլ

էթմէգիգ» եօլլու գուլվէթլի լիսան գուլլան-  
 տըղըմտան վագ կէչտի:

Շերլի թիւրքլէր՝ ուզուռն սէնէլէրտէն պէր-  
 րու տօսթլուզումուզ վէ ախգ ու իթամըգ օլ-  
 տուղուռնտան, ինանըըմքի ճիտտէն պիզէ ա-  
 ճընըյօր իտիլէր, լաքին հէր նէտէ օլսա, ան-  
 լէրտէն հիչ պիրիսի, մէմուրլարա աղըզլարընը  
 աչըպ, շէֆաաթ էթմէյէ ճէսարէթ էտէմէզլէր ի-  
 տի: Պիզ անլէրէ էլվէտա էտէրիքէն, պազըլա-  
 րընըն կէօգ եաշը տէօքտիւքլէրի կէօրիւլաիւ:

ԷՀԱԼԻՅԻ ԱԼԲԱՅՈՆ ԷՕՆԻՆԵ ԹՕՓԼԱՄԱԼԱՐԸ

Րուճանիալը ճանավար Ավնի՝ թահտը րե-  
 յասէթինտէ ասքէրլէր վէ ճէնտէրմէլէր ալըպ,  
 գըրպաճ էլլէրինտէ՝ պէօյիւկէ վէ քիւշիւյէ,  
 սագա եա խասթայա, էրքէյէ եա գարըյա, կէն-  
 ճէ եա իիթիյարա, սարլի սիւպիանա, շէվգաթ  
 վէ մէրհամէթ էթմէքսիզ՝ եալըն այագ պաշ-  
 լարը գապագ, պազըլարընըն արգասընտա պիր  
 չըգըն, պաշգալարը եօրկանլարընը արգալարընա  
 պազլամըշ, ասքէր վէ ճէնտէրմէլէր էօնիւնէ  
 տիւշմիւշլէր, անլէր քէնտիլէրի եիթէրէք,  
 վուրարագ, գըրպաճ չալարագ, քէօմի քէօմէ  
 կէօնտէրիպ սէրայըն գարշըսընտա տիւզիւ-  
 յօրլար իտի: Անլէրին սայըսը պին գատար  
 քիշիյէ պալիզ օլտուղուռնտա, մէմուրու մախ-

սուսլարա գաթըլըպ եօլա չըգարըյօրլար իտի,  
 սըրա իքինճի քէօմէյէ կէլիյօրուտու: Օլ սէյ-  
 րան՝ օլ գատար ճիկէրսիգ իտիքի, սօն տէ-  
 ֆա ասքէր քօմանտանը այրըլըր իքէն, պիր գաչ  
 սէօգ սէօյլէմէյէ մէրամ էթտի, էթրաֆընա  
 պագըպ չօլուգ չօճուղու՝ աչըգ չըպլապ տի-  
 զիլի կէօրտիւլիւնտի, տայանամայըպ տօլուգ-  
 տու, սէօյլէյէմէյէյալ՝ աթընը սիւրտիւ արալա-  
 ըընտան չըգտը կէթտի: Պու կէօսթիքիյօրու-  
 տուքի էտիլէն գուլմա քէնտիլէրին վիճտանը  
 պիլէ ըագի օլմայօրուտու:

Պիգ՝ պէլէտիյէյէ ըէյասէթինտէ վէ աս-  
 քէրէ էրգագ վէրմէք իլէ էթտիյիմիգ խըզ-  
 մէթ իչիւն, պիգի սօն գաֆլայէտէք կէօնտէր  
 մէտիլէր, թէէհիւլ էտէն գըզ էվլատլարըմը-  
 գը հիչ տէյիլ պրագըպ պիգիմ իլէ կէթմէյէ  
 միւսաատէ էթմէտիլէր, անլէրի պիգտէն էվ-  
 վէլ կէօնտէրտիլէր, գօճալարը վէ էվլատլա-  
 րը իլէ Տիւր էլ Զօրտա թէլէֆ էթտիլէր. պիգ  
 անլէրի կէօրէմէտիք: Պու խուսուս սէվգիյէթ-  
 տէ գուլմուն էն պէօյիւքլէրինտէն պիրիսի ի-  
 տի, վալիտէյնի էվլատլարընտան, գըզլարը ա-  
 նալարընտան այրըլըպ այրը այրը փարթիլէր  
 իլէ սիւրտիւքլէրինտէն, անլէր պիր տահա եէք  
 տիկէրլէրինի պուլամատըլար:

Հաճընըն ճիվաըընտա Քար Յավէն նամ  
 պիր քայա վարտըր, օրատան շէհրին հէր թա-

րաֆը կէօրիւնիւր, օրասընը կէչտիքտէն սօն-  
 կրա, արթըգ Հաճըն կէօրիւնմէգ օլուրուտու:  
 էօթէտէն պէրու Հաճընլըլար, խարիճէ կէտէր-  
 իքէն, օրատա պիր ագ էյլէնիպ, կէտէճէք օ-  
 լանլար՝ գալանլարա էլ վէտա էտիլէր իտի.  
 վէ պագէն տուա տախի էտիպ, այրըլըրլար ի-  
 տի, պիլա շիւպհէ, պու տէֆա տախի ֆուր-  
 սաթ վէրիլսէ իտի, հէր հաճընլը՝ շէհրին կէօ-  
 րիւնէպիլտիլի օլ սօն մէվգիտէն, Սը. Յակօբ  
 վանգընտա, Քիլիւալսըընա, մլքթէպլէրինէ,  
 վէ խանէլէրինէ, էլ վէտա տէյէճէքլէր իտի,  
 չօգլար էհթիմալ տըր՝ ֆիրրէն տէտիլէր, վէ  
 օլ սօն աթֆը նագարընտա՝ կէօգլէրինտէն եաչ  
 ազըտանագ, աճը հիսսիյէթլէր իլէ 6—700  
 սէնէլէրտէն պէրու՝ մշլճալարը օլան վաթան-  
 լարընը թէրք էտիպ, կէթտիլէր: Պէն օլ վէ-  
 տայը օլ եօլտա չէքէնլէրին պիրիսի իտիմ,  
 վէ անտէն սօնկրա պիր տահա, սէվկիւլիւ  
 վաթանըմըգը կէօրէմէտիմ, անը պարպարլար  
 վէրանէ էթտիլէր վէ շիմտի հօգ տուր:

Հաճըն կէրիտէ գալտը, լաքին՝ շէհրի-  
 միգին սագ թարաֆընտան ճէրիան էտէն չա-  
 թախտաքի փունարտան, քէգալիք սօլ թարա-  
 ֆընտան ագան. Բըրտէթտէն կէլէն հայաթ  
 սուլալը՝ Սիհիւն ըրմազընըն պիր շիւպհիսի  
 թէշքիլ էթմէք իւզըէ, պիգիմիլէ պէրապէր ա-  
 գըպ կէտիյօրուտու. կիւնիւն հէրարէթինտէն

սուսայանլար խոսուսա սու տէյու աղլայան  
չօճուզլար, անտէն իչմէն իսթէյօրլար իտի ի-  
սէտէ, ճանտարմալար վազըթ վէ ֆուրսաթ  
վէրմէքսիզ գամչըլայարագ էհալիյի իլէրի կէօ-  
թիւրիյօր իտիլէր:

### ԳՕՆԱԳ ԵԼՐԼԷՐԻՄԻՁ

#### ՊԻՒԻՆՃԻ ՓԷՔԷ

Հաճընտան չըգտըգտան սօնկրա իլք  
կիւնտէ սալիմէն շէհրիմիզին ճեհուկ ճիհէթին-  
տէ ալթը սաաթ եըրագ մէսաֆէտէ վաքը՝ Ֆէ-  
քէ նամ գասապանըն ճիվօրընա վասլ օլտուկ՝  
Ֆէքէ էրմէնի թարիխինտէ վահկա կամ վախկա  
նամ իլէ մարուֆ եէր տիր. Սիս շէհրի կիլի-  
կիայա մայրաքաղաք օլմագտան, վահկա կիլի-  
կիյանըն իլք փաիթախաը իտի. Ռուբէն Վէ  
խալիֆլէրի՛, Յիւրիւմգէ վէ Ֆէքէտէ՝ սալթա-  
նաթլարընը պաշլամըշտըրլար, օրասը Լեւոն-  
լարըն կոստանթինլէրին Հէթումլարըն եայլա-  
սը՝ եազլըզ իգամէթկեհալարը իտի: Շիմտիքի  
քիւչիւզ գասապանըն աշաղըսընտա՝ օլ վա-  
զըթտան գալմա խարապ օլմուշ պիօյիւք պիր  
շէհրին ամուտլարընըն եըզընթըլարընը կէօրէ-  
պիլիբոսին: կիլիկիյատա մէվճուտ գալալար ա-  
րասընտա Ֆէքէ կալասը էն կիւզէլ վէ էն  
միւքէմմէլի տիր: Ֆէքէնին տաղլարընը վէ  
տէրէլէրինի կէօրէնլէր անա «վախկա» նամը-

նըն պօշուհա վէրիւմէմիշ օլտուղուհու անկ-  
լարլար: Քէգալիք՝ Անիտէն կէլէն իլք երմէնի  
պէյլէր՝ նիչիւն մէրքէզ վէ մէլճա տէյու օլ  
գատար հէյպէթլու սարփ պիր մահալը ինթի-  
խապ էթմիշլիբ սէպէպինի սուհուլէթ իլէ հիսապ  
հտէպիլիբլէր: Քէմալիսուլէր՝ 1920ինճի սէնէտէ  
Ֆրանսըզ թէպաիյէթինի գապուլ էթտիքլէրի ի-  
չիւն պիլա մէրհամէթ, Ֆէքէտէ պուլուհան  
Հայլարըն ճիւմլէսինի, պիլա իսթիսնա, էօլ-  
տիւրմիւշ տիրլէր:

#### ԻՒԻՆՃԻ ԳՕՆԱԳ ԵԼՐԻՄԻՁ ՍԻՍ ՕԼՏՈՒ

Սիս՝ Հաճընլըլարըն վաթանը մագամըն-  
տա իտի, հէր սէնէ պիր չօգ տէֆա օրայա կէ-  
տէր կէլիբ իտիք, տահա ազ վազըթ էվվէլ Սիս  
վանքընը գիյարէթ էթմիշ իտիմ. Հաճընլըլարըն  
օրատա պիր չօգ Լվլէրի վէ թիւքեհանլարը  
վար իտի Լաքին պու տէֆա հիչ պիւր էվէ կէ-  
տէմէզ, տօսթլար գիյարէթ հտէմէզ իտիք, կիւն  
Շաքաթ ազշամէնա իսապէթ էթտիյինտէն էր-  
թէսի կիրակի կիւնիւ օբասա գալըպ Քիլիսատա  
իպատէթ էթմէք իչիւն մուսաատէ իսթէտիք ի-  
սէտէ մուսաատէ էթմէտիլէր: Օլտուղումուզ  
եէրտէն էրմէնի միւլքիւ վէ էսէրի օլան վէ-  
րանի օլմուշ փատիշահանէ սէրայլարըն եըզըն-  
թըլարընա, տաղըն պաշընտաքի գալասընա,

Հոսանքորիչին վանքընա վէ սալիր պինա վէ գու-  
 լէլէրէ պագտըգտա կէօզլէրիմիգտէն եաշ գալ-  
 պիմիգտէն գան կէտիյօր իտի իսէտէ նէ չարէ  
 պիգտէ էճտատըմըզ միսիլլու էսիր տիւշմիշ  
 կէտիյօր իտիք, լաքին նէրէյէ կէտիյօր մուա-  
 յէն սէյիլիտի. ճանտարմալարա սօրսա իտիք  
 եա տէմիյօր իտիլէր եատա մէզհուլ ճէվապլար  
 վէրիյօր իտիլէր, ալէլ ումոււմ «իչէրիյէ կէ-  
 տիյօրսուճուլ» տէյօրլարիտի, «իչէրի» թապիր-  
 լէրինէ անկլամագ կիւճ տէյիլ իտի իսէտէ ան-  
 լէրէ անկլայօրուլ տէմէքտէ իշիմիգէ կէլմէ-  
 տիյինտէն սիւքիւթ էտէր իտիք:

**ԻԻՉԻԻՆՃԻԻ ԳՕՆԱԳ ԵԷՐԻՄԻՉ ՕՍՄԱՆԻՅԷ ՕԼՏՈՒ**

Կիլիկիյա աֆէթի էսնասընտա Օսմանի-  
 յէսիքի Քիլիսանըն տէրուճինտէ իտիք, Այն-  
 թապ սթասիյօնուճտա կէլէն վէ Ատանա Մի-  
 ութիւնուճա կէտէճէք օլան փրօֆէսօր չօպան  
 վաիգ մուրախխասլարը վէ օրատա միւթէմէքքիւն  
 քրիստիյանլարտան պազըլարընը վաճշի թիւրք-  
 լէր իճրագ էթտիլէր, անլէրին աճըլը գիքըրի-  
 յէթիւնտէն օրատան թէզ երագլաշմայը արգսւ  
 էտիյօր իտիք:

**ՏԷՕՐՏԻԻՆՃԻԻ ԳՕՆԱԳ ԵԷՐԻՄԻՉ ԳՈՆԼԸ ԿԷՉԻՏ ԻՏԻ**

Պու մահալը չօգճա պիլէնէմիգ եօզ իտի,  
 լաքին իամի նէ կիպի պիր եէր օլտուղուճու

իմա էտիյօր իտի:

Հալէպ պիգիմ եէրիմիգտէն ալթը կիւն-  
 լիւք պիր մէսաֆէ իքէն պիգիմ սէֆէրիմիգ ի-  
 քի մահ տէվամ էլլէտի Սուսոււա Ղաթմա  
 վէ Պապ սէմթլէրինտէ կեան իլէրի կեան կերի  
 կէտիպ կէլմէյէ մէճպուր էթտիլէրինտէն փէ-  
 րուշան վէ միւսթարիպ օլանլարըմըզ չօգ իտի:

Հաճըն էհալիսի թէմիգ վէ խաֆիֆ հա-  
 վայա սօղուզ վէ փագ սուլարա սըզ վէ սէ-  
 բին կիօլկէսի օլան ազաճըլըլարա ալըշմըշ ի-  
 քէն սէնէնին էն սըճագ էյամընտա փէր փէ-  
 րուշան Արապիստան չէօլլէրինտէ սուսուլզ վէ-  
 կիօլկէսիգ մէմլէքէթլէրտէ տօլաշմագ, անլէրէ  
 էօլիւմտէն պէթէր պիր հալ օլտուղու պէտիճի  
 տիր: Շէմսին հէրարէթիւնտէն, եէօրիւլիւպ եօ-  
 րուլմագտան, քիրլէնիպ թերլէմէքտէն, մէտէ-  
 նիյէթտէն սօյուճուլ պէտէվի պիր քիսվէթէ  
 կիրիյօր իտիք, խուսուսա հէր հաֆթա եըյգա-  
 նըպ համամ էթմէյէ ալըշմըշ մէքթէպ չօճուզ-  
 արը վէ նազիկ գատընլար թէհամմիւլ էտիլէ-  
 մէյէճէք պիր հալա կէլմիշլէր իտի: Ազաամլարը  
 եաթաճագ եէրլէրտէ, էօնտէն կիտէնլէրին փիս-  
 լիքլէրի թէմիգլէմէմիշ օլտուղուճտան, թէա-  
 ֆիւնէ տայանըլմայօր իտի:

Լաքին, պաշգա վիւայէթլէրտէն կէլէն  
 Հայլարըն անվալը պիգտէն չօգ պէթէր օլտու-  
 ղու անկլաշըլըյօր իտի. եօլտա էօլէնլէրին,

սուտա սօղոսլանլարըն, գաթլը նէֆս էտէնլէրին էսիր կիտէնլէրին հիսապըօլմամըւ տըր. անլէրին չէօլտէ սէրիլմիշ քէմիքլէրի, գօզմագտա օլան լէշլէրի պիղէ տէհշէթ վէրմէքտէ իտի:

Նամուսլու գատընլարա վէ կէնճ գըզլարա էտիլէն թէարիւզ նէ սէօյլէմէյէ վէ նէտէ եազմայա կէլիբ: Սնլէրին հալինի իշիտիպ անկլատըզճա պիղ քէնտիմիղի նիսպէթէն պախթիար պուլուջօր իտիէ: Վագաս՝ պիղ տախի վահշի գապիլէլէրտէն տէօյիւլտիւք, սօյուլտուգ, հէրճինս էլէմ վէ էգիյէթլէր շէքտիք լաքին ախլագճա նամուսուսլուգա թէարիւզ վուզու պուլմատը: Պէրապէր կէնիշ փարամըզ, սաղլամ հայվանլարըմըզ, եիկիթ էվլատլարըմըզ օլմագ իլէ, հիշ տէյիլ աճ պի իլաճ էօլէնլէրտէն օլմատըզ, պէօյիւք չատըրըմըզ, դանի գախիրէմիղ իլէ հէր եէրտէ՝ պիղիմ աիլէյի մուհաֆագա էթտիյիմիղ կիպի, Փարգլը մահալ վէ հալ ու քէյֆիյէթլէրտէ՝ պիբ չօգ ախէր պիչարէլէրէ վէ պիղտէն զիյատէ պէտ պախթ օլանլարա մուկվէնէթ էտէպիլմէյի տէ գատիբ օլապիլտիք: Պագէն՝ չատըրըմըզա իլթիճա էտէնլէրի գապուլ էտիպ կէզլէմէք իլէ, քէնտիմիղի իտամ էտիլէճէք տէրէճէտէ թէհլիքէյէ գօտուգ, օլ միսիլլու հալլէրին վասֆը ուզուն թարիֆէ նագապիլ տիր:

Համընլը պիբ թիւրք գօնշուսուգ՝ տօսթանէ վէ խաֆիյէն պիղէ թափսիյէ էթմիշ իտի:

բի, Տէր էլ Ձօր թարաֆընա տիւշմէմէյէ չալըշալըմ, կէթտիյմիղ եէրլէրտէն տախի այնի մալիւմաթը ալտըզըմըզտան, չալըշտըզ քի՝ Հալէպէ կէտիպ օրատա գալալըմ, հիշ տէյիլ Հալէպին ճիվարընտա օլան քէօյլէրին պիբինտէ իսկեան էտէլիմ: Հալէպտէ՝ պիղտէն էվվէլ կիտէնլէր չօգ օլուպ, օլ արատա տէհշէթլի թիֆօ իլլէթի գուսուբ էթտիյինտէն շէհրէ ալընամատըզ. լաքին օղլուճ Սուտիս գըբասթ հնի օլտուղուսուգա տայիբ իսթիտա էթմէլլէ Միւֆէրա նամ պիբ մահալտա իսկեանըմըզա էմիբ իսթիհօալ էթմիշ իտի:

ՍիիֆէրՍ. պիբ արայ քէօյիւ իտի թիֆօ իլլէթի թէզ օրայա տախի սըրասթ էլէտի, Հայլարտան տախի սկզբիւր իլլէթտին 20—30 քիշի վէֆաթ էյլէտի Քէօյլիւլէր պէնի գապիլէմիղին շէյիլի հիսապ էտէրէք էօլիւլէրի տէֆն էթմէյէ պանա բուխասթնամէ վէրաիլէր:

Լալին Միւֆէրա Հալէպէ նիսպէթէն եաբըն օլտուղուստան, թիֆօ իլլէթի տախի տահա զիյատէ շիտտէթ քէսպ էթտիյինտէն, մահաճիրին օրատան գալտըրըլըլ Մէսքէնէ նամ պիբ օրտուկեհահա կիթմէլէրինէ էմիբ կէլմիշ իտի, պիղ իսէ շէյիլիբ իլէ տօսթ օլուպ գաֆայը թուլթաուրսուղուսուգտան, Հալէպէն եըրագլաշմագ իսթմէյօր իտիք:

Հէման օլ կիւնլէր Ձաքարիյէ իամինտէ

պիւր արապ Հաճընլը Յակոբ Արսլանեանը վէ  
 քէրիմէսինի քէրպանտան այլըրըպ պիւր էվէ կէօ-  
 թիւրիւպ սազլամըշ, քեզա թէէհիւլ էթմէք  
 թէքլիֆինտէ պուլունմուշ. գըզ ֆէվքէլատէ  
 կիւզէլ կէօսթէրիշի օլտուղունտան Յակոբ աղա  
 ազիմ թէլաշա տիւշմիւշ իտի. պիւր թագրիպ  
 պէնիմ օլ քէօյտէ օլտուղունմուշ իշիթմ. քլէ ա-  
 րայըպ պուլմուշ իտի, զավալը գըզ աղայըպ  
 ֆիղան էտիյօր իտի. տէրհալ տինտար տօսթ  
 Շէյիւլէրէ միւրաճաաթ էթաիմ. մէմուր էվի  
 օլուպ գարըսը քէօյտէ պէօյիւք պիւր ատէմին  
 գըզը օլտուղու իշէ եարտըմ էթտի: Տինտար  
 շէյիւլէր օլ ատէմէ «Մէն միւթէէհիլ իքէն միւլէլի  
 սայիրէտեն տախի էվլէնիը իսէն էօլտիւլիւնտէ  
 ճէնագէն գըլանամագ» տէյէրէք թէհո իտ է-  
 տիպ, Յակոբ աղա վէ գըզէնը ազատ էյլէտի:  
 Մէսքէնէյէ նագլը մէքեան էթտիյիմիդտէ Յա-  
 կոբ աղա Արսլանեան տախի պէրապէր Մէսքէ-  
 նէյէ կէլտի, լաքին գայնը Մինաս էֆ. Մու-  
 թաֆեան պաշգա պիւր մահալտա օլտուղունու  
 տույմագ իլէ պիդտեն այրըլտը քէրիմէսի իլէ  
 կիթտիլէր վէ պիւր տահա հազլարընտա իսպէր  
 ալմատըգ:

**ՄԷՍՔԷՆԷՏԷ ԻՍԿԱՆ ՕԼՄԱՄԸԶ**

Մէսքէնէ Հալէպտէն ուզագ իտի իսէտի  
 Հալէպ թօփրաղը իտի. օրասը պիւր քէօյ եա

դասապա օլմայըպ սաքէր մէրքէզի իտի. պէօ-  
 յիւք վէ մուհիմ պիւր մէրքէզ օլտուղունտան հէմ  
 մուհարէպէ ետէն օրտու վէ կէրէք Տէր Զօրա  
 սիւրիւլէն մուհաճիրլէրէ տայիը չօդ իշի վար  
 իտի: Պիզտէն էվլէլ օրայա չօդ Հաճընլըլար  
 կէօթիւրմիւշ իտիլէլ: Օրատա սէվգիյէթ մէմուր-  
 լարը արալարընտա պիւր գուսփանեա թէշքիլ  
 էտիպ, հէր կիտէն զավալըլարը սօյմագտա օլ-  
 մուշլար իտի, անլէր իսթէտիլէրիւնի օրատա  
 ալը գօյուպ իսթէմէտիլէրիւնի Տէր Զօրա եօլ-  
 ճու էտիյօր իտիլէր. ախէր սէ գ իլէ բիշվէթ  
 վէրէնլէրի պլը վագըթ իշիւն կէօնտէրմէյօրլար  
 իտի: Թէէսիւֆ իլէ սեմէլիյիմքի անլէր բիշ-  
 վէթի էրմէնի իսֆիլէլէրին եէտիյլէ ալըյօր  
 իտիլէր: Զօդ տէֆա փօրայը ալըպ եինէ պիւր  
 գաշ կիւն սօնրա պիշարէլէրի Տէր էլ Զօր ճէ-  
 հէննէմինէ կէօնտէրիյօր իտիլէլ:

Միսքէնէյէ վիսիւլիմիդտէ՝ պուլունտուգքի,  
 պազը՝ քէնտիսի եիկիթ, Հայվանլարը տիւրի,  
 Հաճընլըլար մէքէրէճի օլմուշլար, պաշքալարտա  
 մէմուր օլմուշլար իտի. թիւրքլէր՝ հիսապ վէ  
 մէմուր օլմուշլար իտի. թիւրքլէր՝ հիսապ վէ  
 տէֆթէր թութմագտա մահիր օլմատըղարըն-  
 տան, օսմանլըճա պիլէն թալիմլի Հայ կէնճլէ-  
 քէ ինթիյաճլարը օլմագ իլէ՝ իսթէր իսսթէմէզ  
 անլէրի մէմուրիյէթէ կէշիւրմիւշտիլէր. իշթէ  
 պու սընըֆ հէմշէհիլէրիմիզ՝ պիդիմ տախի  
 հայվանլարըմըզըն սաղլամ, էվլատարըմըզըն

եիկիթ օլմալարընը թաժսիյէ եթմէք իլէ, Աւէ-  
տիս վէ Աբրահամ մէքէրէճի օլտուլար:

Պու կ'նճլէրին սլազըլարընըն սաշընտս  
սարըզ վար իտի, սլազըլարընըն եօզ իտի. սիզ  
սարըզսըզ գապուլ օլտուլար, լաքին փարասըզ  
տէյիլ էֆէնտի, ես ալա կիսի, ածականլարը  
արամըզտա եասագ էօիսլ, եալընըզ Մարտի-  
րոս չաղըլտըզ: Ձիրս՝ սազը սլաշգա շաճընը  
միւթէպլերանրնտան օլանլարա, հէմշէհրիլերի,  
թարաֆրնտան Մինաս էֆէնտի՝ Յարութիւն է-  
ֆէնտի վէ գալըրհում տէնիլտիյինտէ, տէօյիլ-  
տիւրլէրին՝ կէօրտիւլիւմիւզ իշիւն, մալլւմ օլ-  
մատան իսէ, նամալիւմ սընըֆտան սալըլմա-  
լը տահա էմին սուլտուզ:

Մուհաճէրաթտա կէշիւրտիյիմիզ տէօրթ  
սէն'նին իրի սուշուզ սէնէսինի մէսքէնէտէ  
կէշիւրտի. լաքին իլը կէթտիյիմիզ գէմանտա  
սեվգիյէթ մէմուրլարը ֆէնա գիւմէլեր օլմագ  
իլէ սիզտեն փարա իսթէտիլեր. վեբմէտիյիմիզ  
հալտէ՝ սիզիտէ սալիլեր կիսի Տէր էլ Ձօրս  
կէօնտէրմէյի թլհտիտ էթտիլեր: Փարայը ալ-  
տըզտան սօնկրս՝ եինէ սիզի սիւրտիւլեր:

Թաֆ ու իսաշիյէթ իլէ եօլա չըզըսլ, էօ-  
լիւմ կէօլկէսի տէրեսինէ աօզրու կէտիյօր ի-  
տիք, չալիսլ թօփրաղընտան չըզըսլ՝ Տէր էլ Ձօր  
թօփրաղընա կիրտիք, հէր եէրտէ, հէր վագթտա:  
Սօյմագ, տէօյմէր, էօլտիւրմէք միսիլու հալ-

լէրին վուզու սուլտուղու մախուֆ մահալլէր-  
տէն կէշիյօր իտիք, սէրասէրիսիզճէ ալալ էվ-  
լատ վար իտի, մուհաֆագայա միւթթաճ իտի-  
լէր, հանկը սիւր կիւճիւլէ կէօյիւս վէրէ իտիք.  
սիւր իլի մլրքէլըլեր տալի կէշտիքտէն սօնլա  
Ապուհարսը նամ սիւր մէրքէլը վասլ օլտուզ:

### ԱՊՈՒՀԱՐՍՐ

Պուրասը Տէր էլ Ձօրս փէք եազըն սիւր  
մէրքէզ տիւր. սուրտա 600 գատար չատըր վար  
իտի. դայէթ մուլտար սիւր մահալ իտի էօլիւ-  
լէրին քէմիլլէրի մէյտանտա, սաղ գալանլարըն  
փիսիլլէրի հէր թարաֆտա, թէհամմիւլ օլուն-  
մագ թէաֆիւնտէն տուրուլմայօր իտի:

Պուրատա փալա եէյէնլէր Մէսքէնէտէքի-  
լէրտէն սէթէր իտիլէր. օլտաա հէր չատըր-  
տան սիւր լիւրա ալմայը ատէթ իթթիլագ էթ-  
միշիւր իտի, սիւր լիւրայը վեբէն չատըրըն գա-  
փուսունա թէպլշիւր իլէ իշարէթ էտիյօր իտի-  
լեր, շէօյլէքի արգատան կէլէն արգատաշլարը  
իշարեթի կէօրտիւլլէրինտէ օլ չատըրը սլազըսլ  
տիկէրինէ սլազըյօր իտիլեր. թէպլշիւր իշարէ-  
թի սուլունմայան չատըրլարըն սահիպլէրինի  
իսէ տէրհալ Տէր էլ Ձօրս կէօնտէրիյօր իտիլէր:  
Պու սօն մահալ իտի, սուրտան կիտէնլէր  
իշիւն իքինճի մէրքէզ Տէր Ձօրտաքի ճէհէննէմ  
չուզուրու իտի, օրայա կիտէն արթըզ կերի

կելէմէզ իտի. եազըզ քի պիզիմ Հաճընլըլարըն պէօյիւք զըսմը օրայա կէօնտէրիլիպ թէլէֆէ կտիլտիլէր: Պուրատա տախի շամանլըճա պիլէն Հաճընլը կէնճ զօնշուլար պուլտուգ քի մէմուրիյէթտէ իտիլէր, անլէր սարըզ սարմըշ միւսլիւման սըֆաթընտա իտի իսէլէրտէ, պիզի կէօրտիւքլէրի կիպի քէնտի շատըրլարընա ալըպ Տէր Զօրա կէօնտէրմէմէյէ հէր շարէյի գուլլահտըլար վէ պիզի օրատա ալը գօտուլար. պիւթիւն աիլէմիզ իլէ անլէրէ միննէթտար օլտուգ. Աւետիս վէ Աբրահամը մէքէրէճիլիյէ գօշտուլար: Լա. ին օրատա գալտըգճա գօրգու եիւրէյիմիզտէն կիթմէյօր իտի, պինաէնալէյհ պիր շարէ խալգ եթմէսի իչիւն Ալլահա տուա վէ նիյազ էտիյօր իտիք:

Զօգ կէչմէտի, պիր կիւն՝ Մէսքէնէտէ պուլունան ասքէր գօմանտանը, պիզգաթ քէնտիսի, Ապուհարարա կէլտի. օրատա մէքէրէ վէ մէքէրէճիլէր զըստա կէլտիյինտէն, էն յիլէրինա. ն՝ 12 հայվան մուայէնէ իլէ ինթիխապ էտիպ կէօթիւրմէք իսթէյօր իտի. հայվանը օլանլար թօփլանտըլար հէրքէս քէնտիսի կիթմէք իսթէյօր իտի, պէնտէն էվվէլ սէքիզ մէքէրէճի ինթիխապ օլտուղունտան սըրա պանա կէլմէյէճէք իտիյինի տիւշիւնէրէք եիւզիւմիւն փէրտիսիսի եըրթտըմ գալապալըզը եարըպ Քօմանտանըն այազընա գափանտըմ, հէրքէս ճէսարէ-

թիմէ թէաճիւպ էտիյօշտու: Քօմանտան «նէ՞ տիր իխթիյար, նէ իսթէյօրսուն» սօրտու, «է Ֆէնտիմ, պէնիմ էվլատլարըմ պապանիկիթ վէ թէճրիւպէքեար մէքէրէճի տէրլէր, հայվանլարըմըն մէնէնտի եօգ տուր, ասըլ մէքէրէ հայվանլարը տըր, էմը էլլէյինիզ մուայէնէ օլտուլար» տէտիմ. տէրհալ էմը էթտի, էվլատսունլար» տէտիմ. տէրհալ էմը էթտի, էվլատսունլարըմըզը տօգթօրլար, հայվանլարըմըզը իսէպայթարլար մուայէնէ էթտիլէր, տէրհալ քօմանտան էմը էթտի պիւթիւն աիլէ իլէ թէքրար Մէսքէնէյէ կէթտիք:

Պիզտէն փարա ալմըշ իքէն հազարէթ էտիպ պիզի Ապուհարարա կէօնտէրէն միւրթէքիպ կիւրուհունուն ճանլարը շօգ սըզըլտը լաքին պիզի վէրի կէթիւրէն Քօմանտան փաշա քէնտէսի օլտուղունտան սէպլէրինի շըզարամայօր իտիլէր:

Աւետիս վէ Աբրահամ մէքէրէճիլիւր իրնէ միւպաշէրէթ էթտիլէր, պէն վէ թօրունլարըմ Պօղտատ շըմէնտէֆէր թարիզի իչիւն թաշ քէսիպ կիւնտիլէք պիր փարայա իլլէյօր իտիք: Տիրուհի վէ կէլինլէր թաամ փիշիլիպ պիզի գըզլար իլէ եօլլայօր իտիլէր: Պէնիմ պաշըմտա քիրի պիր թէրլիք, այազըմտա էսքիմիշ պիր քէօթիւ ելմէնի, սաչ սապալըմ ուղանմըշ, իսթիւմ պաշըմ քիրլի, փանթալօնումուն աիզլէրի տէլլինմիշ օլտուղունտան էօնիւնիւ արգասընա չէվիրմիշ իտիմ, արդատան աիւյմէլէյօրում:

քի՞մ պէնսիմ կիպի պիր ինթիյարտան փարա մէմուլ էւէէր եախօտ ըիշվեթ իսի՛էր. կէլինլէր վէ կէնճլէրի եօզլայօրլար. հիշ քիմսէ տիւշիւն- մէյօր իտիքի պէնսիմ քէմէրիմ լիրալար իլէ տօ- լու տուր: Տիւշիւնիւկ եօզլամըշ օլսա իտիլէր հալըմըզ եաման օլուր իտի:

Մեսքէնէտէ կէշիրտի իմիզ իրի պուչուզ սէնէ միւտտէթտէ իքի տէֆա ազիմ գօրգու կէ- շիրտիք: Պիր ա՛լֆա չատըրլարտա մէվճուտ պին- լէրճէ էրմէնիլէ՛ ի թօփլալըպ Յրատըրմաղընըն քէնարընտա տիւզիւլիւկ տուրմայա էմր էթտի- լէր, հէր չատըլտա սալթ պիր ինթիյար գարը գալմայա միւսատէ էտիպ պաքի պէօյիւք վէ քիւշիւք ինթիյար կէնճ էրքէքլէր գարըլար վէ չօճուղլար սըրա իլէ տուրտուրտուլար, գար շըմըզտա տախի ապէրլէր միւսէլլահ տուրիյօր իտիլէր, եան եանա տուրմուշ իտի իսէքտէ հիշ պիր քիմսէ եանընտաքի իլէ սէօյլէյէմ՛լզ իտի- տէօրթ եա պէշ սատալ՛մ գատար պիր միւտտէթ պու հալտա տուրտուրտուգտան սօնկրա պիր պօրու չալըպ հէր քէսի չատըրլարընա կէթմէյի էմիր վէրտիլէլ:

Պիր վագըթ սօնկրա եինէ այնի էվէլքի կիպի թօփլատըլար իսէտէ պու տէֆա էրքէքլէ- ըր ըրմաղա եազըն այրը տիւզիւկ գարըլարը թամ գարըլարընտա այրը տիւզտիւլէր: Պու տէ- ֆա գանն եթտիք քի մագսէտլէրի էրքէքլէրի

վուրուկ վուրուկ սույա աթաճագլար. գարը- լարը տաղըտաճագլար: Օլ հալլար պօղազլանմա- յա կէօթիւրիլէն գօյուշլարըն հալի իտի:

Սճապա մուամէլէնին էսպապը նէ իտի, թապիի պիլէմէտիք վէ ասըլ սէպէպինի անկ- լաթմագլար իտի. լարին գան ու գըյաս թէվա- թուրլարը վար իտի:

ՀԱԼԷՊ ՎԱԼԻՍԻ ՃԷԼԱԼ ՊԷՅ

Պիրինճի՛ — Հալէպ վալիսի ճէլալ փաշա էրմէնիլէրի էտիլէն սէվգեյէթ վէ գըթալ մու- ամէլէտէ Սթանպօլ ամիրլէրինէ հէմ էֆքեար տէյիլ իմիշ, Խարփութ վէ Տիյարպէքիւր վիւա- յէթլէրինտէ էտիլէն գըթալլար իլէ իւզէրլէրի- նէ գօնուլան լէքէյի Հալէպ վիւայէթիւնտէ պէ- նիմ կիւնիւմտէ թէքերիւր էտէրէք սյնի լէքէ- յի պու վիւայէթ իւզէրինէ գօմայաճագըմ, տէմիշ: Թէվաթուրուն պիրիսի պուտուր: քէգալիք՝

Կիլիկեան Կսկիճնէր նամ ըէսալէտէ՛ վե- հափառ Սահակ Կաթողիկոսուն փաթըրիքխանէյէ իսիթապէն եազտըզ պիր մէքթուպունտա մէզ- քիւր ճէլալ Պէյ հագզընտա շու աթիտէքի մա- լիւմաթը եազըյօր,

«Ճէլալ Պէյիմ Գօնիա փոխադրուիլը բոչոր ցաւերուն վրայ նոր ցաւ մը եղաւ, նա բոչոր հոգւոյ հակառակ եր տարագրական ֆաղակա-

նորքեան. մեզի յայի կը ցաւեր ան նախըն-  
 քաց քշուառնորքեան վրայ, բայց յեր կարող  
 դարման սանիչ. բայց վերջապէս սգացնան  
 գոհն եղաւ... Վշի եւ սառապակիսի ցեղը  
 անդարմանեղի կորուստ մը ունեցաւ յանցիկ  
 նորին Վսեմնորքեան, վերջին այցելութեան  
 գրեթէ արժանագոյ մեկնեցաւ, եւ եկեղեցոյ  
 գաւիթին մէջ գաղթականաց շէղծակոյնքը տե-  
 նեղոյ՝ յայտարարեց «Երանի գեղինը պատեր  
 եւ գլու պլիւր, քան տեսնուած քշուառնորքիւնը»

Պու վալի ծ'լալ Պէյ՝ Սթամպուլտան եանի  
 էնվէր վէ Թալաթըն էմիրլէրինի իճրա էթ-  
 մէտիյի իչիւն Հալէպտէն ազլ օլուպ Գօնիա  
 վալիսի Թային օլտուղունտա Վերապատիւ Ն.  
 Աշճեան օրատա իտի. միւմաիլէն տախի՝ կա-  
 թողիկոս հազրէթլէրի միւսիւլլիւ զայէթ պէօ-  
 յիւք մեթհիյէլէր Ետիյօր իտի. Գնիատա տա-  
 խի Սթամպուլտաքի կէնճ Թիւրքլէլ իլէ հէմէֆ-  
 քեար օլմատըզը իչիւն ազըպէթ ազլ օլունուպ  
 Սթամպուլա կէթմիշտիբ:

Հալէպ վալիսինտէն պաշգա, իքինճի —

ՏԵՕՐՏԻՒՆՃԻԻ ՕՐՏՈՒՅՈՒ ՀԻԻՄԱՅՈՒՆ

ԳՕՄԱՆՏԱՆԸ ՃԷՄԱԼ ՓԱՇԱՆԸՆ ՄՈՒԱՄԵԼԱՍԸ

Մալիւմիւ ամմէ տիբ քի ծէմալ փաշա՝  
 իթթիհատ վէ Թերազգի շիրքէթինին իւչ տէլիւ՝

լէրինտէն պիրիսի իտի. Տէնիլիբ քի Սթամպուլտա  
 շօգ տէֆա էնվէր վէ Թալաթ իլէ ուլուշմազ  
 իտի. Անլէր տէ քէնտինի 4ճիւ օրտույա գօ-  
 մանաան Թային էտիպ Սուրիայա սավտըլար:

Քէնտինին եազմըլ օլտուղու **Memories of**  
**a Turkish Statesman** նամ քիթապընտա էրմէ-  
 նի մէսէլէսի հազընտա 30 սահիֆէ գատար  
 ուզուն պիր պապ եազմըլ տըր: Մէզքիւր պապ-  
 տա էրմէնիլէրի սիւրկիւն էթմէք լազըմ իսէ  
 Գօնիա, Գօսթիմանի վէ էնկիւրի վիլայէթլէրի-  
 նէ կէօնտէրիմէլի տետիյինի, Փագաթ քէնտի-  
 սի ասքէր զօմանտանը օլուպ սէվքիյէթ իշի  
 միւլքիյէնին վազիֆէսի օլտուղունտան մէնինէ  
 գատիր օլամամըլ իսէտէ՝ ճիւմլէ էրմէնիլէրի  
 Տէր էլ Զօրա կէօնտէրմէքտէն իսէ՝ շալըշպ  
 անլէրտէն 150.000 էրմէնիլէր Սուրիա վէ Հա-  
 լէպ վիլայէթլէրինտէ եէրլէշտիրտիյինի իթտիա  
 էտիյօր. քէզալիք քէնտիսի շախսէն Հալէպտէն  
 Պօզանթիյա գատար կէտիպ հէր եհրտե օրտու  
 տէփօլարընտան մուհաճիր էրմէնիլէրէ էքմէք  
 վէրիմէսինէ վէ իասթալարընա տօքթօրլար  
 պազտըլարը հալտէ իւճրէթլէրինին վէրիմէ-  
 սինէ, իրատէ էթտիյինի եազըլօր:

Քէզալիք եօլտա եօլագտա անլէրէ պիր  
 կէօնէ սըզընթը էտիլմէմէք իչիւն քէնտինին  
 հէօքմիւ տաիրէսինտէ օլան մէմուրլարա էմը  
 էթտիյինի եազըլօր:

Կրկիկեան կսկիծներ նամ քիթապտա վե-  
հափառ Սահակ Կաթողիկոսուն եազարղը շու  
սէօզլէր աախի Ճէմալ Փաշայը թաստըգ էտի-  
յօր,

«Ճանապարհին պասահածներու մասին  
խոսացաւ ծպտիալ պաշտոնեաներ յրկէր  
զննութիւն ընելու համար, եւ յանցաւորները  
մահուամբ պատժել. . . »

Ճէմալ Փաշանըն վեհափառա եազարղը  
շու մէքթուպ տախի տիկէրլէրէ, նիսպէթէն շեվ-  
գաթլը պուրունտուղունու իսպաթ հտեր,

Հալէպ էրմէնի Կաթողիկոսուղունա,

1-նի, — Մուխթելիճ մէվազիյէ սէվգ օ-  
լունան էհալիսէն հեր հանկըսընըն մալը Եախ-  
սի վէ նամուսունա քեհավուզ վազը օլու-  
յօր՝մու, էկէր օլույօր իսէ եախօս օլմու Իսէ  
վագաա քէսրին էսէտէ պանա պիլիսիքմէնիգի  
րիհա էտերիմ:

2-ննի - Միւմֆիւն օլան մուալէնէք վէ  
սուհուլէք կէօսքերիլէնէք սիւ:

Տէօրսիւննիւ օրսու զօմանսանը  
վէ պահրիյէ նազըրը

Կէլէլիմ պէնիմ քէնտի թէճրիւպէմէ:

Պիգ Սիս իլէ Հալէպ արասընտա կէտէր  
իքէն մահալ մահալ աաքէր զապիթլէրի կէլիպ  
պերապէր կէթտիլէր. ձէմալ Փաշանըն էմրի ի-  
լէ օլտուղունու սէօյլէտիլէր: Ալէնի իլանլար  
էտիպ, մուհաճիրլէրէ զահմէթ վէրհնլէրին շէ-  
տիտէն թէքտիր օլաճագլարընը պէյան էթտի-  
լէր: Պիգէ զահմէթ վէրհն քէօյլիւլէր, Անիգա Ա-  
րապլար վէ միւլքիւլէտէն թային օլան ժանտար-  
մալար իտիլէր՝ աաքէրլէր հիշ պիր Ֆէնալըգ էթ-  
մէտիքտէն պաշգա տախիմա մուհաֆագա էթտի-  
լէր:

Շու հիսապլարտան պէն քէնտիմ զանմը-  
շըմ քի Յրաթ ըրմաղը քէնարընտա պիգի գուր-  
շունուն զարընտա տիւզմիւլլէր իքէն Պար-  
փութ վէ Տիյարպէքիրտէ էթտիքլէրի կիպի  
վուրուպ թէլէֆ էթմէզտէն տաղըթտըզլարընըն  
սէպէպի գօմանտան Ճէմալ Փաշանըն Սթամպուլ  
էմրիլի թաստըգ էթմէմէսի օլմուշ օլմալը տըր:

Պու պապտէ պու մէսէլէյէ միւթէտիւր  
օլան հէր հանկը պիր տօսթա թափսիյէ էտերիմ  
քի Կիլիկեան Կսկիծներ նամ ըհալէյի Պէյ-  
րութտա Զաքարիա էֆ. Պգտիկեանա եազարազ  
էլտէ էտիպ օգուսունլար: Անը օգույանլար՝  
Կիլիկիա թարաֆընտան կէլէն զաղթականլար,  
մէմլէքէթին պաշքա ետրլէրինտէն կէլէնլէրէ  
նիսպէթէն՝ ըհալթ օլտուզլարընա՝ պաշըճա

սէպէպ, Վեհափառ Սահակ Կաթողիկոսուն ար-  
 գունալարը վէ եօրուլմագ պիւմէմիշ մուրաճա-  
 սթլարը օլտուղունա շիւպհէ էթմէյէճէք տիր-  
 լէր: Մովսէս Մարգարէ պիւլէ՝ մէգքիւր արգու-  
 հալլարտա իպրագ օլան հիւմիյէթ վէ սէվամէթի  
 գուլլանսա իտի, չօգ ինթիմալ, Փարաոնուն  
 եիւրէյի օլ գատար սէրթ գալմայաճագ իտի:

Պալատէ պէյան էտիլէն Ֆրաթ ըրմաղը  
 վուգուաթլարընտան գօրգմուշ օլարագ Հալէ-  
 պէ նազլը մէքետն էթմէնին չարէսինէ տիւշիւ-  
 նիւր իքէն՝ խաթըմա կէլտի քի պիր գուվվէթ-  
 լի արգուհալ եաղտըրըպ ճէմալ Փաշայա կէօն-  
 տէրէյիմ, խայրը օլմագ իսէ գիշանը տսխի  
 օլմագ, տէտիմ:

**ՃԼՄԱԼ ՓԱՇԱՆՆԸՆ ԵԱՐՏՈՒՄԸ**

Սապըգ Ատանա վալիսի ճէմալ Փաշա հագ-  
 րէթլէրի՝ Պաղէստին վէ Սուրիատա մուհարէպի  
 էտէն 4ճի Օսմանլը օրտուսունուն ամիրի մութ-  
 լագը օլուպ Երուսաղէմտէ պուլունտուղունու  
 իշիթտիյիմ կիպի, պիր գուվվէթլի արգուհալ  
 եաղտըրըպ կէօնտէրաիմ. լաքին ճէվապ ալմա-  
 մըշ իտիմ:

Վագթ միրուրը իլէ՝ պիր կիւն, Հալէպէ  
 կէլտիյինի իշիթտիմ, հէման սըհէթիմ իշիւն  
 պիր Տօգթօրտան մուայէնէ օլաճաղըմը սէրէշ-  
 թէ էտէրէք՝ սէվգիյէթ մէմուրունսան բուխ-

սաթ ալըպ Հալէպէ կէթտիմ. ճէմալ Փաշանըն  
 Ալաման ճէնէրալարընտան պիրի իլէ հ թէլտէ  
 թաամ էտէճէյինի թահգիգ էթտիմ. տէրհալ  
 էլպիտէյի բէսմիյէմի կէյինիպ, հօթէլին գափու-  
 սունտա Ֆիլան մէվգիտէ տուրմայը գարար էյ-  
 լէտիմ, իքի տէֆա գապթիյէլէրտէն գօվուլտոււմ  
 իսէտէ՝ ազըպէթ պիր թագըմ մէմուրլարա գա-  
 րըշըպ, անլէրտէն պիրիսիյիմ կիպի եէօրիւյիւպ  
 հօթէլին գափուսունա եէթիշտիմ, մէմուրլար  
 կիրտիլէր, պէն կիրէմէտիմ. գապթիյէլէր կէլիւր  
 գօլումտան թութուպ աշաղը աթար գօրգուսու-  
 նու չէքիյօր իտիմ, լաքին հէր թէնիլիքէյի ան-  
 լըմա ալըպ՝ Փաշանըն տըշարը չըգմասընը  
 պէքլէտիմ. հէր տաքիքէմ պիր սէնէ գատար  
 ուղուն օլույօրտու. ազըպէթ տըշարը չըգտը-  
 լար, լաքին պէնիմ թարաֆըմա տիյի, աքսի  
 թարաֆա կիթտիլէր, էյվա՛ն պու ֆուրսաթաա  
 կէթտի տիւշիւնիւյօր իտիմ, պիրտէն օրատան  
 տիօնիւպ պէնիմ թարաֆըմա կէլտի, պէնի  
 կէօրիւր կէօրմէգ պիլտի, «Նէ՞ իսթէյօրսուն  
 կէլթմէնեան» տէտի. «Փաշամ մուհաճիրիմ, օն  
 սէքիգ պաշ Փամիլեա իլէ Մէսքէնէտէ միւթէ-  
 մէքքիւնում, լութֆէն վէ մէրհամէթէն Հալէպէ  
 նազլիմի էմրու ֆէրման էթմէնիգի իսթիրհամ  
 հտիյօրում, իրատէ սիգին տիր էֆէնտիմ» սէ-  
 տիմ: Արգուհալըմը էլիմտէն ալտը, «Պու էմրի  
 Գուսուս Եէրիֆտէն վէրմիշ իտիմ, հիշիւն իճ-

րա օլմամը» տէտի, «Խապէրիմ եօդ փաշամ»  
 տէտիմ: Տէրնալ գալէմինի չըգարըպ սէրիէն  
 էմրի ճէտիտ եազըպ էլիմէ վէրտիքտէն սօնրա  
 կէչտի կիթտի: Պու մու վաֆֆաղիյէթ Ատանատա  
 քէնտինին մուայէթինտէ թէշըիլ օլան մէպու-  
 սան մէճլիսինտէ ազա օլտողումըն մէյվէսի իտի:  
 էմրի օղլում Աւետիսէ կէօնտէրտիմ, բիշվէթ  
 իլէ պիզի Մէսլէնէտէն չըգարմայան մէմուրլաը՝  
 բիշվէթսիզ էմրէ իթաաթ էթմիշլէր: Պիը գաչ  
 կիւն սօնրա պիւթիւն աիլէ Հալէպէ կէլտիլէր,  
 պէօյլէճէ պիզ Տէր էլ Զօրա կիթմէտէն խելաս  
 օլտուզ:

**ՀԱԼԷՊՏԷ ՀԱՅԱԹՐԱՐԶ**

Հալէպ հայաթըմըզ 1917տէ պաշլայըպ պիը  
 սչուզ սէնէ տէվամ էթտի: Օրատա էսարէթտէ  
 իտիյիմիզի հիսս էթմէզ իտիք: Հայլար չօղալ-  
 մըշ Հալէպի առէթա Հայաստան էթմիշ իտիլէր,  
 Հաճընըմըզտան տախի օրատա չօգ տօսթլար  
 պուլտուզ. քիլիսս, մէքթէպ վէ միլլի մէշղու-  
 լիյէթլէրէ կիրիպ, չօգ մութլու օլտուզ, Ֆիէ-  
 բիմիզտէն, էօլիւմ տէհէթի թախֆիք օլմուշ-  
 տու:

**ԻՆԿԻԼԻԶ ՕՐՏՈՒՍՈՒՆՈՒՆ ՀԱԼԷՊԷ ԿԻՐՄԷՍԻ**

1918ճի սէնէնին եազ էյամընտա պիը  
 կիւն պիը հէյճան վազը օլուպ սօգազլարտան

հէրքէս գօշմագտա «Ինկիլիզ ասքէրի կէլիյօր»  
 տէմէքտէ իտիլէր. պէնտէ գօշտոււմ, պուլտոււմ-  
 քի թիւրք մէմուլլար վէ Ալաման ճէնէրալլարը  
 պարութ խանէյի աթէշէ վէրտիքտէն սօնկրա,  
 թէլաշ իլէ, սէրայտա հէր շէյի օլտուղու կիպի  
 պրազըպ Ֆիրար էտիյօրլար: Ազ սօնկրա Ինկի-  
 լիզ օրտուսու Հալէպէ կիրտի: Պուլունտուղում  
 սօգազտան կէչիպ տօղրու հիւքիւմէթ գօնա-  
 ղընա կէտիպ անը գապթ վէ իշղալ էթտիլէր:  
 Պէն եիւքսէք պիը եէր էլտէ էտիպ, օրատան  
 պիլտիյիմ պիը գաչ լուղէթ ինկիլիզճէ իլէ  
 I am glad to see you. You well come եանի  
 «սիզի կէօրտիւլիւմէ սէվինիրիմ. խօշ կէլտի-  
 նիզ» պաղըրիյօր իտիմ:

Ճէնէյալ Ալէնպի թաբաֆընտան արթըզ  
 թիւրքլէրին հիւքիւմէթ վէ գուլմու խիթամ պու-  
 լուպ միւթթիհիտ տէօվէթլէրի սայէսինտէ ար-  
 թըգ ասայիշ վէ սէլամէթ պազի օլաճաղը, վէ  
 էհալինին հիշ պիը շէյտէն գօրգմագսըզ հէրքէս  
 իշի իլէ մէշղուլ օլմագ կերէք իտիյինէ տայիը  
 իլանլար էտիլտի: Օլ կիւնլէր հէր եիւզտէ թէ-  
 պէսսիւմ հէր գալպտէ մէսէրրէթ փարլայօր իտի:

**ԻՆԿԻԼԻԶԼԷՐԻՆ ՍՈՒՐԻԱՏԱՆ ՍՕՆԿՐԱ**

**ԿԻԼԻԿԻԱՅԸ ԶԱՊԹ ԼԹՄԷԼԷՐԻ**

Ինկիլիզ օրտուսու Հալէպտէ էյլէնմէյիպ  
 արշ էտիպ Ստանա վիլայէթինի տախի գապթ

եթմիշէր թիւրք հէօքիւմէթի օրատան տախի գաչըպ Զամանթայա կէթմիշ իտիլէր: Ինկիլիզ ասքէրլէրի պէրդէն թիւրքլէրի թագիպ եթտիքլիւրի միսիլու Ֆրանսըզլարտա պահրէն զըրհլըլարը իլէ Ագ տէնիզին քէնարընտա պուլունան իսքէլէ շէհրլէրի գապթ էտէրէք Մէրսինէ եէթիշմիշլէր: օրատան շըմէնտիֆէր իլէ Ատանայա կէլիպ Ինկիլիզլէր իլէ պիւլէշմիշ իտիլէր: Պունտան սօնկրա չօգ կէշմէտի 1918ճի սէնէնին Նոյեմբեր ալընտա միւթէրէքէ տախի իլան օլունտու:

**ՀԱՆԷՊՏԷՆ ԱՏԱՆԱՅԱ ԱՎ ԷԹԻՄԻՉ**

Ինկիլիզ վէ Ֆրանսըզ գուվվէթլէրի, Ատանայը մէրդէպ էտէրէք Կիլիկյալը Հայլարը օրատա եէրլէշտիրմէք իշիւն պիւր սչնէ թէքմիլ մուհնապպէթ վէ իթթիֆագ իլէ չալըշտըլար: Թիւրք էհալի ալթըզ Օսմանլը հէօքիւմէթի իշիւն գաթը իւմիւտ օլմուշ գուգու կիպի միւթթէհիտ տէօվլէթլէրէ միթիւ օլույօր իտիլէր:

Ինկիլիզ ասքէրլէրի՝ մուհնաճիր էրմէնիլէրի տաղըլմըշ օլտուզլարը, Արապիսթան վէ Սուրիյա մէմլէքէթլէրինտէն թօփլալըպ քէգալիք էրմէնի գարը վէ զըզլարը Թիւրք հարամլարընտան Արապ վէ Գիւլտլէրին էվլէրինտէն տէվշիրիպ Ատանայա կէթիւրիյօր Ֆրանսըզլարա թէս-

լիմ էտիյօր իտիլէր: Ֆրանսըզլար՝ էրմէնի կէնճլէրինի թալիմ էտիպ միւլսթէլէֆ պիւր օրտու թէշկիլի իլէ մէշղուլ օլույօրլար իտի. քէգալիք անլէրտէն ժանտարմա վէ փօլիսլէր թային էտիյօրլար իտի: հէմ տախի գայմագամ վէ միւտիւրլէր էրմէնիլէրտէն թային էտիլիյօրուտու: Հաճըն, Զէյթուն, Մարաշ, Այնթապ, Գիլիս, Ուրֆա վէ Տէօթ կօլ կիպի շէհրլէրտէ Ֆրանսըզ պայրագլարընը ասըպ հէր շէհրին էհալիսինի մուհնաֆագա էտէճէքլէրինի՝ իլան ու պէյան էտիյօրլար իտի:

Անլէրին պու իլան վէ վատլարընա պիւնայէն էհալի հեր թալաֆտան մէսէրլէթ իլէ Կիլիկիայա ազըպ կէտիյօրլար իտի:

Պիզ տախի մա աիլէ 1919ուհնճու սէնէնին պիտայէթինտէ Հալէպի պրագըպ շատ ու մէսուր Ստանայա կէթտիք. էմլագ վէ էմվալըմըգտան զալանլարը պուլուպ եէտիմիզէ ալտըզ. մէմնուն վէ մէսրուր մաղագսմըզը աչըպ իշիմլգէ միւպաշէրէթ էյլէտիք: Թիւրք տօսթլարըմըզ պիլէ կէօրիւշմէյէ կէլիպ՝ սալիմէն ալտէթիմիզտէն տօլալը պիզի թէպրիք էտիյօր իտիլէր: Մէքթէպլէր աչըլտը, օլլան վէ զըզլարըմըզ թալիմ օլունույօր իտիլէր. պիգտէ կէրէք քիլիսա վէ կէրէք միլի մէքթէպլէրտէ Փարզլարըմըզը իֆա էտիյօր, հիւրբիյէթ վէ վիճտան իւզրէ Ալլահա սէճտէ վէ իպստէթ էտիյօր վէ

իւզերիմիզէ ասըլան պէօյիւք տէօվեթլէրին պայրաղը սայէսինտէ ասայիշ իլէ վագթըմըզը կէջիրիյօր իտիք:

Էվլատլարըմ Աւետիս վ! Աբրահամ Ազիզիէ սէմթինտէ պուլունան Չէրքէզ վէ Թիւրքլէր արասընտա քեաըլը պիր ախգ ու իթայա պաշլայըլ օլ թարաֆա պիր գաշ սէֆէր էտէրէք Ատանատան քիւլլեյէթլի մալըֆաթըրա կէօթիւրիւզ օրատան գօյուն սիւրիւսիւ կէթիրիւզ Ատանատա սաթըյօրլար իտի:

ԻՆԿԻԼԻԳԼԷՐ և ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՉԷՔԻԼԻՊ

ՊԱՂԵՍԻՆԷ ԿԷԹՄԷԼԷՐԻ

Ինկիլիզ հէօքիւմէթի Արապլարը քէնտի թարաֆլարընա ճելլի էթմէր իշիւն, 1915տէ անլէր իլէ պիր ահանամէ իմգալայըլ Մէքքէ Շէյխի Հիւսէյինի Խալիֆ վէ Սուլթան Նասսի էյլէտի: Հիւսէյինին օլլու պու Փուրսաթ իլէ Սիւրիայը էլտէ էտիւզ Իրազ իլէ պիրլէշտիրէրէք, Հարունու Րէշիա գէմանը կիպի գուվլէթլի վէ պէօյիւք պիր հէօքիւմէթ էլտէ էթմէնին էհթիմալիյէթինէ խայալլատը. պու իւմիւտ իլէ Ինկիլիզ վէ Արապ ահանամէսէ 1915տէ իքի տէօվլէթլէր մէյանիսինտէ իմգալանըլ Արապ սաքէրլէրի Ինկիլիզ սաքէրլէրի իլէ միւթթէֆիէն հարալ էտիւզ Սուրիայը պիրլիքտէ ալմըշլար իտի:

Հալ պու քի Ինկիլիզլէր մէզքիւր Արապ Ինկիլիզ ահանամէսինտէն պիր սէնէ սօնկրատա էանի 1916տա Ֆրանսըզլար իլէ պիր կիզլի ահանամէ իմգալամըշ. պու սօնկրաքինէ Սայքօ-Փէքօ ահանամէսի թապիր էտիլիյօր իտի: Պու կիզլի ահանամէտէ Ինկիլիզլէր ֆիւթիւհաթը գազանսըզլարընտա քէնտիլէր՝ Պաղէստին, Պաղտատ, վէ Մուսուլա գանաաթ էտիւզ, Սիւրիա իլէ Կալիկիայը Փրանսըզլարա պրազմայա բազի օլմուշլար: Հաքին, Ֆրանսըզլար դարպտա Ալաման իլէ պօղազ պօղազս: օլտուղունտան օրատան սաքէր կէթիրէմէմիշ. Սուրիայ վէ Կիլիկիայը Իիկիլիզ իլէ Արապլար ալմըշլար. էրմէնիլէրի Ինկիլիզլէր թօփլայըլ քիւլլեյէթլի մէսարիֆլ'ը էտէրէք Ատանայա կէթիրմիշ վէ սայիր սէպէպլէր իլէ Ինկիլիզ էաղմայը ատիլանէ թէվզի օլունմասընը իսթէմիշ. Ֆրանսըզ իսէ պու միսուլլու սէպէպլէրի գապուլ էթմէյիւզ աքէրինի չէքմէսի Սուրիայ իլէ Կիլիկիայը էալընըզ քէնտիսինէ թէսլիմ էտիլմէսինի ահանամէ միւճիւզ թալապ էյլէմիշ, պու միւնագա նէթիճէսի Ինկիլիզլէր Մարաշտա վէ սայիր էէրլէրտէ պէօյիւք մէսարիֆ իլէ գըշլա էափմաղա մէշղուլ իքէն, կիւճէնիւզ ափանսըզ սաքէրլէրինի չէքիւզ Պաղէստինէ կէթտիլէր:

Գուզու կիպի օլան Թիւրքլէր Իիկիլիզլէր

կէթտիյինի Յրանսըզըն եալընըզ զալտըզընը խապէր ալըր ալմազ քենտիլէրի աչըլան Փուր- սաթը կէօրէրէք գուտուրմուշ ճանավարա թահ- վիլ օլտուլար: Յրանսըզլարըն պայրազը պու- լունան հէր մահալա չէթէլէր հիւճիւմ էյլէտի- լէր:

Իիկիլիզլէր Մարաշը 1919ճու սէնէնին սօն այընտա պրագմըշ իտիլէր. 1920ճի սէնէնին Յունվար այընտա Թիւրքլէր Յրանսըզլարա հիւ- ճիւմէտիպ իւշ հաֆթա զարֆընտա շէհրի զապթա վէ Յրանսըզլարը զարտա գըշտա Ֆիրարա մէճ- պուր էքտիլէր. էրմէնիլէր գըսմէն մուհարէպի- տէ Թիւրքլէրտէն, գըսմէնտէ Ֆիրար էտէր իքէն զար վէ պուզլար արասընտա տօնուպ թէ- լէֆ օլտուլար: Անլէրտէն պաքիսինէ փէրուշա- նիյէթ իլէ Ատանայա տիւշտիւքլէրի հալա խայա- լըմտա պիր խարիթա կիպի տուրույօր: Պուն- տան սօնկրա Քիմալականլար Հաճընը Տէօրթ- եօլու Զէյթունու Այնթապը Ուրֆա վէ ճիւմլէ Յրանսըզ պայրազը պուլունան մէրքէզլէրի պի- րէր պիրէր զապթ էտիպ եէրլէրինի ալտըլար:

**ԱՒԵՏԻՍԻՆ ՀԱՃՐՆՏԱ ԳԱՓԱՆՄԱՍԸ**

1919ճու սէնէնին սօն ալարընտա՝ Աւե- տիս վէ Աբրահամ 44 տէվէ տէնկի մալը ֆա- թուրա իլէ Ազիզիէյէ պիր սէֆէր տահա էթմէք իւզրէ Ատանայը պրագտըլար: Իիկիլիզլէր տա-

հա Պաղէստինէ կէթմէմիշ իտիլէր. լաքին ազ սօնկրա կէթտիլէր էվլատլարըմ Հաճընա վալ օլտուզլարընտա օլսէնէ գըշ զայէթ շիտտէթ քէսպ էթտիյինալէն մալ իլէ պիրլիքտէ Հաճըն- տա զափանըպ գալըրլար: Գարշը տաղլարը կէչ- մէք միւմքիւն . լուպ օլմատըղնը սընամագ իւզրէ Աբրահամ Շար տէրէսի նամ մահալա կէ- տէր միւմքիւնինի պուլտուղունտա մալ օլմասա պիլէ քէնտիսի եալընըզ Ազիզիյէյէ կէթմէյէ մէրամ էտէր. Շար տէրէտէն էօթէ կէթմէք միւմքիւնսիւզ օլտուղունու պուլմագ իլէ կէրի տէօնէր, լաքին օրատա իլք տէֆա օլարագ պա- զը շէրքէզ տօսթլարտան, Թիւրքլէլին գուրու տէրէ նամ մահալտա պէօյիւք թէտարիք կէ - րիւյօրլար գըշ կէչէր կէչմէզ Հաճընա հիւճմ է- տիճէքլէրինին խապէրինի ալըր. մէզքիւր խապէրի Հաճընլըլարա վէրտիքտէն սօնկրա քէնտիսի Ատանայա կէլտի Աւետիս 44 տէվէ տէնկի՝ մալ իլէ Հաճընտա զափանտը գալտը:

Ահվալ սիւրաթ իլէ Ֆէնալաշտը, Թիւրք չէթէլէրի հէր թարաֆը ալտըլար, պիր գաշ պ ն Թիւրք Հաճընա հիւճիւմ ալաճէթլէրի կէօս Լ- րէրլէր: Աւետիս օլ հալու քէյֆիյէթտէ Հաճըն- տան կէլէպիլիը իտի. լաքին արլանըր, եէտ ն- տէ պուլունան մալլարը միւհթաճ հէմլիլէ- րիմիզի թէվզի էտէր, շէհրի մուհաֆագ . ն լէրին պիրիսի օլուպ 60 սուվարի Հայ աւլիլ-

լերէ գօմանտա էտէր:

Անվալ կէթտիքճէ ֆէնալաշտը, իլը տէֆա կէտիսլ կէլէն քէրպան քէսիլտի, սօնկրատան սաի պիլէ կէլմէզ օլտու, տահա սօնկրա թէլէկըրաֆտա տուրտու իթիթիլաթ պիլէպիլէթիւն տուր օլտու: Ե՛նէ տէ կեանտա պիր կիզլի ստի իլէ պիր իքի տէֆա թէյարէ իլէ մուխապէրէ էտիլտի: Թիւրքլէր՝ Հաճընլըլարա Ֆրանսա պայրազընա էնտիրմէք շարթը իլէ աֆլլըզ վէ մուսէլահա վատ էտէրլէր, լաքին Հաճընլըլար գապուլ էթմէզլէր. իլը տէֆասընտա միւթէատաիտարգունալլար վէ թէլէրաֆլար ալարգ. անլէրի Ատանատաքի Ֆրանսըզ վալիսի միւսիւ Պրօմօնա թագտիմ էթմէյի կէտէնլէրին պիրիսի պէն իտիմ:

Իլը տէֆա պիր միգտար մուսավէնաթ կէօնտէրտիլէր իսէտէ նէթիճէսիզ վէ դաշրի քիաֆի իտիլէր: Ֆրանսըզլար իսթէյօր իտիլէր քի էրմէնի սաքէրլէր իլէ մուհարէպէ տէվամ էտիլսին, Հաճըն Թիւրք իլէ Ֆրանսըզլարըն գապթընտա օլան մահալէրին սինօրունտա օլտուդունտան «Օրասը պիլէթիւն վիլայէթին գափուսու տուր մուհաֆագասը էլզէմ տիր» տէյօր իտիլէր. լաքին Ֆրանսատան եարտըմ ալամայօրլար իտի վէ օնուտա աշըզ տէմէյիպ մէզհուլ սէօզլէր իլէ պիզի էյլէյօր իտի:

Հաճընտան սալթ Ֆրանսըզլարա տէյիլ:

հէր թարաֆա վէ խուսուսա Ատանատաքի Ազգային մէճլիսլէրէ միւրաճաաթլար էտիլիյօր իտի: Անլէրտէ իսթէյօր իտիլէրքի Հաճըն Թիւրքլէր իլէ մուհարէպէյի տէվամ էյլէսինլէր. վէ թէլսիլէֆ իլէ տէրիմ քի չօզ տէֆա հիչ պիր ելրտէն եարտըմ եօզ իքէն եարտըմ կէլիյօր եօլլու մուղայիլի հագիգաթ խապէրլէր կէօնտէրտիլէր, մագսէթլէրի Հաճըն թէլէֆ օլտուն քի միլլէթ գուրթուլտուն իթիգաթը պաթըլէ իտի. մա թէլսիլէֆ Հաճըն թէլէֆ օլտու եէնէ միլլէթ գուրթուլմատը:

1920ճի սէնէնին Ապրիլ ալընտա Աւետիստէն Ֆրանսըզ հուրուֆաթ իլէ էրմէնիճէ լիսանտա էն սօն պիր թէլէկրաֆ ալարմ. «Պաշարուած ենք դիմեցէք» տէմիշ իտի: Ախէրլէր տախի այնի մանատա թէլէկրաֆ կէօնտէրմիշ իտիլէր: Վվալիյէ վէ քէնտինին զէվճէսինէ միւրէճաաթլար էթտիք: Անլէր Հաճըն նէ գատար տայանըրսա Ատանատա քէնտիլէր իշիւն օլ գատար ֆաիտէլի օլուր տիւշիւնտիլէր: Պայրագլարընը մուհաֆագա էտէմիյօրլար իտի իսէ հիչ տէյիլ էհալիյի Հաճընտան չըգարմայա օլտուն եարտըմ էթմէտիլէր եա էտէմէտիլէր:

Ֆրանսըզլար տէյիլ սալթ Թիւրքլէր իլէ իլլա Արապլար իլէ սախի սուհարէպէյէ մէճպուր օլտուլար:

### ՀԱՃՐՆՐՆ ՏԻՒՇՄԷՍԻ

Թիւրքլէր 1920 Փետրվարտա Մարաշը Տրանսըզլարըն էլինտէն ալտըգտան սօնկրա Հաճըն իւզէրինէ արշ էտիպ փեշին օրատա պու-  
 տունան շէթէլէր իլէ պիրլիքտէ շէհրի եագմայա  
 էհալիլի գըլըճտան կէշիրմէյէ նիյէթլէրինի ա-  
 լէնին պէյան վէ իլան էտէրլէր. լաքին Յ հաճ-  
 թա գարֆընտա Մարաշը ալտըզլարը գօլալըգ  
 իլէ Հաճընը ալամատըլար. Հաճընըն մուհարէ-  
 պէսի սէքիգ մահ տէփամ էթմիշտիր. Թիւրքլէր  
 27 տաֆա հիւճմ էթմիշ մաղլուպէն կէրի շէ-  
 քիլմիշտիրլէր իշինտէ եաշայան վազաալարը  
 կէօզլէրի իլէ կէօրէն պիր Ամէրիգալը միսիօ-  
 նէրուհինին շէհատէթինճէ «Հաճըն մաղլուպի-  
 յէթտէն տէյիլ աճլըգտան թէսլիմ օլտու»: Ա-  
 խըրլարտա հայվան սօգազլարտա քէտի քէօփէք  
 գալմամըշ իտի: Ախէր պիր միսիօնէրուհի  
 եագտըղը քիթապընտա էթտիշի շէհատէթինէ  
 նագարէն՝ Թիւրքլէր քէնտիլէրինի տօլամաճտան  
 չաթաղա կէօթիւրիւր իլէն ալալարընտան կէշ-  
 տիլէրի Թիւրք լեշէրինին թէաֆիւնիւ տա-  
 յանըլմագ տէրեճէտէ օլմուշտուր: Թիւրքլէրին  
 կէթիրտիլլէրի իլք թօփու Հայ ապէրլէր ան-  
 լէրի պասըպ էլլէրինտէն ալալագ շէհրէ գատար  
 կէթիրմիշլէր: Ներ հալ ու քէյֆիյէթլէրի պիր-  
 լիքտէ հիսապա ալարագ հիշ պիր եէքտէ Հա-

ճնտա օլտուղու կիպի շէճիանէ մուգալէմէթ  
 օլամամըշ իտի: Լաքին էհալի աճ վէ պի իլաճ  
 պրագըլարըզլարընըն նէթիճէսի Հաճըն 1920ճի  
 սէնէնին Սեպ. ալընըն 15տէ միւհթէրիքէն թէ-  
 լէֆ էտիլմիշտիր:

Հաճընը մուհաֆագա էտէն մուհարրիպլէր-  
 տէն 400 գատար կէնճ ապէրլէր աթէշի եա-  
 րըպ գաշմըշլար: Թիւրքլէր անլէրի թագիպ էթ-  
 միշլէր իսէտէ տէրտէսթ էտէմէմիշլէր, անլէս  
 Հաճընտան Ատանայա գատար մահալ մահալ  
 փէշլէրինէ տիւշէն չէթէլէր իլէ մուհարէպէ էտէ  
 րէր Ատանայա վասլ օլտուլար:

#### ԱԻԵՏԻՍԻՆ ԷՕԼԻՒՍԻԻ

400- կէնճ ապէրլէրիմիգ Ատանայա վասլ  
 օլանա գատար Աւետիսին գատերինտէն խապէ-  
 րիմիգ եօգ իտի: անլէրին արասընտա քէնտիսի-  
 նի պուլամատըղըմըգտա տէրեայը էնտիշէյէ կի-  
 րիֆթար օլտուգ, ազըպէթ տօսթլարըմըղըն  
 պիրիսինին պիգիմ իշիթմէմիշ օլտուղումուգու  
 պիլմէյէրէք թագիյէ գըլըգըլ յէօզլէրինտէն գա-  
 րա խապլրի ալտրգ:

Հաճընը մուհաֆագա էթմէք իսթէլէնլէր  
 իրի սընըֆ կէնճլէր իտիլէր, պիր սընըֆ վար ի-  
 տիքի խարիճտէն էլլմիշ ֆէտաիլէր իտիլէր  
 պուլարըն րէէսի Սարգիս Ճէպէճեան նամ գաթ  
 իտի: Պու սընըֆ քիմսէլէրին մէպտէսի հէք

Թիւրք՝ Հայրն տիւշմէնի տիր, գապահաթլըր գապահաթսըր էօլմէլիտիր, մատէմքի Թիւրքլէր գապահաթսըրը գապահաթլըրտան թէֆրիք էթմէքսիգ հէր Հայր էօլտիւրտիւլէր, պիղ ալնի մէսլէք իլէ ինթիգամըմըրը ալմալըրըր տէյօրլար իտի. պու մէպտէ նէթիճէսի տէրունի Հաճընտա վէ ճիվարընտա եաշալտան Թիւրքլէրտէն էլլէրինէ տիւշէնի պիլա մէքհամէթ վուրմուշտուրլար:

Հաճընը մուհաֆագա էտէն աիկէր սրնրֆ կէնճլէր եէրլի Հաճընըր իտիլէր. պիղիմ Ա. ետիս պոնլարըն արասընտա պէլլի օլանլարըն պիրիսի իտի, Պունլարըն գանըշընճա տէրունի Հաճընտա պուլուռնան Թիւրք գօնշուլարը վէ անլէրին պիսուշ ալիլէսինի մահպուս հալինտէ արամըգտա սագլալապիլիբիղ լաքին, Թիւրքլէրին էթտիլի կիպի սուչսուղու թէֆրիք էթմէմէք, վէ անլէրի վուրմագ քէնտիմիգի անլէրին ալարընտա էնտիրմէք օլաճագ տըր:

Քէգալիք շէյին ճիվարընտա. պուլուռնան իսլամ գօնշուլար արասընտա էօթէտէն պէրուտօսթլարըմըր վար թի ալլէր պու գուլմա բաղր տէլի տիրլէր, պախուսուս շիքքէլլէրտէն պագր պէլլէր վար, ի անլէրին իշթիլագր Թիւրքլէրտէն իսէ պիղիմ իլէ տիր. տիւրլիւ եօլլար իլէ պուլուռն հագիգաթ օլտուղու մալիւմ օլմուշտուլ: Հիշ տէլիլ պու շէքքէգ գօնշուլար պի թարաֆ

տըրլար. նիւ՞չիւն չէգօք պիր գապիլէլի պիգէատու էտէլիմ...:

Մալիւմ տիւր քի տիւշմէնիմիգ պիղտէն հէմ չօգ հէմ գուլվէթլի տիր. նիւ՞չիւն միւտէպպիր պուլուռնմայալըմ:

Իլք սընըֆ քիմսէլլէրին էֆքեարընտա՝ եէրլի Հաճընլըլարըն էֆքեարը՝ մուհարլիպլէրէ կէվլէքլիք վէրմէք տիր. վէ օլ թասավուրլար պալըրաղընըն ալթընտա օլտուղլարը Ճրանսըր հէօքիւմէթինէ վէ պիղիմ միլլի մէնֆաաթլարըմըր խային պուլուռնմագ տըր: Անլէրին գանըշընճա Ճրանսըրլարա սատագաթլարընը քէնտիմէսլէքլէրի իլէ իսպաթ էտէճէքլէր անլէր քէնտիլէրէ պու կիւն եա եարըն եարտըմա կէլէճէքլէր:

Աւետիսին չէրքէլլէրտէն տօսթլարը օլտուղու ինքեար օլուռնմագ անլէրտէն հիշ պիրիսի հիշ պիր Հաճընլըլա պիր քէօթիլիլէք էթմիմիշիքէն պիղիմ Փէտաիլէր, անլէրտէն պագըլարընը եօլլարտա եօլճուլուգ էտէր իքէն, պիր պէլի միւսաֆիր օլտուղու խանէտէ եաթագ օտաւընա կիրիպ էօլտիւրտիւլէր. նէթիճէսի պիր Ամէրիգալը խօճանըն շէհատէթինէ կէօրէ Եամանլըտա Գաղըլըտա խասթէխանէտէ վէ խուսուսա Հէօքէճճէ քէօլլէրինտէ սագլանմըր էրմէնի մէքթէպ չօճուղլարընըն հէր պիրիսինի օլ չէրքէգ պէլլէրին տօսթլարը ճէպրէն ալըպ պի-

րէր պիրէր թէլէֆ էթմիշ տիրլէր, պու վագաա Աւետիսին գաթլինտէն սօնկրա վուգու պուլմուշ տուր, վէ անըն «չէգօք շէրքէզլէրի նիւչիւն տիւշմէն էտէլիմ», սայկըսընըն աօղրու օլտուղունու իսպաթ էյլէմիշտիր: Պիր, Թիւրք էօլտիրտիւք իսէ անլէր օն թանէ էօլտիւր մէտիլէ՞րմի:

Աւետիս 44 տէվէ տէնկի մալընը Հաճընտա ֆազիրլէրէ տաղըթաը. մայէթինէ 90 սուվարի ալըպ տիւշմէնլէլէ շէճաաթ իլէ գարշը գօտու: Անըն Հաճընտա գալմայա հիշ պիր մէճպուրիյէթի եօգ իտի իսթէրսէ պիրատէրի իլէ Ատանայա կէլէպիլիբ իտի, անըն էթտիյի ֆէտաքեարըրգլար վաթան փէրվէր պիրի օլտուղունու թէպայուն էթմէզլէ՞ր մի իտի: Նիւ՞չիւն էֆըիար մուպայէնէթի իչիւն պիրատէր պիրատէրի գաթլ էտէ իտի. ագըպէթ հանկը թարաֆըն թութտուղու մէպտէ միլլէթէ խայրը օլտուղու իսպաթ օլունտու:

Աւետիս վէֆաթ էթտիյինտէ 49 եաշընտա իտի, պէն վէ գէվճիմ շու շէյիսուխէթիմիգտէ մաթէմէ կիրիֆթար օլտուղ. գէվճեսի տուլ գալտը. եէտի էվլատը էօքսիւզ օլտուլար:

### ԿԻԼԻԿԻԱՆԸՆ ՊՕՇԱԼՄԱՍԸ

Հաճըն տիւշտիւրտէն սօնկրա պիր պուշուզ սէնէ տահա Ատանատա գալտըգ: էրմէնիլէր՞

Փրանսըզլարըն Կիլիկիայը Թիւրքէ թէսլիմ էթտիյինի պուլտուգլարընտա՝ Թիւրքիւն հիւքիւմէթի թահտընտա գալմագտան իսէ թէրրի վաթան էթմէյի թէրճիհ էյլէտիլէր. 1922 սէնհնին պահադ էյամընտա Մէրօինտէն վափօրլարտա տօլուպ պիր գըսմը Սիւրիայա պիր գըսմը Եունանիսթանա պաշգալար պաշգա թարաֆլարա կէտէրէք տաղըլտըլար:

Պիգիմ նասիպիմիգ Սիւրիայա կէթմէք օլտու:

Իլք տէֆա Պէյրութ շէհրինէ շրգտըգ. լաքին օրատա միւնասիպ եէր պուլմագ շէթին օլտուղունտան՝ Լիբանանտա ճիւնի նամ վէօյէ կէտիպ պէօյիւք աիլիմիգէ միւնասիպ պէօյիւք պիր խանէ իսթիճար էյլէտիք՝ մահալը մէգըիւտէ պիգտէն պաշքա իքի Աւետարանական խանէլեր տախի վար իտի, անլէր իլէ պիրլիյէ կէլիպ Կիրակիլէրի իպատէթ խըզմէթի էտէր իտիք. քէզալիք պիգիմ վէ սնլէրին չօճուգլարընը պիրլէշտիրիպ պիրտէ մէքթէպ պաշլատըգ:

Ագ սօնկրա Պէյրութտաքի քէմըին վաիգի վեր. Ենովք Հատիտեան տախի պիգէ իլավէ օլտու, արթըգ պիր միւնասիպ եէր պուլտուգ միւմաիլէն վեր: Հատիտեան պիգէ տախի վագ էտէր իտի:


Պու արատա պաղը վէրէմլի կէնճլէրին ան-

Am

վալընտան միւթէսիր օլտուգ, անլէրի էյիլիբ  
 էթմէք իչիւն նէ էտէպիլիբիզ տէյու տիւշիւ-  
 նիւս տուա էտիյօր իտիք, Վերապատիւ Հա-  
 տիտեան՝ Վեհափառ Սահակ Կաթողիկոս վէ Հայ  
 Կաթօլիքլէրին ըէիսի բուհանիսի իլէ տէֆաթէն  
 գօնուշտուգտան սօնկրա. մէգքիւր իւշ ըէէսի  
 բուհանիլէր մէսուլիյիթի տէրուհտէ էտէրէք իւք  
 եէրտէ պիր գաշ եաթագ իլէ իշէ միւսուշէրէթ  
 էյլէտիլէր:

Պէն 1924ձի սէնէ պէ թէքրար Ամէրիգա-  
 յա կէլմէյէ գարար էյլէտիմ. համտ օլտուն մու-  
 վաֆագ օլտում, շու սէպգաթ էտէն սէնէտէ  
 անլէրտէն տէօրտիւ թէէհիւլ էթտիլէր. իւմիւս  
 էտէրիմ անլէր մութլու օլաճագլար. պագիլէր  
 իշտէ վէ մէքթէպլէրտէ թալիմ օլմագտա տըր-  
 լար:

Պէն Ամէրիգայա կէշտիմ իսէտէ Մամէլ-  
 թէյնտէ օլան վէրէմ իսանէյի ունուտամամըշըմ  
 սիննիմ սէքսէն տէօրթ, կէօղլէրիմ գաիֆ իսէտէ  
 պիւթիւն գուտրէթիմ իլէ շալըշտըմքի անլէրէ  
 Ֆաիտէլի պիր խըզմէթ էտէյիմ: Շու կէշէն 4  
 սէնէ գաշֆրնտա պու տիյարտա պուլուհան  
 տօսթլարա միւրաճաաթլար էյլէտիմ. համտ օլ-  
 տուն Ալլահա սայ քի իսթիսնասրգ ըիճալարըմ  
 գապուլ օլունուպ հէտիյիլէր ալտըմ, տօսթլար-  
 տան գապուլ էթտիլիմ իանէ վէ մէրքէգինէ իր-  
 սալըմ մէպալիզ վագթընտա վէ նիգամընտա մէր-



ՀՀ Ազգային գրադարան



NL0594502

